

ԱՐԱՔՈՒԻ (ոստի եւ հանդիսաւոր) . — Վահանիկս , զիս մի՛շտ պիտի դտնաս քու կողքիդ , ո՛ւր որ ալ պարատականութեան քայլերը առաջնորդեն ... Յաղթանա'կ թէ պարտութի՛ւն , կեանք թէ մա՛չ ... Քուկդ եմ ու քեզի հետ ... Վկայ այս սրբազան Դրօշակը ... (կը համբուրէ) :

Վ.Ա.Հ. (ոստի եւ հանդիսաւոր) . — Այո՛ , անըրաժան , ո՛ւր որ ալ պարտականութիւնս զիս տանի ... Քուկդ եմ եւ քեզի համար մինչեւ վերջը , մինչեւ զերեղման , վկայ այս սրբազան Դրօշակը ... (կը համբուրէ) :

(Պահ մը կը տիրէ սրբազան լուսութիւն) :

ԱՐԱՔՈՒԻ . — Շապուհը անձկութեամբ սպասեց որ տեսնայ , իսկ դուն ուշացար տուն դալ ... եւ աճապարանքով փախաւ ...

Վ.Ա.Հ. . — Հերոս տղայ ... Իր տասնեակով բանտին վրայ կը յարձակի այս պահուն ...

ԱՐԱՔՈՒԻ . — Անչուշտ իր վերջին մհաք բարովն էր ըսելու եկեր ...

Վ.Ա.Հ. . — Չուկաս Աղրօր հետն էի , դիրքերը ամբացնելով դրազած էինք ... Կտրիճ տղայ ... (Խոր հտաշանելով) Շուտով զերտր կը տեսնանք ...

ԱՐԱՔՈՒԻ . — Վահանիկ , քիչ մը առաջ Հմայեակ մօրեղբայրը փողոցէն խօսեցաւ ... Մայրիկը մտահոգ քեզ հարցուց ... (զուարք) Գիտե՞ս , հայրիկը ողջ է ... Մօրեղբայրն ըստ եւ Շապուհը անպատճառ կ'ազատէ , վստահ եմ ...

(Վահանիկ ակամայ կը ցնցուի եւ դէմքը կը դարձրնէ՝ տառապանքը ծածկելու մտքով) :

ԱՐԱՔՈՒԻ (շարութակելով) . — « Տղա՛ք , Բերդը գըրաւեցէք , խնայեցէ՛ք վամփուշտները » , կը պոռար ...

ՎԱՀՆ. (Բարմ վերքի մը ուժեղ կսկիծը զգացած, հնգեկան բուռն պայքարի մէջ) . — Արաքսի, իսկոյն վար իշխը եւ մայրիկին հետ ի՞նչ որ պաշար, պարեն կայ ժողուեցէք ու տղոց, ծառաներուն հետ դէպի բերդ ճամբայ հանեցէք ...

ԱՐԱՔՍԻ. — Տղաքն ու ծառաները զէնքերն առած հեռացած են ...

ՎԱՀՆ. — Ամէնքն ալ վարն են ... Յորենները Բերդ պիտի հանեն, որքան չուտ այնքան լաւ ...

ԱՐԱՔՍԻ. — Լաւ ուրեմն ... (դաւրս) :

(Վահանիկ անհանդիստ կ'երթեւեկէ պահ մը, փողը վերէն վար կը դիտէ եւ ետ եկած նորէն մաորելով քայլեր կ'առնէ, երբ միջանցքին մէջ ոտքի ձայներ առնելով դուռը կը բանայ եւ անախորժ անակնկալի մը գէմ հանդիման եկածի պէս՝ կը սառի կը մնայ: Կը մտնէ Յովսէփ էֆէնտին):

ՅՈՎԱԿԻՓ ԷՖ. (այլայլած ու վախկոտ չորս կողմը զննելով՝ ձայնով մը որ անհաստատ է եւ երկչոտ) . — Հոս չէ՞ Ղուկաս Աղբարը ...

ՎԱՀՆ. (զայրոյքով ու արհամարհանքով պահ մը օտարոտի դիտելով) . — Ի՞նչ գործ ունիք Ղուկաս Աղբօր հետ ...

ՅՈՎԱԿԻՓ. — Կարեւոր ըսելիքներ ունիմ ...

ՎԱՀՆ. — Ղուկաս Աղբարը հոս ինչո՞ւ կը վինտուէք ...

ՅՈՎԱԿԻ. — Որովհետեւ գիտեմ թէ՝ հոս պիտի ըլւայ ...

ՎԱՀՆ. — Ռորկէ՞ գիտէք ...

ՅՈՎԱԿԻ. — Գիտեմ ... Ան չէ՞ զինուորական դեկավարը եւ ձեր տունն ալ կայանը ...

ՎԱՀ. (ցասկուտ ու զարմացած) . — Առողք ալ գիւ-
տէք ուրեմն ...

ՅՈՎՍ. — Ինծի ըսին, մի ըստ միոջէ ...

ՎԱՀ. — Ռ՞վ ըստ (շեշտելով) ՄԻ ԲԱՏ ՄԻՈԶԷ ...

ՅՈՎՍ. — Սարայէն ...

ՎԱՀ. (կը մոայլուի եւ ցաւէն շրբները կը խածնէ՝
շշնչելով) . — Սարայէն ...

ՅՈՎՍ. — Դէշ միտք մը չկայ ... իբր բարեկամ և
խորհրդատու դրկուած եմ փօլիս միւտիւրիին կողմէ ...
անկեղծ հաւաստիացուժներով ...

ՎԱՀ. (մունչ կատաղանենով՝ արձագանգի պէս) . —
Բարեկամ ... Խորհրդատու ... Անկեղծ հաւաստիա-
ցուժներով ... Փօլիս միւտիւրիին կողմէ ... (դան
ծիծաղով) Հա' ... Հա' ... Հա' ...

ՅՈՎՍ. — Մի խնդար ... Այս', պատուաւոր առա-
ջարկներ եմ բերած ...

ՎԱՀ. (վերէն վար կարեկցութեամբ չափելով) . —
Դուն իսկզ ու ստրուկ մարդուկ մըն ես ... Կոյք գործիք
մը ... (կատաղի) Ա՛խ, թէ գիտնայի ո՞ր ստահակն է
լրտեսովք, բութ դանակով ես իմ ձեռքերովս մաս մաս
կը կտրէի ...

ՅՈՎՍ. (սարսափած) . — Ես մարդ տեսած չու-
նիմ ... Այս բաները ինծի սարայէն ըսին ... (քննելով
վահանիկի ահարկու դէմքը) Բայց պաղարիւն եղիր ...
Պաղարիւնութիւնը միշտ լաւ է եւ իմաստութիւն ...
Ես այսքան գիտեմ ...

ՎԱՀ. (սաստող քօնով մը) . — Հօրս նուիրական
ստուերը, իր նահատակի պսակով, հոս ներկայ է եւ մե-
ջի կը լսէ ... Գէթ անկէ ամնչցցիր ...

ՅՈՎԱ. (անկեղծ պոռքիումով) . — Սուրբ է ...
Նազարէթ էֆէնտին սպաննուած չէ' ... ո'ղջ է ...

ՎԱՀ. (ուսը բռնած) . — Ապացոյց ըսածիդ ...

ՅՈՎԱ. (ցնցումն խելմացած) Փօլիս միւտիւրին
երդում ըրաւ իր զաւակներուն զիմուն վրայ ...

ՎԱՀ. (ուսը բռնած՝ դան զգուանիքով) . — Փօլիս
միւտիւրին ...

(Կը տիրէ ծանր ու ճնշող լուռթիւն :

(Յովսէփի ինքպինքը անհանգիստ կը զբայ եւ ան-
կիւն մը քաշուած՝ հոն կը կծկուի :

(Վահանիկ մտածումներուն մէջ թաղուած՝ ջղայ-
նուա կ'երթեւեկէ :

(Այս միջոցին ներս կը մտնեն՝ Ղուկաս Աղբարը,
Հմ. Գարակէօղեանը, Գր. Պարոնվարդեանը, Իսր. Օ-
ղանեանը, որոնք Վահանիկի եւ բացակայ փաստաբան
իսուրովի ու Հմ. Մարկոսեանի հետ կը կազմեն ինքնառ
պաշտպանութեան զինուորական խորհուրդը : Ասոնց կը
հետեւին երկու հրացանակիր պահակներ՝ հուժկու կեր-
պարանքներով, որոնք տեղ կը բռնեն դէպի միջանցքը
բացուող բաց դրան երկու կողմերը :

(Ղուկաս Աղբար կը մտնենայ սեղանին եւ գրպա-
նէն գծուած քարտէս մը հանած՝ զայն կը փոէ անոր վը-
րայ եւ մատիս մը ձեռքին կը սկսի գծեր քաշել եւ խա-
չանիչեր զնել : Ամէնքը, ինչպէս նաեւ Վահանիկը՝ բո-
լորած հն սեղանը եւ լուռ կը հետեւին Ղուկաս Աղբօր
մատիտի շարժումներուն :

(Յովսէփի կարծես կրակի վրայ կեցած ըլլայ, կը
հազայ քանի մը անդամ) :

ՎԱՀ. (անոր կողմը դարձած՝ կը յիշէ յանկարծ
Յովսէփի ներկայութիւնը եւ Ղուկաս Աղբօր դարձած) .

— Ղուկաս Աղբար, Սարայէն մէկն է զրկուած, որ կարեւոր քսելիքներ ունի ձեզի ...

ՂՈՒԿԱՍ ԱՂԲԱՐ (անակնիկալի եկած՝ գլուխը բարձր) . — Ո՞ւր է ...

(Ամէնքը ապշահար, եւ ոմանք քմծիծաղով գլուխանին բարձրացուցած չորս կողմը կը նային) :

ՎԱՀ. — Հոս է ... (մատնանշելով) Մօռեցի՛ր ...

(Յովսէփ ա'լ աւելի խեղճ երեւոյթով ու այլայլած դէմքով՝ յանցապարտի մը նեղուելովն ու վախկոտի մը զարհուրանքով՝ կը մօտենայ սեղանին եւ Ղուկաս Աղբօրը դէմը կեցած՝ տաճկական թէմէննէներով մարմինը սորկական շարժումներով կը ծովոկէ՝ վարժուած չունի մը նման՝ սպասելով չաքարին) :

ՂՈՒԿ. ԱՂԲ. (չափազանց պաղ եւ առանց պատասխաննելու շոայլուած քէմինեներուն պատասխաննելու, չոր ու կտրուկ) . — Ի՞նչ կ'ուզէք ...

ՅՈՎԱ. (աղերսողի մը շարժումներով) . — Ղուկաս աղա՛ ...

ՂՈՒԿ. (սաստելով) . — Ես աղա չեմ ...

ՅՈՎԱ. — Ներողութիւն ... Ղուկաս Աղբար ... (կարծես խօսքին քելը փախցուցած) Ծառանիդ ... Սարայէն կուգայ ... Փօլիս միւտիւրիին կողմէ ...

(Ղուկաս հեղնական նայուածքով կը դնէ) :

ՅՈՎԱ. (նեղուելով) . — Զափաղանց կարեւոր առաջարկներ կը բերեմ ...

(Ամէնքն ալ կը քմծիծաղին եւ իրար ականջի բաներ մը կը փսփսան) :

(Ղուկաս զարմանքով ու արգահատանքով կը դիտէ) :

ՅՈՎԱ. (քմծիծաղներէն նեղուած ու տեսակ մը ա-

մօքահար) . — Փօլիս միւտիւրին շատ բարեւներ ունի եւ կը խնդրէ , որ հրացանաձգութիւնը դադրեցնէք ...

ՂՈՒԿ . ԱԴԲ . (ակամայ ժպտելով) . — Բայց , ինչպէս կը տեսնաք , ձեռքս մատիտ մը միայն կայ եւ ոչ թէ հրացան ...

ՅՈՒՎԱ . — Այսինքն հրաման ընէք , որ Հայերը չը կրակեն ...

ՂՈՒԿ . ԱԴԲ (անհամբեր) . — Եթէ Թուրքերը չը կրակեն , Հայերը չեն կրակեր ...

ՅՈՒՎԱ . — Ասկէ զատ ...

ՀՄ . ԳԱՐԱԿԻՕԶԵԱՆ (անհամբեր ընդմիջելով) . — Հերիք է , Յովսէփ էֆէնտի , կեցիր մնացածը ես ըսեմ... (զոց ըրածի պէս) Բոլոր զէնքերը եւ ուազմամթերքները յանձնել , փախստական վինուորները նոյնպէս ... Ասոնց փոխարէն , փօլիս միւտիւրին իր պատուին ու օլուխուօնուխին վրայ երդում կ'ընէ թէ՝ հետապնդում չպիտի կատարէ , բանտարկեալները աղատ պիտի արձակէ , փախստականներուն ներում չնորհէ եւ Շապին-Գարահիսարի հայութիւնը տեղահանութենէ զերծ պիտի մնայ ... Եւ անկէ յետոյ արթըդ կեր , արբ եւ ուրախ լեր պիտի ըլլայ մշտական ... (բարձր խնդուելով) Հա'... Հա' ... Հա' ... Գոցս շիտակ ըսի՞ , Յովսէփ էֆէնտի ...

(Ընդհանուր ծիծաղ) :

(Յովսէփ երկիւղով ու ապշահար Հմ . Գարակիօդ-հանին կը նայի) :

ՂՈՒԿ . (Յովսէփին) . — Ուրիշ ըսելիք մը ունի՞ք ...

ՅՈՒՎԱ . (Ցիգ ընելով իր հաւասարակշռութիւնը գտնելու) . — Ո'չ ... Ես ալ ճիպճիշդ այդ բաները պիտի ըսէի ...

ՀՄ. ԳԱՐԱԿԻ. (անկեղծօրէն զուարնանալով) — ՏԵ-
ԱՄՈՒՐ որ զոցս լաւ սերտած էի ...

(Դարձեալ ընդհանուր ծիծաղ) :

(Յովսէփ կարկուտի բռնուած մէկու մը պէս փախ-
չէլու ելք կը փնտոէ վայրկեան մը առաջ) :

ՂՈԽԿԱՐ. — Պահա'կ ...

(Կը մօտենան զոյլ պահակները) :

ՂՈԽԿԱՐ. — Դուրս առաջնորդեցէք այս մարդը ...

(Պահակները կը բռնեն թեւերէն) :

ՅՈՎԱԼԻՓ (սարսափահար) . — Ոտքը պազնեմ, Ղու-
կաս Ազրար, ես ինձմէն չեկայ ... հաթթա բռնի զրկե-
ցին սպառնալով ... ես անմեղ եմ ... Մի՛ բռնել տաք
զիս ...

ՀՄ. ԳԱՐԱԿԻ. (կիցնելով պահակները) — Մի՛ վախ-
նար, Յովսէփ էֆէնտի, Ղուկաս Ազրարը դիտէ եւ մար-
դակեր չէ ... Քեզի անլինաս նորէն քու բարեկամներուդ
քովը կը զրկէ ... Դուն ալ մեր բարեւները իրեն տար
եւ ըսէ որ այդ թակարդները շատ են հինցած, այլեւս
մուկ չեն բռներ ... Զիմայ դնա' ...

ՅՈՎԱԼԻՓ (մինչ պահակները դուրս կը համեն՝ քի-
րին տակ ինքնիրեն կը մրրմրքայ) . — Եւ սակայն խո-
հեմութիւնը անհրաժեշտ է եւ իմաստութիւն ... Ես այս-
քան դիտեմ ... (դուրս) :

(Ամէնքը կը քմծիծաղին մէկնող Յովսէփ էֆէնտիի
այս հուսկ բանքին վրայ) :

ՂՈԽԿԱՐ (կեդրանացած՝ դարձեալ զլուխը կախ, կը
զբաղի ժարտէսին վրայ իր նշանադրութիւնն ու կապող
գծերը ժաշել) . — Այս զիրքերով մէնք ո'չ միայն տէրն
ենք բերդին, այլեւ կրնանք երկար զիմաղբել ...

(Ամէնքն ալ աչքերը սեւեռած քարտէսին կը հետեւին կուկաս Այլոօր ցուցումներուն) :

ԶԱՅՆԵՐ. — Այո՛ ... Այո՛ ...

ԻՍՐ. ՕԶԱՆԵԱՆ. — Բայց քաղաքին մէջ մնալով, աւելի հանդիսաւ, աւելի գիւրաւ եւ անհամեմատ շատ աւելի երկար կրնայինք պաշտպանուիլ ...

ՂՈՒԿԱՍ. — Օքերէ ի վեր, ամէ՞ն կարելիսութիւն եւ հնարաւորութիւն մի առ մի քննելէ յետոյ, եկած եմ այն եղբակացութեան թէ՝ մեր ինքնապաշտպանութիւնը միմիայն բերդի տիրապետումով, որ արդէն մեր ձեռքնէ, կարելի է ... Ուստի պէտք է ժամ առաջ ժողովուրդը միասին առած՝ բերդ բարձրանանք ...

ԳՐ. ՊԱՐՈՒՆՎԱՐԴԵԱՆ. — Արդէն Գարեգին եղբայրըս հոն է իր խումբով շատոնցուընէ ...

ՀՄ. ԳԱՐԱԿ. — Ժողովուրդի իմաստուն բնազդն ալ արդէն՝ պաշար ու պարեն սկսեր է տեղափոխել ...

ՎԱՀԱՆԻԿ. — Մեր ամբարներու ցորենները արդէն բերդ կը տեղափոխուին ...

ԻՍՐ. ՕԶԱՆԵԱՆ. — Բերդ բարձրանալով՝ տուներու պարենին ու պաշարին մէկ չնչին մասը միայն պիտի կարողանանք յաջողվել փոխադրել ...

ՂՈՒԿԱՍ. — Ճիշդ են այդ բոլորը ... Եւ սակայն ջուրի կեդրոնական աւազանը թուրք թաղին կողքին է, թէեւ մեր կրակին տակ ... Բայց եւ կրնան մեզի ջրազուրկ ընել ... Յետոյ կրնան մէկ օրէն միւսը քաղաքը թնդանոթի բռնել ... Եւ երրորդ, որ ամէնէն հաւանականն է, կրնան դիտմամբ հրդեհել ...

ՀՄ. ԳԱՐԱԿ. — Ու մեզի առօք փառօք խորովածի վերածել ...

ՂՈՒԿԱՍ. — Տեսակ մը նախախնամական տուրքով

աւերակ բերդը կոնակնիս ունինք, գիտնանք օկտուբել...

ԶԱՅՆԵՐ. — ԲԵՐԴԸ ... ԲԵՐԴԸ ...

ԻՄԻ. ՕՉԱՆԵԱՆ. — Եթէ տեղէ մը մեզի օգնութիւն հասնի, կրնանք երկար դիմանալ եւ ո՞վ գիտէ, թերեւս յաղթական դուրս գալ ...

ՎԱՅԱՆԻԿ. — ՍԵՐԱՍՏԱԳԻ ՄՈՒՐԱՄԻՆ ՎՐԱԾ Էմ...
Եւ անպատճառ ի՞ր աղոցմով կը հասնի, եթէ հնարաւոր դատէ ...

ԻՄԻ. ՕՉԱՆԵԱՆ. — Կ'ըսեն թէ՝ Կիւմիւշանէի կողմերը ոսւսական թնդանօթներու ձայները կը լսուին եղեր ...

ՂՈՒԿԱՋ. — Եթէ Համաձայնականները Պոլիսք գը-
րաւեն, ամէնէն լաւ օգնութիւնը այդ կ'ըլլայ, պատե-
րազմը կը լմնայ Թուրքին համար ... Բայց ...

ԻՄԻ. ՕՉԱՆԵԱՆ. — Յամենայն դէպս, իմ կարծի-
քով օդատակար է յուսադերէ ժողովուրդը ... Կը վախ-
նամ թէ. մէկ երկու ստրկամիտ աղաներուն մտիկ ընե-
լով՝ չուտով բարոյալքուի ...

ԶՄ. ԳԱՐԱԿ. — Այդ յուսադը ումները, տասնեակ
տարիներու ընթացքին՝ թէ մեր լաւատես իտէալիստ-
ներու եւ թէ սրտցաւ օտարականներու կողմէն, մեր Ազ-
գին զերեզմանը բարեմտօրէն փորեցին ... Մեր Ազգը,
այնքան յուսախափումներէ յետոյ, որոնց իւրաքանչիւ-
րին արեան գետերով վճարեց, պէտք է որ հասունցած
վլլայ վերջապէս մերկ ու անչպար ճշմարտութիւնը լսե-
լու եւ ըստ այնմ եղբակացութիւններ հանելու ...

ՂՈՒԿԱՋ. — Միմիայն մեր սեփական ուժին վրա-
տահած, ինչպէս մենք, այնպէս ալ ժողովուրդը, ան-
տարակոյս պէտք է փրկութեան յոյսի նշոյլ մը ունե-
նանք, բայց ո՛չ թէ հաւատանք ու վստահինք ... Մեր

ինքնապաշտպանութիւնը պարզ բաղդախաղ մըն է հազարին դէմ մէկ հաւանականութեամբ ... (համիդիսաւր) ես, որպէս զեկալար, պիտի չափեմ ու կարեմ, ինչպէս Հմայեակ Գարակէօզեանի, նոյնպէս ձեզի հետ համախորհուրդ ... Իսկ ելքի մասին ո՛չ մէկ ուղղակի պատասխանատութիւն կը ստանձնեմ ...

ՎԱՀԱՆԻԿ. — Մենք կը պայքարինք, առանց հետեւանքներու մասին խորհելու ...

ՀՄ · ԳԱԲՐՈՒԿ. — Այսո՛, որպէս մահուան դատապարտուածներ, Աստուծմէն ու աշխարհէն որպէս լքուածներ ... Եւ ասոր համար ալ մէր կոփուը պիտի ըլլայ կատաղի, վայրագ ... Մեր զարկերը շեշտակի ու մահառիթ եւ միմիայն մէր ուժին ապաւինած ու անոր միայն վստահած ...

ՀՈՒԿ. (կորուկ) . — Ամենայուսահատ եւ դառնադոյն վայրկեանին ... եթէ չկրցանք ժողովուրդը փըրկել, գէթ պիտի աշխատինք փրկել անոր զինուորեալ ուժք, հարուածող բազուկը ...

ԶԱՅՆԵՐ. — Կեցցէ՛ մէր ինքնապաշտպանութիւնը ... Կեցցէ՛ անոր զինուորեալ ուժը ...

ՀՈՒԿ. (պահակին) . — Պահա՞կ ...

ՊԱՀԱԿ (մօտեցած) :

ՀՈՒԿ. — Հաճի Գասպարը իսկոյն կանչել տուր ...

ՊԱՀԱԿ (անապարանքով դուրս) :

(Ամէնքը ոտքի են եւ զիրար խաչաձեւելով կ'երթեւեկին) :

Հուկաս Աղբարը սեղանին առջեւ նստած շարունակ զբաղած է հաշիւներով ու գրելով, մէրթ նշանով կը կանչէ պահակներէն մէկը եւ գրութիւն մը կը յանձնէ լոելեայն բացատրութիւններով) :

ՎԱՀ. (Հմ. Գարակիօգեամին փաքքուած) . — Մօ-
րեղբայր , անկեղծօրէն միսիթարուած եմ , որ վերջապէս
զինուորական պատուով՝ քսու եւ սովացող անորոշու-
թիւնը թաղեցինք եւ արու պայքարին նշանը տուինք ...

ՀՄ. ԳԱՐԱԿ. — Ապրիս Վահանիկս , քեզի միշտ
այդպէս կ'ուզեմ տեսնել ... (Պուկաս Աղբօրը) Ղուկաս
Աղբար , Աստուած է վկայ , որ ես ինքդինքս հարսնեւորի
մը պէս կը զգամ ...

(Ղուկաս մոայլօրէն կը փորձէ ժպտիլ առանց գլու-
խը վեր բարձրացնելով՝ շարունակելով իր զրութիւն-
ները) :

ԳՐ. ԳԱՐԱՆՎԱՐԴԵԱՆ . — Արիւնոտ հարսանիքի մը
հրատիրեալ ...

ՀՄ. ԳԱՐԱԿ. — Ա՛հ , միեւնոյն է կեանք ու մահ ,
մահ ու կեանք ... Երկուքն ալ միեւնոյն բաներն են ...
Երկուքն ալ դառն , երկուքն ալ քաղցր ֯ նայելով թէ՝
ի՞նչ ձեւով է քեզի վիճակուած ընդունիլ ...

ԳՐ. ԳԱՐԱՆՎԱՐԴ . — Համաձայն եմ ... Կարեւորը
այս աշխարհէն հպարտ մեկնիլ կարենալն է ... Մնա-
ցածը միեւնոյն է ... Պարտեալ թէ յաղթական , սարուկ
թէ կեսար ... միշտ միեւնոյն հողն է որ պիտի ծածկէ...
ու միշտ միեւնոյն որդերն են որ պիտի կերակրես ...

(Այս միջոցին կը մտնէ Հաճի Գասպարը) :

(Հաճի Գասպար փութկոտ ու մտահոգ կը մօտենայ-
ուզիղ Ղուկաս Աղբօրը , որու հետ կը սկսի ցած ձայ-
նով խօսակցիլ : Բայ երեւոյթին Ղուկաս Աղբարը տեղե-
կութիւններ կ'ուզէ , հրահանդներ կուտայ , որոնց խօս-
քով եւ նշաններով կը պատասխանէ Հաճի Գասպարը :)

ՀՄ. ԳԱՐԱԿ. (շարունակելով եւ ոլխու մը կնիքողի

հանդիսաւորութեամբ) . — Ես վեստյի մը պէս պիտի
հեռանամ այս աշխարհէն ... Գրիգոր :

Գ.Բ. ՊԱՐՈՒՆՎԱՐԻԴ . — Կնքահայրդ ես պիտի ըլլամ ,
ուրեմն միասին ... (ձեռք ձեռքի կուտան) :

ՎԱՀ . (ձեռք երկուքի ձեռքին) . — Կը միանամ որ-
պէս հարսնեղբայր ...

ՂՈՒԿԱՍ (բարձր՝ Հաճի Գասպարի) . — Ուրեմն իս-
կո՛յն ... շտապէ՛ ...

ՀԱՅԻ ԳԱՍՊԱՐ . — Գլխուս վրայ , Ղուկաս Աղբար ...
(անապարանելով դուրս) :

ՂՈՒԿԱՍ . — Պահա՛կ ...

ՊԱՀԱԿ (կը մօտենայ) :

ՂՈՒԿԱՍ (գրութիւն մը տալով) . — Անմիջապէս
թմրուկ հանել աալ եւ յայտարարել թէ՝ Հաճի Գասպա-
րը իր տան ու թաղի բոլոր փուռերը վառել է տուեր ...
Բացած է իր բոլոր ամբարները ... Հացթուխները թող
վաղեն ... Յետոյ ամէն կողմէ չոր փայտ հացնեն՝ քա-
կելով տուներու գուռները , պատուհանները , կտուրնե-
րը , գարակները ... Ի՞նչ որ կայ ...

ՊԱՀԱԿ (դուրս կ'անապարէ) :

(Ներս կ'իշնայ մաստարան Խոսրովը) :

ՓԱՍՏ . ԽՈՍՐՈՎ (Խանիդալառ եւ կարծես զինով-
ցած) . — Կեցցե՞ն Շապին-Գարահիսարցի Հայերը ... Կը
հիանամ ձեր ժողովուրդին վրայ ... Այս պահին , երբ
նենդ ու բարբարս թուրքը , քսութեամբ անդին անոր
դերեզմանքը կը փորէ , ասդին ուազմի եւ հերոսներու
երդ ամէ՛ն տեղ ու ամէ՛ն շրթունքի վրայ կը ծաւալի ...
Միւս կողմէ բարի ու խաթուն մայրերը , որոնք առիւծ-
ներ են օրօրած վառած են իրենց նահապետական օ-
ճախներն ու թոնիրները՝ կերակուր ու թարմ հաց պատ-

բաստելու կոռուպ կորիւններուն ... Աւրիշներ կը փո-
րեն գետիններն ու սալտքատակները, պատնէշներ ու
գիրքեր տնկելով ճամբաներու բերանին ու փողոցներու
անկիւնադարձներուն վրայ ... Ոմանք հողով ու աւա-
զով լի պարկեր կը շարեն պատուհաններու երկայնքին,
ուր երփներանդ ծաղիկներու պէս ժիր ու կայտառ մա-
նուկներ են շարած՝ կարգ առ կարգ եւ որոնք կը խըն-
դային զուարթ ... (Քիչ մը շունչ առած՝ շարունակե-
լով) Ծեր, կին, տղայ, մանչ, աղջիկ, թուր, զէնք,
բահ, բրիչ ... Բոլո՞րը, բոլո՞րը գուրս են նետուեր
վարար ու ծփուն հեղեղ մը կազմեր, ու կ'երգեն, կը
գործեն անսպառ եռանդով՝ հեղնելով իրենց զուարթ
ու մարտահրաւէր երգերով՝ մահն ու գալիք սարսափ-
ները եւ ձեւակերպելով ինքնապաշտպանութեան սրբա-
զան գործը ... Դիւցա՞ղն ժողովուրդ ...

ՃՄ. ԳԱՐԱԿ. — Բայց կան նաեւ տկարացողներ
ալ ... Ճիշդ է որ ցանցառ թիւով ... Օրինակ Այնա-
ձեան եղբայրները յամառեցան դուռը զոց պահել եւ
թոյլ չտալ որ իրենց տունը դիրքի վերածուեր ... Եւ
այս, հակառակ մեր Ղուկաս Աղօրօր եւ իմ թախանձանք-
ներուն եւ աղջարարութիւններուն ... Գրգոռուած եւ
անհամբեր տղաքը սկսան կրակել, մինչեւ որ վերջապէս
բացուեցաւ ... Երբ դիրքը բռնող տղաքը ներս խուժե-
ցին, բակին մէջ հանդիպեցան սեփականատիրոջ, որուն
աղիքները մառւզէրի մը զնդակով ծակծկուած էին ...

ԳԲ. ՊԱՐՈՒՆՎԱՐԴ. — Աղջականիս, Անդրանիկ Պա-
րոնվարդեանի տունն ալ, պղտիկ եղբայրս, տասնութ-
ամեայ Աւետիսը, զէնքը զրկած տանիքէ տանիք թուե-
լով՝ յաջողեցաւ մտնալ ու բանալ ...

ԿՈՍՏՈՎ. (ոգեւորութենէն միշտ գինով) . — Աննը-

շան բացառութիւններ . . . (գերազոյն սպետրութեամբ) Ա՛հ, սա Միջին թաղի մսագործ տղաքը, կտրիճ Ղասապ Երեմեայի զլխաւորութեամբ, մեծ մասով վերակաղմա- նալ Հնչակեաններ . . . Հարկ չէին տեսած դիրք կամ պատուհան բռնելու . . . Յաղթ եւ հուժկու հասակնին հրացաններով ու փամփչտակալներով զարդարած՝ կը ըրջէին փողոցին մէջ, պայծառ արեւին տակ . . . Եւ ո՞վ էր որ սիրո պիտի ընէր իրենց սահմաններուն մօտե- նալ . . .

(Այս միջոցին, երբ զինուորական խորհուրդը միա- համուռ կ'ասրի վերացման գինովութիւնը եւ տեսակ մը ինքնայտահութեան է հասած, յանկարծ ներս կ'իյնայ վիրաւորուած կուռող մը, արիւնլուայ դէմքով եւ զլու- իր թաշկինակով մը փաթթած . . .

ՎիրԱհՈՐԾ (գրեթէ ուժապառ) . — Ղուկաս Աղ- բար . . . (ոտքի վրայ չի կրնար կինալ եւ կը տապալի) :

ՂՈՒԿԱՍ (տեղէն վեր քոած եւ շտապած վիրաւո- րին) . — Վահանիկ, ջուր հասցուր . . .

(Վահանիկ դուրս եւ իսկոյն ներս չիշ մը եւ գաւաթ մը ձեռքին՝ կը լեցնէ եւ Ղուկաս Աղբօր կուտայ) :

ՂՈՒԿԱՍ (կը խմբնէ՝ մինչ միւսները գրկած են վի- րաւորը իրենց քեւերուն մէշ) . — Խօսէ! . . .

ՎիրԱհՈՐԾ (Քիչ մը կազդուրուած՝ աչքերը բա- ցած) . — Շապուհը . . . Շապուհը . . . (կը տկարանայ) :

ՂՈՒԿԱՍ (Յորէն ջուր խմբնելով) . — Ի՞նչ է պա- տահեր . . .

ՎիրԱհՈՐԾ (Քիչ մը ինքզինքը զտած) . — Շապուհը սրտէն զարկուեցաւ . . .

(Բնդհանուր տրտմութիւն եւ տեսակ մը ապշութիւն

կը տիրէ յանկարծ ... իրարու երես կը նային թախծոտ
ու կատաղի) :

ՎԱՀ. (աչքերը քրջած) . — Վա՛ին Շապուհ ճան ...
Վա՛ին ...

ՂՈՒԿԱՍ. — Ո՞ւր ֊ Ե՞րբ ֊

ՎԻՐԱԼԻՈՐ. — Քիչ առաջ ֊ իր տասնեակին մէջն
էի ֊ (ծանր եւ հեւալով) Բանտին վրայ յարձակե-
ցանք ֊ Մեր կատաղի եւ անակնկալ դրոհը խուճապ
առաջ բերաւ ֊ Սպաննեցինք բանտապահները եւ դուռ-
ները բացինք ֊ Բանտարկեալները դուրս թափուեցան
ջրերու պէս ֊ Պէտքեան Գառնիկը, ժանտարմայի
պրառնինկը խլելով՝ նախ այդ հրէշը եւ յետոյ աջ ու
ձախ սատակներ փռելով՝ տապալեցաւ ֊ Շապուհը
խոյացաւ արծիւի պէս, հնձեց ու հնձեց ֊ Բայց եւ
սրտէն զարնուած՝ գետին փռուեցաւ ֊ (կը նուաղի) :

ՂՈՒԿԱՍ. — Պահա՛կ ֊

ՊԱՀԱԿ (մօսեցած) :

ՂՈՒԿԱՍ. — Խսկոյն բժիշկ մը ֊ Շուտ ֊ (Վա-
հանիկին) Վահանիկ անկողին մը պատրաստել տուր ֊

(Վահանիկ շտապով դուրս : Հմ. Գարակէօղեան եւ
գր. Պարոնվարդեան վիրաւորին թեւերը մտած՝ զգու-
չութեամբ դուրս կը հանեն) :

ԹՄԲՈՒԿԸ (փողացէն՝ քանի մը զարկերէ վերջ) . —
Համի Գասպարը իր տան ու թաղի բոլոր փուռերը վա-
ռեր է տուեր, բացած է իր բոլոր ամբարները, հաց-
թուխները թող վաղե՛ն ... (Միջոց մը եւ դարձեալ զար-
կեր ու յետոյ) եւ ով որ կրնայ թող չոր փայտեր հաս-
ցընէ, քակելով տան դուռնե՛րը, պատուհաննե՛րը, կր-
տուրնե՛րը, զարակնե՛րը ... Պահարաննե՛րը ... Ամէն
բա՛ն ... Ասոնք կը յայտարարուին ի դիտութիւն ...

(Ղուկաս անցած է սեղանին առջեւ եւ նայուածքը քարտէսին կը մտորի եւ մերթ ընդ մերթ՝ թուղթի մը վրայ բաներ մը կը գրէ) :

ՓԱՍՏ . ԽՈՍՔՈՎ . — Ա՛խ , այս կորուստը ...

ԻՄՐ . ՕԶԱՆԵՑՆ . — Շապուհը անսանձ հեղեղի մը կը նմանէր , ո՛չ մէկ ամրաբտակ անոր համար անսանցանելի չէր ... եւ հպարտ խոյանքով մը կեանքէն մահ ցատկեց ...

ՓԱՍՏ . ԽՈՍՔՈՎ . — Հերոսական մահով հեռացաւ ... Երանի՞ իրեն ...

(Ներս կը մտնեն Հմ . Գարակէօղեան եւ Գր . Պարոնվարդեան) :

ՀՄ . ԳԱՐԱԿ . (Ղուկաս Աղբօրը) . — Վիրաւորը դեռ սթափած չէ , հակառակ խնամքներուն ... Բժիշկը շատ յոյս չխտար ... Վէրքերը շատ ծանր են ...

ԳՐ . ՊԱՐՈՆՎԱՐԴ . — Շատ թանկադին զոհով մը կը սկսինք ...

ՂՈՒԿԱՍ ԱՂԲԱՐ (գլուխը բարձրացուցած) . — Շապուհը իր տասնեակով ինկաւ , որպէսզի մեր պայքարն անողորմ ու մեր ուխտը անքակտելի դառնայ ...

ՓԱՍՏ . ԽՈՍՔՈՎ . — Ա՛խ , այս մեծ կորուստը ...

ՀՄ . ԳԱՐԱԿ . — Ամէնքս ալ մահուան դատապարտուածներու գրութեան մէջն ենք ... Ճերմակ շապիկները հագած ենք ու դահիճները մեր բանտին դուռը մեղի կը սպասեն ...

ԳՐ . ՊԱՐՈՆՎԱՐԴ . — Շապուհը մեր ճամբան բացողն եղաւ ... Հետեւինք իրեն ...

(Այս միջոցին ներս կը մտնեն Վահանիկն ու Արաքսին) :

ՎԱՀԱՆԻԿ (լացած աչքերով) . — Ղուկաս Աղբար ,

ձայնս թէեւ կը դողդղայ մեծ կոկիծէն, բայց նաև բազուկներուս մէջ բոցեր կը վաղեն . . . իմ աննման ընկեռ բոջս Շապուհի վրէժը թշնամիէն հաղարապատիկ պահանջելու . . . (շունչ առած) Կեանքս կը դնեմ քու տրամադրութեանդ տակ եւ կը խնդրեմ ինձ յանձնել ինքնապաշտպանութեան սմէնէն վտանգաւոր ծրագիրները . . .

ԶԱՅՆԵՐ. — Կեցցէ՛ Վահանիկը . . .

ՎԱՀ. — Հեռո՛ւ կանացի սուզը . . . (Արաքսիին ձեռքեն բոնած եւ մօնեցուցած) Արաքսի, ահաւասիկ քիզ կը ներկայացնեմ մեր ինքնապաշտպանութեան պաշտելի զեկավարը՝ Դուկաս Աղբարը . . .

ԱՐԱՔՍԻ (հայկական դրօշակը պարզած՝ որուն վըրայ ասեղնազործած է՝ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ, ԿԱՄ ՄԱՀ վերտառութիւնները եւ կոր մը յարմաքցուցած՝ յանձնելով Պուկաս Աղրօրը). — Ընդունեցէք Հայ կողջ մը կողմէն սրբազն ինքնապաշտպանութեան խորհրդանշանը, վաղուան անտարակուսելի Աղա՛տ Հայաստանին անդրանիկ դրօշակը . . .

ԶԱՅՆԵՐ (բուռն ծափահարութեան մէջ). — Կեցցէ՛ Տիկին Արաքսին . . . Կեցցե՛ն Հայ կանայք . . .

ՀՄ. ԳԱՐԱԿ. (Արաքսիին գլուխը շոյելով). — Տիկնայք Փափկասունք Հայո՛ց Աշխարհին . . .

ՀՈՒԿԱՍ ԱՂԲԱՐ դրօշակն առած՝ կը համբուրէ եւ ուղղահայեաց զերքով կը զետեղէ սեղանին վրայ: Ամէն մէկը կը մօտենայ սեղանին եւ պատկառանքով կը համբուրէ . . . Ամէնքն ալ սրբազն սարսուռ մը կ'ապրին եւ կարծես թէ՝ անճառ տեսիլքի մը երանութեան մէջն են ընկղմած . . . Յանկարծ ինքնարուխօրէն՝ հրաբուխի մը նման կոկորդներէն դուրս կը ժայթքի լիաթոք Հայ

աղքային երգը ... Ամէնքն ալ զինուորական բարեւի են
կեցած ...) :

Մեր Հայրենիք քշուառ ամսոկ ,
Մեր քշնամուց ոտնակոխ ,
Իւր որդիիքը արդ կանչում է
Հանել իւր վրէժ , ֆէն ու ոխ :

Մեր Հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապուած ,
Իւր քաջ որդւոց սուրբ արինով
Թիսի լինի ազատուած ...

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պիտ' մեռնի ,
Բայց երանի՛ որ իւր Ազգի
Ազատութեան կը զոհուի ...

(Երգը կ'աւարտի վերացման զինովութեան մէջ ...
Կը թուի թէ՝ ամէն մէկի ներաշխարհին մէջ տողանցք
մը կը կատարէ Հայ Պատմութիւնը՝ աղատամարտ Հայէ
Նահապետէն մինչեւ ներկայ պահը , մինչեւ Պուկաս Աղ-
բարը եւ որ մեծ սոսուերները նախնի փառքերուն հռն
ներկայ են եւ շտապած են ինքնազբաշտպանութիւնը վա-
րելու իրենց ներշնչումով ...) :

ՂՈՒԿԱՍ ԱՂԲԱՐ (մռայլ ու վեհափառ համբիստո-
րութեամբ մը) . — Տիկին Արաքսի , ինձի շա՛տ քաղցր
անակնկալ մը ըրիք ... Հայ պատիւն ու ապագան է որ
ինձի յանձնեցիք պաշտպանելու եւ փրկելու ... Մեր
ուժերը կայծեր են միայն թշնամութաթուացող բոցե-
րուն դէմ ... (Խիզախ) Բայց ամէն պարագայի , այս
սրբազան դրօշակը , կամ կը ծածանի հպարտ մեր ինք-

նառպաշտպանութեան խարիսխը եղող Բերդի ճակատին, մինչեւ մեր արիւնոտ ձեռքերով անոր ազատ եւ ամիկախ Հայ հոգին վրայ փոխադրելը, եւ կամ ան կը դառնայ մեր ամենուս նուիրական պատանքը ...

ԶԱՅՆԵՐ. — Հուսոս՝ ... Հուսոս՝ ... Հուսոս՝ ...

ՂՈԽԿԱՍՍ ԱՂԲԱՄ (ընտանի ձայնով) . — Տիկին Արաքսի, թոյլ տուէք ձեզի կարգել կարմիր Խաչ ... Մենք ունինք երկու բժիշկներ եւ դեղագործ մը ... Դիւրաս պիտի գտնաք քանի մը տասնեակ անձնուէր աղջիկներ ու պատանիներ, կազմակերպելու համար դժութեան դործը ... Իսկ դրօշակը այս պահէն սկսեալ կը ծածանի Բերդին վրայ ... Պահա՛կ ...

ՊԱՀԱԿ (ներս) :

ՂՈԽԿԱՍՍ ԱՂԲԱՄ (դրօշակը յանձնելով) . — Իսկոյն Բերդ տանիլ եւ յանձնել Հմայեակ Մարկոսեանին եւ ըսել որ Բերդին վրայ բարձրացնէ ...

(Պահակ դրօշակն առած դուրս կ'ելէ) :

(Արաքսի ուրախ եւ ճառագայթող դէմքով կը ներկայացնէ ճերմակ լաթ մը, վրան մեծ կարմիր խաչով) :

ՂՈԽԿԱՍՍ ԱՂԲԱՄ (հիացումով առնելով) . — Արդէն ինձմէն առաջ խորհած էք եւ պատրաստած ... (քեր կապելով) Զեր քրօջական դժութեանը կը յանձնեմ մեր այն բոլոր ուազմիկները, որոնք պարտականութեան ճամբուն վրայ՝ թշնամիկն վիրաւոր կ'իյնան ...

ԱՐԱԲԱՄ (յուզուած) . — Պիտի անձնուիրութեամբ ծառայեմ, մինչեւ որ սպաննուիմ ... (աշքերը կը քըրզին եւ դուրս կ'իյնայ) :

ՓԱՍՏ ԽՈՍՔՈՎ (անհամբեր եւ գերազոյն յուզման մէջ) . — Եթէ այս իսկ վայրկեանիս մոլորական գնդակ մը դար եւ զիս տաներ ... Հաւատացէք, ընկերներ, դո՞ւ

պիտի մնայի ։ Որովհետեւ երանութեան մէջ պիտի հեռանայի այս վատթար աշխարհէն ։ Այսօրուան ապրումներս, նամանաւանդ քիչ առաջուան տեսաբանները, այնքան վսեմ եւ անձառ խորհրդաւորութիւն մը ունէին որ՝ կը վախնամ թէ, նմանը այլեւս շվայելնմ եւ շատ ափսոսամ, այսօր իսկ մեռած ըբլալուս համար ։

(Կը տիրէ խոր սքանչանքի կախարդական մթնոլորտ մը ։ Պահը գերբնական խորհրդաւորութեամբ մը օծուն է եւ տարաշխարհային ։ Սրահը կարծես վերածուած է սրբազն տաճարի մը, ուր ներկաները, մահատեաց նահատակներու անխոռվ նայուած քներով՝ անցաւոր կեանքին իմաստը կը պատղամեն՝ յանուն Ապատութեան բոլորանուէր զոհարերումին մէջ ։)

ՊԱՀԱԿ (ներս). — Դուկաս Աղբար, Բերդէն կամաւորներ կ'ուղեն ։ Կասկածելի շարժումներ դիտած են հայ թաղերու չուրջը ։

ՊԱՀԱԿ (դուրս). — Լա՛ւ, իսկոյն ։

ՊԱՀԱԿ (դուրս):

ՊԱՀԱԿ (ԱՂԲԱՐ). — Ընկերներ, Գրիգոր եւ Խորայէլ, անյապազ վար իջած՝ զինուորներ միասին առած, շրջեցէք բոլոր թաղերն ու փողոցները, զարկէք ամէն գուռ, խօսեցէք ու պոռալ տուէք, թմբուկ հանեցէք, որ ջո՛ւր, ջուր ամբարեն տուներուն մէջ ։ Ինչպէս նաեւ Բերդի ճամբուն վրայ խճողուած պաշար ու պարբենի եւ ուազմանիթի փոխադրութիւնը արագացնեն ։ Ամէն գնով մինչեւ մութը կոխելլ պէտք է որ դիմանանք քաղաքին մէջ ։ Յետոյ ինքներդ Բերդ կը բարձրանաք ։

(Գր. Պարոնվարդեան եւ Խոր. Օղանեան շտապով դուրս կ'իյնան):

(Հազիւ անոնք գուրս են ելած ոք ներս կ'իյնայ Մի-
սաք Տուրիկեանը) :

Մ. ՏՈՒԻՐԻԿԵԱՆ (որպէս քուրի գիւղացի ծպտլ-
ուած) . — Զանազան ուղղութեամբ զրկուած ծպտեալ
մէր հետախոյդները՝ քջելով թրքական թաղերը՝ ա-
ռանձնակի բան մը չեն նշարած ... Բայ վկայութեանց
թուրքերը չուարումի են մատնուած ...

ՂՈՒԿԱՍ ԱՂԲԱՐ. — Բերդէն ուրիշ բան կ'իմացը-
նեն ... իսկոյն նորէն ճամբայ հանեցէք, դուն եւ եղ-
բայրդ ալ միասին ... Աչքերնիդ դոց մի թափառիք ...
Մասնաւորապէս լաւ եւ ուշի ուշով հսկեցէք հայ թա-
ղերու շուրջը կատարուող կասկածելի շարժումներուն...

Մ. ՏՈՒԻՐԻԿ. (շտապով դուրս) :

ՂՈՒԿ. ԱՂԲ. — Պահա՛կ ...

ՊԱՀԱԿ (ներս) :

ՂՈՒԿ. ԱՂԲ. — Զրի կեդրոնական աւազանին վրայ
հսկող մէր դիրքին տղոցը իմացուցէք կրակը բնաւ չը
դադրեցնել եւ զայն շարունակ կրակի տակ պահել ...

ՊԱՀԱԿ (դուրս) :

(Ներս կ'իյնայ Անդրակ Տուրիկեանը) :

ՍԵԴ. ՏՈՒԻՐԻԿԵԱՆ (շնչառապա). — Կացութիւնը
կը փոխուի ...

ՂՈՒԿ. ԱՂԲ., ՎԱՀԱԿՆԻԿ եւ ՀՄ. ԳԱՐԱԿ. (միա-
սին) . — Այսինքն ...

ՍԵԴ. ՏՈՒԻՐԻԿԵԱՆ. — Զարշաֆներու մէջ փաթ-
թուած թուրքեր բռնեցինք, որոնք հետերնին քարիւղի
լեցուն ամաններ ունէին ...

ՀՄ. ԳԱՐԱԿ. — Էքստրի հանըմներ ...

ՂՈՒԿ. ԱՂԲ. — Ո՞ւր ձեռք անցուցիք ...

ՍԵԴ. ՏՈՒԻՐ. — Ազգային վարժարանին շուրջը ...

ՂՈՒԿ. ԱՂԲ. — Ո՞ւր են ...

ՍԵԴ. ՏՈՒԻԾ. — Գնդակահարուեցան տեղին վրայ...

ՂՈՒԿ. ԱՂԲ. — Ընկերներ Հմայեակ եւ Խոսրով, ընկերացէք Սեղբակին ևւ հետախոյզներուն կցեցէք զինեալ պահակներ ... Հայկական թաղերը հրդեհել կը մը տորին ... Որ եւ է կասկածելի շարժում՝ տեղին վրայ խափանել տուէք ...

(Հմ. Գարակէօղեան, Փաստ. Խոսրով ևւ Սեղբակ Տուրիկնեան՝ դուրս) :

ՂՈՒԿ. ԱՂԲ. — Իսկ դուն, Վահանիկ, Պարտէզի թաղին բովանդակ պարեն-պաշարի մնացորդը ամբողջովին համախմբել տուր Բերդի ճամբռուն վրայ ... Ինքս ձեռնառումբերու փոխադրութեամբ պիտի դրազիմ ...

ՊԱՇԱՆԻԿ (դուրս) :

ՂՈՒԿ. ԱՂԲ. (կ'անցնի սեղանին գլուխը եւ անապարանեով գրուքիւն մը կը պատրաստէ եւ երբ աւարտած է ու պահարանի մէջ փակած) . — Պահա՛կ ...

ՊԱՇԱԿ (ներս) :

ՂՈՒԿ. ԱՂԲ. (նամակը յանձնելով) . — Իսկոյն անձամբ Բերդ կը տանիս եւ կը յանձնես Գրիգոր Պարոնվարդեանին, իսկ եթէ ինքը գեռ Բերդ չէ բարձրացած կուտաս եղբօրը՝ Գարեգինին ...

ՊԱՇԱԿ (դուրս) :

(Ղուկաս Աղբար մտազբազ պահ մը կ'արձանանայ : Սեղանին թուղթերը կը քննէ, քանի մը հատը գրպանը կը զնէ եւ այն է որ դէպի միջանցքի դուռը քայլ կ'առնէ, յանկարծ գէմ դիմաց կուզայ կերպարանքի մը, որ կարծես խելազար մը ըլլայ :

ՄԱՐԴԻԾ (այլայլած ու զարիուրած) . — Կրա՛կը ... Կրա՛կը ...

ԴՐԻԿ. ԱԴՐ. (քայլին վրայ արձանացած) . — Ի՞նչ
կըակ ...

ՄԱՐԴԻՆ (ապշահար ու զարհուրած) . — Կ'երի՛ն ...
Կ'երի՛ն ...

ԴՐԻԿ. ԱԴՐ. — Ի՞նչ կայրին ... (զայրոյթով)
Ամբողջ խօսք մը ըսէ ... Ի՞նչ կայ ...

ՄԱՐԴԻՆ (իմբնազիտակցութեան եկած պահ մը) . —
Հայոց թաղերը կ'երի՛ն ... Կ'երի՛ն ...

(Դուկաս Աղբար առանց երկվայրկեան մը կորուըն-
ցնելու՝ դուրս կը թուի) :

(Մարդը ապուշ ապուշ չորս կողմը զննելէ վերջը,
ինքն ալ շուարուն գուրս կուզայ գանդազօրէն՝ մրմըն-
ջելով՝ « Կ'երի՛ն , ... Կ'երի՛ն ...) :

(Բեմը պահ մը պարապ կը մնայ : Լոռութեան մէջ ո-
րոշակի կը լսուին բարձրացող շաշիւնները եւ հրդեհ-
ուած տուներու պատի փլուզումները : Ասոնց համըն-
թաց կը հասնին ձայներ փողոցէն :)

ԶԱՅՆ ՄԸՆ . — Տավո՛ւլը ... Տավո՛ւլը ...
(Կը լսուին թմբուկի մը խուլ զարկերը, զոր փչող
քամին մերթ անլսելի կը դարձնէ) :

ԶԱՅՆ ՄԸՆ . — Քէլ հասանն է նորէն ... Աւազա-
կը ...

ՈՒՐԻՇ ՄԸՆ . — Ան չասոնց Մէմմէտի ծոցը մտաւ...
Բարիլո՛ւս ...

ՈՒՐԻՇ ՄԸՆ . — Աղան լուսինէն նոր իջաւ ... (Խըն-
դուի) :

ԶԱՅՆ ՄԸՆ . — Շուները ի՞նչ կործ ունին մեր թա-
ղերուն մէջ ...

ՈՒՐԻՇ ՄԸՆ . — Հաշտութիւն կ'ուզեն, հաշտութիւն...

ՈՒՐԻՇ ՄԼ. — Թալէաթն ու էնվէրը սատկեր են...
Աչքերդ լու ...

ԶԱՅՆ ՄԼ. — Ծո՛, էվալլահ սրախիդ ...

ՈՒՐԻՇ ՄԼ. — Աստուած ձէնդ լսէ ...

ՈՒՐԻՇ ՄԼ. — Սուս եղէ՛ք ...

ՈՒՐԻՇ ՄԼ. — Առ քեզի Եղերս մը տահա ...

ԶԱՅՆԵՐ. — Սուս եղէ՛ք ...

(Թմբուկը արդէն մօտեցեր է, կը լսուին ուժգին զարկերը, ինչպէս նաև որոշակի ծանուցումը):

ԹՄԲՈՒԿ. — « Թուրքերը կրակի են տուեր Հայոց լքած հեռաւոր թաղերը ...

Ազգային վարժարանը կ'այրի ...

Պարպեցէք տուները եւ փրկեցէք ինչ որ կընաք...

Այէն բանէ առաջ պարեն ու պաշարն ու ռազմանիթերը հաւաքեցէք Բերդի ճամբուն առջեն ու շուրջը ...

Սպասելով մթանը՝ Բերդ հանելու համար ...

Սա կը ծանուցուի ի գիտութիւն ...

(Իր եռազարկերը շարունակելով կը հեռանայ թըմբուկը):

ԶԱՅՆ ՄԼ. — Շուարելու ատենը չէ՛ ...

Հայտէ՛ դործի ...

ՈՒՐԻՇ ՄԼ. — Մտիկ կ'ընե՞ս ...

Բրուտնացի եւ Զէքէն թաղի մերոնց հրացանաձկութիւնը յանկարծ դադրեցաւ ...

ԶԱՅՆԵՐ. — Կրակ առած ըլլալու են ... (պահ մը լուրենի վերջ):

ԶԱՅՆ ՄԼ. — Նոր հաւատի՞ս ...

Նոր հաւատի՞ս ...

Թուրքերուն թաղերը կ'երի՞ն ...

ԶԱՅՆԵՐ. — Ապրի՞ն վառողները ...

ԱԽՐԻՇ ՄԼ. — Թող իրենք ալ մոխիրներու վրայ նստին ...

ԶԵՅՆԵՐԸ. — Քամին ուժովցաւ, աղա'ք եւ դէպի անոնց կողմը կը փչէ ...

ԶԵՅՆ ՄԼ. — Աստուծմէ է՛ ... Աստուծմէ է՛ ...

(Զայները լսած եւ հետզհետէ կը գագրի նաև փողոցի ժխորը ... կը լսուին միայն կրակի ճարձատիւններն ու պատերու վլուզումները ... կրակը մտածէ նաև Պարտէզի թաղը):

ԱՐԱԲՍԻ (Սրահ իյնալավ կը վագէ պատսւհանը եւ դէպի դուրս կախուած) . — Ամբողջ քաղաքը կ'այրի ... Աստուած իմ ...

(Վահանիկ պահ մը յետոյ ներս մտած եւ ուղիղ պատուհանը գիմած՝ ինքն ալ կը կախուի):

ԱՐԱԲՍԻ . — Վահանիկ, ամբողջ քաղաքն է որ կ'այրի ...

ՎԱՀԱՆԻԿ . — Թող բովանդակ աշխարհն այրի ...

ԱՐԱԲՍԻ . — Կրակը մեր տունը կը մօտենայ ... Վահանիկ ...

ՎԱՀԱՆԻԿ (Արաքսիին ձեռքերէն բռնած կը բերէ սրահին մէջտեղը) . — Թող մօտենայ ... Թող բռնկի մեր տունն ալ ... Նախ քան անոր մոխիր դառնալը, թող համբուրեմ մեր հայրենական տանը մէջ քեզ վերջին անդամ ... (կը համբուրէ եւ յուզուած ճայնով կը շարունակէ գլուխը բարձր եւ հաւատաւորի մը խորտակ շեշտերով) Եւ սա առաջին անգամը չէ որ ոճրագործ եւ հրձիդ ձեռքը դարեւոր թշնամուն՝ կ'այրէ մեր պապենական տունները՝ ճպնելով մեզ բնաջնջել ... Ան այրածէ մի՛շտ եւ մենք մի՛շտ վերաշինած ... Մենք աղըեր հնք մոխիրէ մոխիր, ջարդէ ջարդ եւ մեր ծննդոցները

բազմացուցած գերեզմանքներուն չուրջը ... Մենք նորէն պիտի վերապրինք եւ մեր հայրենական տունը նորէն վերաշխնենք, աւելի հաստատուն եւ աւելի՛ շքեղ ... եւ մեր ասպնջական թոնիրին ծուխը, մի՛շտ եւ անխափան, պիտի աշտարակենք դէպի անմահ արեւը ... (կը համբուրաւիմ, մինչ բոցերը սկսեր են լզել տան առաստաղին մէկ մասը) :

ՇՈՂԱԿԱԹԻ (վարէն պոռապով). — Տունը չորս կողմերէն կրակ առաւ ... Վա՛ր փախէք ... Վա՛ր փախէք ... Վահանիկ, Արաքսի, չո՛ւս, չո՛ւս ...

(Վահանիկ եւ Արաքսի կ'անջատուին եւ յուզիչ նայուածք մը ձգելէ յետոյ սրահին չուրջը՝ դուրս կ'իյնան) : **ԶԱՅՑՆ ՄԸ** (փողոցէն). — Դէպի Բերդին ճամբա՛ն ... Բերդին ճամբա՛ն ...

ՎԱՐԱԳՈՅՐ



Դ. ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ



Բերդին մէջ

Շապին-Գարահիսարի բերդը մեր Մեծն Տիգրանի Միհրդատ սպարապետէն ամբացուած էր : Հռովմէական արշաւանքներու ատեն՝ Հռոմը կը տիրէ բերդին եւ Պոմպէոս զօրավարը Ջրամբարներ կը բանայ հոն, որոնք սառնիչներ անունով տակաւին կը դանուին բերդին մէջ : Ժամանակ մը վերջ, Հռոմը կ'իյնայ եւ ահա Յոյներն են որ անոր կը տիրեն, որոնց կը յաջորդեն թուրքերը ...

Բերդը տեսակ մը զրօսավայր կամ պտոյտի տեղ ծառայած է Շապինցիներուն, ո'ւր, մանաւանդ պզտիկները կը սիրեն եղել խաղալ ...

Հոն խաղացած է նաեւ մեր Մեծն Անդրանիկը իր մանկութեան օրերուն եւ երազած ... Ու այդ երազանքի պահերուն, անշուշտ իր մեծ ու խորունկ հոգիին խօսած են աշխարհի մեծագոյն ռազմավարներն ու իրաւամարտիկները ... Անո՞ր, որ Կեսար մըն էր ծնած եւ անտարակոյս նոր Նափոլէոն մը կ'ըլլար, եթէ ունենար Քորսիքացիին պայմաններն ու միջավայրը ... :

×

(Բեմը կը ներկայացնէ կամարաձեւ անցք մը Գուլէին մէջ, որ ունի նաեւ քառանկիւնի քննարձակ յառաջամաս մը եւ որը վերածուած է զինուորական խորհուրդի կայանին : Պարզ սեղան մը եւ աթոռներ կը կազմեն բովանդակ կահաւորումը : Սեղանին վրայ փոռւած է հայկական եռագոյն մը : Մուտքին առջեւ մշտական կը կենայ զինեալ պահակ մը :

(Վարագոյրը բացուած միջոցին, բեմը պարապ է առժամապէս : Կը տեսնուի միմիայն սուբինաւոր պահակը, որ յենուած իր հրացանին՝ երկիւղած ու կրօնական վերացումով մը՝ մտիկ կ'ընէ բացօղեայ եկեղեցիէն հասնող՝ հաղարաւոր բերաններէ երգուած՝ « Փառք ՚ի Բարձունս » երգաղօթքը : Վարագոյրի բացման միջոցին կէսը արդէն երգուած է եւ լսելի կ'ըլլայ — « Եւ յամենայն ժամ օրհնեմք զքեղ, Տէ՛ր, եւ զովեմք զանուն քո ... » որ կը տեսէ մինչեւ աւարտումը, սրտառուչ եւ հանդիսաւոր եղանակով մը :)

(Մինչ հոգեւոր երգը կ'երդուի, կայան կը մտնեն

Ղուկաս Աղբար եւ Վահանիկ։ Բատ երեւոյթին սկսուած խօսակցութիւն մը շարունակելով)։

ՎԱՀԱՆԻԿ. — Մարդիկներն ու ժողովուրդը արդէն վարժուեցան կեանքի հարկադրած այս նոր պայմաններուն ... եւ ամէն բան բնականորէն կ'ընթանայ, կարծ ծես բնաւ ուրիշ կեանք ապրած չըլլային։

ՂՈՒԿ. (նայուածքը սեղանին վրայ տարածուած ինքնապաշտպանութեան թերդի յատակագծին վրայ սեւնուած)։ — Մարդիկ ամէն բանի կրնան վարժուիլ ու տոկալ ...

ՎԱՀ. — Մեր հաջուեկշիռն ալ զոհացուցիչ է։ Մենամէկ զոհին փոխարէն՝ թուրք զօրքն ու չէթէները, առնուազն տասը հատ կը վճարեն ...

ՂՈՒԿ. (միշտ նոյն դիրքին մէջ)։ — Սակայն մենք որամադլիսէն է որ կ'ուտենք ...

(Կը մտնեն ՀՃ, Գարակէօղեան եւ Գր. Պարոնվարդ և ան)։

ՀՄ. ԳԱՐԱԿ. (վատահ եւ ուրախ շեշտառ)։ — Ղուկաս Աղբար, տղաքը դիրքերուն մէջ կը ձանձրանան ...

ՎԱՀԱՆԻԿ (ժպտութ)։ — Զինադադար է, մօրեղբայրութ։

ՂՈՒԿԱՐ (քրին տակին)։ — Զինադադար ... (բարձր) Ո՞վ դիտէ ի՞նչ հրէշային դաւեր կը նիւթուին ...

ԳՐ. ՊԱՐԹՈՆՎԱՐԴ. — Լուր մը հլաւ թէ Սերաստացի Մուրատը իր կտրիճներով մեզի կուգայ, բայց վերջէն չստուգուեցաւ ...

ՎԱՀԱՆԻԿ. — Նամակիս ալ պատասխան մը չեկաւ ...

ՂՈՒԿԱՐ. — Մուրատը, եթէ կարողանար զալ, մինչեւ հիմայ արդէն եկած կ'ըլլար ...

ՎԱՀԱԱՆԻԿ . — Գուցէ եւ մեզի պէս ծուղակն է ին .
կած ...

ՀՈՒԿԱՍ . — Ան ծուղակը ինկնող ծաղիկ չէ' ...
(Կը մտնեն Մարկոսեան եւ Խոսրով) :

ԽՈՍՐՈՎ . (ձեռքին քուղքեր) . — Վերջապէս աւար-
տեցինք ... Ծիպոցիները , քաղաքացիք ու քաղաք ա-
պատանած փախստական հայ զինուորներն ու զիւղա-
ցիները միասին հաշուած՝ Բերդին մէջ ունինք ներկա-
յիս հինգ հազար վաթսուն երկու հողի ... Զհաշուած
եօթը նորածինները ...

ՄԱՐԿՈՍԵԱՆ . — Այս հինգ հազար վաթսուն երկու
հողիներէն ...

ՀՄ . ԳԱՐԱԿ . (ընդմիջելով) . — Հինգ հազար վաթ-
սուն եւ ինը ...

ՄԱՐԿՈՍԵԱՆ (շարունակելով ժպտուն) . — Հազար
հինգ հարիւրը արական սեռէ են ...

ՀՄ . ԳԱՐԱԿ . — Նորածինները ...

ՄԱՐԿՈՍԵԱՆ . — Ամէնքն ալ մանչ ... (շարունա-
կելով) եւ այս հազար հինգ հարիւրէն միայն երկու հա-
րիւր յիսունը կոռուի ընդունակ ու վարժ ...

ԽՈՍՐՈՎ . — Անզործ սակայն մէկ հատիկ չկայ ...
Նոյնիսկ ամէնէն պղտիկներուն մէջ ...

ՀՈՒԿԱՍ (մտարումներէն արքնած) . — Այդ մեր
պաշտելի , բայց անբազդ պղտիկները , ամէնէն շատ
զործ տեսան ... Մանաւանդ զիրքերն իրար կապող նոր
պատնէ չներու շինութեան մէջ եւ զիսիվար սառնիչն
մինչեւ Շէմալըի զիրքը երկար ու հաստ պատին կանգ-
նման ժամանակ ... (աչքերը բարտէսին վրայ պտցնե-
լով) Բնկերներ , կը խորհիմ թէ՝ Շէմալըի տակ (մատ-
նանշելով) ահա ճիշդ այստեղ , ութերորդ զիրք մը ան-

Հրաժեշտ է ... Սա, տեսակ մը, Բերդին դրան բանալին է ... Թէեւ մուտքը տանող ճամբան պատով դոցել տուած եմ ...

ՀՄ. ԳԱՐԱԿԻ. (քարտէսը ուսումնասիրելով). — Շատ ճիշդ է ...

ԳՐ. ՊԱՐՈՒՎԱՐԴԻ. — Խմբապետութիւնը որո՞ւ պիտի յանձնես ...

ՂՈՒԿԱՋ. — Նոր Բերդ հասած Վարդան Զավուշին ...

ԱՄԷՆՔԸ. — Լաւ է ...

ՎԱՀԱՆԻԿԻ. (աչքը քարտէսին). — Այդ դիրքով, ուազմամթերքի պահեստանոց կեղրոններու տեղերը ալ տւելի ապահով կը դառնան ... Գլխիվար սառնիչի քառասուն սանդղամատ վայրէջքը դէպի ժայռին ծոցը եւ Զնտանին քարկոտի պատերն ալ արդէն ամէն երաշխիք կուտան ...

ՂՈՒԿԱՋ. (վահանիկին). — Մեր զինական ուժը ի՞նչ է վերջնականապէս ...

ՎԱՀԱՆԻԿԻ. — Զինական ուժը հետեւեալն է ... (ծոցէն քուզը մը հանած կը կարդայ) Հարիւր յիսուն հատ տաճկական ամենաընտիր մառուզէր, վաթսուն հատը մեր վերջին կոխեն աւար առած ... Յիսուն հատ Գարապինա եւ Այնալը ... Այս վերջինները թէեւ միջակ արծէք ունին, բայց գիշերային խոր լոռութեան մէջ թնդանօթներու պէս կը պայթին ... Ասկէ զատ, պարպուած փամփուշտներու խողովակները կարելի է վերըստին սեւ վառօղով լիցնել ...

(Ներս կը մտնէ պահակը):

ՊԱՀԱԿ. — Դիտարաններէն ճերմակ դրօշակով կնոջ մը դէպի Բերդ բարձրանալը կ'իմացնեն ...

ԴՐԻԿԱՍՈ. — Մինա՞կն է ...

ՊԱՀԱԿ. — Ժանտարմայի մը հետ է, բայց ան միասնին չի բարձրանար ...

ԴՐԻԿԱՍՈ. — Թող ձգեն որ բարձրանայ, երբ հասած է, իսկոյն հոս կը բերես ...

ՊԱՀԱԿ (դուրս):

ՎԱՀԱՆԻԿ. — Զինադադարը ծնեցաւ ...

ՀՄ. ԳԱՐԱԿ. — Դաւ ու նենդութիւն, անտարակոյս ...

ԽՈՍՔՈՎ. — Կայսերական բարեզութ կառավարութիւնը խայիններուս հետ բանակցիլ կը զիջանի ...

ՀՄ. ԳԱՐԱԿ. (Ճեռքը հրացամին զարնելով). — Շը նորհիւ ամենակարողին ...

ԴՐԻԿԱՍՈ (Վահանիկին). — Շարունակէ', Վահանիկ ...

ՎԱՀԱՆԻԿ (Բուղը կարդալով). — Ունինք քառասունէ աւելի տասնոց ատրճանակներ, որոնք կարճ հեռաւորութեան վրայ, կրնան հրացանի տեղ ալ ծառաց յել ... Կան նաեւ հեծելազօրքի քանի մը Փիլինթաներ եւ ութսունի չափ ալ ձեռնառումբեր: Փամժիռշտ եւ վառող մեծ քանակութեամբ ունինք: Կան նաեւ բազմաթիւ փոքր ատրճանակներ, որոնց մէջ շատ մը մանլիխերներ, ինչպէս նաեւ սուրեր ու դաշոյններ, որոնք պէտք պիտի դան, երբ օր մը պաշարման շղթաները հարկ ըլլայ ճեղքել - անցնիլ ...

Գ.Բ. ՊԱՐՈՒՎԱՐԴ. — Եթէ խնայողութեամբ գործածուին եւ մանաւանդ, եթէ ամէն մէկ հարդւած թըշնամի մը տապալէ, բաւական երկար կրնանք դիմանալ...

ԴՐԻԿԱՍՈ (յանկարծ). — Լաւ միտքս ինկաւ ... Ընկերներ, հինդ պատուէրներ տուեր եմ խմբապետներուն,

թէեւ կը յուսամ թէ՝ կէտ առ կէտ կը գործադրուին,
բայց կ'ուզեմ որ գրուի, կնքուի եւ փակցուի իրը օրէնք,
թէ՛ գիրքերուն եւ թէ հաւաքավայրերուն մէջ, ստորա-
գրուած Զինուորական Խորհուրդի բոլոր անդամներուն
կողմէն եւ կնքուած անոր կնիքով ...

ԶԱՅՆԵՐԸ. — Քու ստորագրութիւնդ կը բաւէ ...

ՂՈՒԿԱՄ. — Ո՛չ, ո՛չ ... Թող կարդայ Վահանի-
կը ... (սեղանին վրայ փնտուելով ու քավը մը վահա-
նիկին տալով) Եւ իսկականը կը պահուի գործերուն
մէջ, իսկ պատճնները պէտք եղած քանակութեամբ
կ'ընդօրինակուին եւ կը փակցուին ...

ՎԱՀԱՆԻԿ (կը կարդայ). —

Առաջին. — Ո՛չ մէկ զնդակ պէտք է արձակուի, ա-
ռանց վստահ ըլլալու թէ՝ թշնամու միսին մէջէն պի-
տի անցնի :

ԵՐԿՐՈՐԴ. — Ո՛չ մէկ ոռոմք պիտի նետուի, մինչեւ
որ կարելի չըլլայ գէթ հինդ թուրք սպաննել:

ԵՐՐՈՐԴ. — Կուսակցական վէճ եւ խոռվութիւն
պէտք չէ յարուցուի :

ՉՈՐՐՈՐԴ. — Պարտադիր է հնազանդիլ խմբապետ-
ներուն :

ՀԻՆգԵՐՈՐԴ. — Ո՛չ ոք պիտի հեռանայ առանց Զին-
ուորական Խորհուրդի արտօնութեան եւ զիտութեան :

ԱՐՄ հինգ պատուէրներուն անսաստողները տեղւոյն
վրայ հրացանի պիտի բռնուին :

ԶԱՅՆԵՐԸ. — Շատ լաւ է ...

(Վահանիկ թուղթը Դուկաս Աղբօր կուտայ, զոր կը
ստորագրէ եւ այսպէս կարդաւ ամէնքն ալ կը ստորա-
գրեն :)

(Ներս կը մտնէ իսրայէլ Օղանեանը :)

ՀՄ. ԳԱՐԱԿ. (քուղը Օգանեանին ներկայացնելով) . — Զեռքդ կը պագնէ ...

ԻՄՐ. 0ԶԱՆԵԱՆ (քուղը աչքէ անցուցած կը ստորագրէ) :

ՂՈՒԿԱՍ (Օգանեանին) . — Լմնցա՞ւ ...

ԻՄՐ. 0ԶԱՆԵԱՆ . — Վերջապէս ... Մննդաբաշխական երեք կայաններն ալ կարդի մտան եւ հրաշալի կը դործին ... Քարայրներու մէջ ալ օճախները ութի հանեցինք եւ երեսուն կիներ , քսանեւչորս ժամ աշխատելով կը պատրաստեն մօտ ութը հազար հաց ...

ՂՈՒԿԱՍ — Մնունդի չափը բաւարար է կարծեմ ...

ՀՄ. ԳԱՐԱԿ. — Անձարը կերեր է բանձարը ...

ԻՄՐ. 0ԶԱՆԵԱՆ . — Ի՞նչ կրնանք ընել ... Ունեցող չունեցող հաւասար կը կերակրուին ... Բոլոր սննդեղնները մէկտեղ են հաւաքուած եւ բաշխումը , դեռ Բերդի առաջին օրէն իսկ , իջեցուած է ինայողութեան վերջին չափանիշին ... Ի՞նչպէս գիտէք՝

Առառները՝ մէկ փոքր հաց , մէկ հաւկիթ

մէկ փոքր հաց , մէկ դդալ իւզ ,

մէկ փոքր հաց , աի մը կաղին

մէկ փոքր հաց , հինգ ընկոյզ

ՀՄ. ԳԱՐԱԿ. . — Իմ ընկոյզներս մհծ մասամբ փուէ կ'ելլան ... (լնդհանուր խնդուք) :

ԻՄՐ. 0ԶԱՆԵԱՆ . — Ան ալ քու բաղդիդ ... (շարանակելով) Մէկ փոքր հաց , կտոր մը պանիր ...

Իսկ իրիկունները՝

ՀՄ. ԳԱՐԱԿ. . (լնդմիջելով) . — Ախորժակնիս մի՛ դրդուեր ... Գիտենք ... Գիտենք ...

մէկ փոքր հաց , կտոր մը միս ,

մէկ փոքր հաց , չերեփ մը ապուր ,

մէկ վոքը հաց, շերեփ մը լուրիա,
եւ այլն ... եւ այլն ...

ՂՈՒԿԱՍ. — Իսկ վառելանիւթն ու ջո՞ւրը ...

ԽՍՐ. ՕԶԱՆԵԱՆ. — Վառելանիւթը, չնորհիւ մեր
ճարպիկ ու անձնազոհ պղտիկներուն, որոնց մէջ նաեւ
մեծ թիւով աղջնակներ, առատ է առայժմ։ Ասոնք զի-
շերը վար կը սողան եւ հրդեհի վայրերէն զերաններ վեր
կը բերեն, թէեւ երբեմն ալ ցաւալի արկածներ կը պա-
տահին ...

Զուրին գալով՝ կանաչ Գէօլին ջուրը կայ զանազան
պէտքերու համար ... Իսկ խմելու համար՝ Սրա սառ-
նիչի եօթը լիճերը ...

ՂՈՒԿԱՍ. — Ասոնց հատնելու պարագայի՞ն ...

ԽՍՐ. ՕԶԱՆԵԱՆ. — Գլխիվար սառնիչը կայ, որու
մասին ծերերը կը վկայեն թէ՝ իրենց պատանութեան
օրերուն, հոն մաքուր եւ պաղ ջուր կար եւ որ անպատ-
ճառ պիտի զանուի, եթէ անոր յատակը նետուած քա-
րերը դուրս կրուին, ինչ որ հնարաւոր է, աշխատանքի
օր յայտարարելով ...

(Կը մտնէ պահակը) :

ՊԱՀԱԿ. — Ճերմակ դրօշակով կինը հասած է ...

ՂՈՒԿԱՍ. — Ներս բեր ...

(Պահակը ներս կը մտցնէ կինը, կը քակէ անոր աչ-
քերը եւ դուրս կ'ելլէ) :

(Կինը վշտատանջ դէմքով, տարիքն առած հայ կին
մըն է։ Անհամարձակ է եւ շուտարուն։ Դողդակով ծոցէն
նամակ մը հանած կը ներկայացնէ Հմ։ Գարակէօղեա-
նին, որ նշանացի կը ցուցնէ Դուկաս Աղբարը, կինը նա-
մակը անոր կուտայ) :

ՂՈՒԿԱՍ (նամակն առած կը բանայ եւ աչքէ անցնե-

լով՝ կը յանձնե՛ Խոսրովին) . — Ես թուրքերէն չը դիտեմ . . .

ԽԱՍՏՈՎ (նամակն աշխեց անցնելով՝ կը կարդայ բարձրածայն) . —

— Շապին - Գարահիսարի Հայ հայրենակիցներուս ողջոյն ! Սրտի անհուն ցաւով տեղեկացայ Շապին - Գարահիսարի ցաւալի անցքերու մասին եւ առաջին մտածումս եղաւ, կայծակի պէս վազել գալ եւ ձեզի կարգի հրաւիրել՝ խաղաղութեամբ վերջ տալու ստեղծուածայս անախորժ եւ շատ ցաւալի կացութեանը . . . Իմ միակ պայմանս է ձեր բացարձակ անձնատուութիւնը եւ բոլոր զէնքերու եւ ուազմամթերքներու յանձնումը, որու փոխարէն պատուիս ու Սուրբ Ղուրանին վրայ կ'երդնում, խկոյն ձեզ ամէնուղ համար, առանց բաց ցառութեան կայսերական ներում բերել տալ . . . Եւ որովհետեւ, աւաղ, զեղեցիկ Շապին - Գարահիսարը ամբողջովին հրոյ ճարակ եղած գտայ եւ վերաշնումը անհնար, ուստի, աղաս էք, ձեզի համար բնակութեան նոր վայր մը ընտրելու, Կիրասոնի կամ Սվազի շրջանը տեղ մը . . . Կը խնդրեմ որ մտիկ ընէք իմ հայրական թելադրանքներուս, որովհետեւ հակառակ պարագային, հրամանիս տակ կը սպասեն թնդանօթները, որոնք ձեզի հետ ուրիշ լեզուով մը պիտի խօսին . . . Ու ձեր ապաստանած Բերդը քանի մը ժամուան մէջ, հիմնայտակ կործանեն . . . Իրենց վլատակներուն տակ թաղելով ամէնքդ . . .

Բարեւներով
Սվազի վալի Մուտամէք

Ծնթերցումը, որ լուսած է զանազան հեղնանքի, բարկութեան ու կատաղանքի ժեստերով, անոր աւար-

տումը առաջ կը բերէ տեսակ մը սրբազն ցասում, «որ որոշակի կը կարդացուի Զինուորական Խորհուրդի բոլոր անդամներու դաժանացած ու վճռական գէմքին վը-
րայ»:)

ՂՈՒԿԱՍ (կնօջը). — Ա՞ւք է ներկայիս կառավա-
րութիւնը ...

ԿԻՆԸ. — Կառավարութիւնը ներկայիս փախած է
կրակէն և տեղաւորուած Անեղբի գիւղին ու քաղաքին
կէս ճամբուն վրայ ...

ՂՈՒԿԱՍ. — Ճիշդ կը խօսիս, կի՞ն, մեր խուզար-
կուները նոյնը կը տեղեկացնեն ...

ԿԻՆԸ (սիրտ առած). — Ինչո՞ւ պիտի խարեմ ...
Ե՞ս թուրք չեմ, ես Հայ՝ եմ ...

ՂՈՒԿԱՍ. — Հազար ինչո՞ւ Բերդ չես բարձրացեր...
ԿԻՆԸ (ընկրուած). — Թուրքի տան մէջ կը ծառա-
յեմ, մեր գեղի աղային տունը ...

ՂՈՒԿԱՍ. — Անունդ ի՞նչ է ...

ԿԻՆԸ. — Զարման Վարդապետեան ...
ՂՈՒԿԱՍ (ընկերներուն). — Խմբագրեցէք պատաս-
խանը ... (Վահանիկ, Խոսրով եւ Հմ. Գարակէօքեան
քով քովի զայով կը գրադին Խմբագրութեամբ: Կնօջը
դարձած) Դեռ ուրիշ Հայեր ալ կա՞ն ...

ԿԻՆԸ. — Ստուգը չեմ գիտեր, ամմա, խօսածնե-
րէն իմացած եմ, որ չէթաներուն քով գեղեցիկ հայ աղ-
ջիկներ ու հարսեր կան ...

ՂՈՒԿԱՍ. — Մե՞ր կողմերէն ...

ԿԻՆԸ. — Ուրիշ տեղերէ ... Ասոնցմէն չորսը աղու
առեր են ու մեռեր ... Մէկն ալ Զէթային սօմպայովը
տունը հավան հանելով՝ ինքն ալ, Զէթան ալ սպաննուեր
են ... Պօմպային ձէնը ես ալ լոեցի ...

ՂՈՒԿԱԱՍ (տրասում) . — Քաղաքին մէջ զօրք կա՞յ...
Կի՞նը . — Երգնկու ճամբայով զօրք ու թօփ եկաւ ...
Տահա հէլէ կուգայ ...

ՂՈՒԿԱԱՍ — Ճիշդը կը խօսիս ... Գիտէինք արդէն ...
Կի՞նը (ոգեւորուած) . — Ինչո՞ւ ճիշդը չպիտի խօ-
սիմ ... Բոլորն ալ սատկին ինշալլահ ...
ՂՈՒԿԱԱՍ . — Պատերազմը կարծեմ գէշ կ'երթայ ի-
րենց համար ...

Կի՞նը . — Գէշ ... Շա՛տ գէշ ... Վիրա իրար քով
կուգան ու կը փսփսան ... Երեսները օրօնի երես է ...
Ու քանի գործը գէշ կ'երթայ, անքան ալ կը կատղին
Հայերուն գէմ ...

ՂՈՒԿԱԱՍ . — Ուրիշ տեղերու Հայոց մասին ի՞նչ
կը խօսին ...

Կի՞նը . — Կ'ըսեն Վանայ Հայերը քաղաքը կոռուվ
առեր են եւ մեր Անդրանիկ փաշան իր զօրքերով հոն է
Հասեր ...

ՂՈՒԿԱԱՍ . — Ուրի՞շ ...

Կի՞նը . — Ուրի՞շ ... Հա՛տ մեծ Զարդ առեր գէմ
են գրեր եւ մեծ ջարդ տուեր թուրքերուն ... (Խորհե-
լով) Հա՛տ ... Կիլիկիոյ կողմը հինգ հազար Հայեր սարն
են եւեր, ճերմակ պայրախ բացեր, Թրէնկին զըրհլըները
աս տեսնելով՝ առեր տարեր են Մըլալը ... (քախծոտ)
Ամմա՛, ուրիշ տեղեր զուլո՛ւմ, զուլո՛ւմ ... Հարիւր
հազարներով գիշեր ցերեկ կը քչեն հա կը քչեն, սիւրիւ-
ներու պէս, կը մորթեն, սաղ սաղ ջուրը կը նետեն ...

ՂՈՒԿԱԱՍ (կնոջը նշան կ'ընէ լոելու : Ընկերներուն
դարձած) . — Պատրա՞ստ է պատասխանը ...

ԽՄԲԱԳՐՈՂՆԵՐ . — Այո՛ ...

ԽՈՍՔԱՎ. (կը կարդայ քարգմանաբարաք) . —

Սվազի վալի Մուամմէրին ,

— Բնդունեցինք ձեր սուրհանդակը եւ նամակի պարունակութեանը վերահասու եղանք : Մենք թուրք ժողովուրդին դէմ ոխ չունինք , որուն հետ վրացնարարդարեր ենք ապրեր խաղաղութեան մէջ :

« Ներկայիս հաւասարիացումներ ու խոստումներ չույլող թուրք կառավարութիւնն էր որ առանց պատճառի բանարկելով , կողոպտելով , խոշտանքելով եւ վերջն ալ՝ կախելով կամ զնդակահար ու կացնահար ընելով՝ ձեռքն ինկած մեր աչքի զարնող մարդիկը , մեղի բռնադատեց ինքնապաշտանուիլ մեր սղաւոր տուննրուն մէջ ... Ու վերջն աել մեր տունն ու տեղը բարբարոսարդ կրակի տալով՝ մեղի ստիպեց Բերդի ժայռերուն ապաստանիլ ...

« Դժբաղդարար շատ լաւ ծանօթ ենք թրքական խոստումներու իրական արժէքներուն եւ ձեր ներուժ բերել տալու երդումը , շատ լաւ կ'ըմբռնենք թէ՝ անիկա ի՞նչ կը նշանակէ ...

« Գալով մեղի բնակութեան նոր վայր մը չնորհենուղ , տեղեկացած ենք թէ՝ դուք ի՞նչպէս ճամրայ կը հանէք տեղահանուած Հայերը , չմոնալով եպիսկոպոսի ոտքերը պայտել տալ՝ յայտարարելով թէ՝ — « Ամօթ է , որ եպիսկոպոս մը հետիոտն քալէ ... » :

« Մենք հաշտուած ենք մեռնելու գաղափարին հետ գիտենք որ մեր օրերը համբռուած են , եւ սակայն չենք ուզեր ո՛չ անասուններու պէս պայտուիլ եւ ո՛չ ալ անոնց նման սղանդանոցի նախիրները կաղմել ամայի եւ արիւնոտ ճամբաններուն վրայ ...

« Ուստի ժամ առաջ , բարի եղէք զոռացնել տալու

ձեր թնդանօթները մեր վրան, վստահ ըլլալով թէ՝ մեր
հրացաններն ու ռումբերը, ձեր արժանի պատասխանը
պիտի տան, քանի տակաւին մեր բազուկներուն մէջ առ
բիւնը շրջան կ'առնէ ու քանի դեռ հարուածող բազուկ
մը կը մնայ ։ ։ ։ :

Թուրք կառավարութեան բարբարոսութենին
Բերդ ապաստանած

Շապին - Գարահիսարի բուռ մը Հայութիւնը
ՂՈՒԿԱՍ (նամակն առած եւ կնոջը յանձնած) . —
Պահա'կ ։ ։ ։

ՊԱՀԱԿ (ներս) :

ՂՈՒԿԱՍ . — Առաջնորդէ բանազնաց կինը :

ՊԱՀԱԿ (կը կապէ կնոջ աչքերը) :

ՀՄ. ԳԱՐԱԿ . (մեկնելու պատրաստ կնոջը ծուած) .

— Ինձմէն ալ մասնաւոր բարեւներ փաշային, ըսէ որ
ինչալլահ շուտով մեր Անդրանիկ փաշային հետ իրեն
մասնաւոր այցելութեան կուգանք կախաղանին մօտ ։ ։ ։

(Կինը դուրս կ'եմէ պահակէն առաջնորդուած : Կը
տիրէ լարուած լուութիւն մը) :

ՂՈՒԿԱՍ (պահ մը կեդրոնացած մտածելի վերջ,
յանկարծ ներքին մղումով մը անապարանիք մատ-
նուած) . — Անյապաղ գործի ։ ։ Ես կ'երթամ Շէմալը
տակ ութերորդ գիրքը բռնել տալու վարդան Զավու-
շին իր մարտիկներով ։ ։ Իսկ զուք ձեռնառումքերը
զինարանէն հանելով՝ բաժնեցէք դիրքերուն, ինչպէս
նաեւ ջուր, պարեն ու փամփուշտ հասցնել տուէք ամէն
մէկ դիրքի ։ ։ Յետոյ՝ դիրքերը ցրուած՝ աչալուրջ
պիտի հսկենք, որ քանի դեռ քիչ վերջը հաւանօրէն
սկսուելիք ոմքակոծումէն մենք լրջօրէն չենք վնաս-
ուած՝ ո'չ մէկ փամփուշտ վատնուի ։ Երթանք ։ ։ ։

(Ամէնքը ինքնամփոփի ու վճռական գուրս կը փութան) :

(Բեմը մի առժամանակ պարագ կը մնայ : Պահակը, օդտուելով Զինուորական Խորհուրդի բացակայութենէն եւ ձանձրացած ուղղաձիգ կեցուածքէն՝ կը նստի գետնին, երբ մարդ մը, քիչ մը լարանումով կը մօտենայ իրեն :)

ՄԱՐԴԸ (սկիզբները անհամարձակ եւ հետզիետէ ֆաջակերուած պահակի քուլուքենէն ու մարդամօտութենէն՝ աւելի ընտանի ու համարձակ) . — Ներողութիւն ... Աղբար, հարցնելու արդիւուած չըլի ... Ի՞նչ կ'ուզէր թուրք կնիկը ...

ՊԱՀԱԿ (անտարբեր) . — Թուրք չէր, Հայ էր ...

ՄԱՐԴԸ (աղջահար) . — Հարջ մասունքներ ... սիրես ... է՛է՛է՛, ի՞նչ փորի ցաւ ունէր ...

ՊԱՀԱԿ . — Վարէն թուղթ էր բերեր ...

ՄԱՐԴԸ (անակնիակի զարմացումով) . — Ասուած սիրես ... Ի՞նչ թուղթ ...

ՊԱՀԱԿԸ (կատակել ուզելով) . — Բարեւագիր ...

ՄԱՐԴԸ . — Բարեւագի՞ր ... Հեռլսողաց կերած ապուրը հերիք չէ՛, հէլէ բարեւագի՞ր ալ կը դրկեն ... թի՞ր ... ութանմազ ...

ՊԱՀԱԿ (գուարիանալով) . — Ղուկաս Աղբարը վեց գիրը գրած ճամբեց ...

ՄԱՐԴԸ . — Ա՛խ, ես անոր հոգուն մատաղ ... իշտէ աղպէս ...

(Կը յայտնուի ծերուկ մը) :

ԾԵՐՈՒԿԿԸ (պահակին) . — Զը նեղանաս հարցուամիս, կ'ըսեն թէ՛, Ղուլէի ծարէն խապար կուտան թէ՛

Սվապցի քաջ Մուրաստը իր աղոցմով Բերդին իմաստի
կը մօտենայ ... Ղո՞րթ է ...

ՄԱՐԴԻ (ծերուկին բերանը մտած). — Ասուա՛ծ
սիրես ...

ՊԱՀԱԿԻ (անտարբել). — Ես չեմ իմացած ...

ԾԵՐՈՒԿԻ (։ Ամէնքի բերանն է ...

ՊԱՀԱԿ. — Աղպէս բան մ'ըլիք, նշաններով ինձի
պիտի խօսէին առաջ ...

ՄԱՐԴԻ (պահակին). — Ասուա՛ծ սիրես ... Ասլը
չկա՞յ հէ՞ ...

ՊԱՀԱԿԻ (զլսով բացասական նշան կ'ընէ) :

ԾԵՐՈՒԿԻ (յուսահատ կը հեռանայ) :

(Այս միջոցին կը լսուի ուժդին պայթիւն մը որ կը
ցից հողը) :

ՊԱՀԱԿԻ (շոկուած). — Թօ՛փ էր ...

ՄԱՐԴԻ (ահարեկ). — Զէ ճանըմ ... Պէլքի տէլքէն
մենծ քար մը գլորեցաւ ...

ՊԱՀԱԿ. — Քար մար չէր ... Թօփի էր ... Գիւլիւլէն
մեր գլխներուն վրայէն անցաւ ...

ՄԱՐԴԻ (սահմոված՝ երկինքը զննելով). — Աս-
ուա՛ծ սիրես ... Հըպը հէ բան չի երեւա՞յ ...

ՊԱՀԱԿ. — Զեռքս թէ փէիդ զնեմ, խելքդ գլխէդ չը
փախչի ... Եզերոս, ուչուրմա՞յ կը թոցնեն որ տեսնես
ու սէյր ընես ... Գիւլիւլէն անցա՞ւ գնաց ...

ՄԱՐԴԻ (քրին տակ). — Ասուա՛ծ սիրես ...

(կը լսուի նոր ոռւմբի մը պայթիւնը եւ որուն կը
յաջորդեն ուրիշները ... Ամէն ճայն լուծ է այլեւս եւ
պահ մը կը լսուի միայն թնդանօթներու որոտմունքը եւ
կը տեսնուի արձակուած ոռւմբերու ճախրանքն ու բո-
ցարձակումը Բերդին կոնակն ու մօտակաները :)

(Մարդը աննշմար անյայտացած կորած է) :

ՊԱՀԱԿ (գրալած է ոռւմբերու ուղղութիւնը նշյալ լով՝ ինքնիրեն) . — Անեզրիի կողմէն է . . . Սրա սառնիչները թօփի են բաներ . . . Ա՛խ, ես ձեր . . .

(Յանկարծ կը լսուի Բերդի վրայէն արձակուած հրացանի մը ձայնը, որուն իսկոյն կը յաջորդէ ուժեղ համազարկ մը) :

ԶԱՅՆԵՐ . — Կեցցէ՛ . . . Հուռուա՞ . . .

ԾԵՐՈՒԻԿԸ (շնչարան հասած պահակին մօս) . — Կեցցէ Ղուկաս Աղբարը, թօփին մէկը լոեցուց . . .

(Թուրք թնդանօթները կը գոռան շարունակ եւ Բերդին վրայէն կը պատասխանուի ձեռնառումբերով ու համազարկներով) :

ՂՈՒԿԱՍ ԱՂԲՕՐ ԶԱՅՆԸ . — Մի՛ կրակէք, դադբեցուցէ՛ք . . . Մի՛ կրակէք . . . Թողէք վեր դան . . .

(Կրակելը պահ մը կը գաղրի) :

ԾԵՐՈՒԻԿԸ (աճապարանի մէջ) . — Երթամ նայիմ ի՞նչ կայ . . .

ՀՄ . ԳԱՐԱԿ .Ի ԶԱՅՆԸ (խուժանին) . — Դուք ետ գացէք, շանսատակ ըլլալէ առաջ ու ձեր տեղը ձեզի զըր կողները վեր զրկեցէք . . .

(Հազիւ ծերուկը հեռացած է դէպի ձայներուն կողմը, որ կը յայտնուի Մարդը) :

ՄԱՐԴԸ (պահակին մինչ սա իր նայուածքը յառած է մեկնող ծերուկի ետեւէն) . — Շները չեն ալ բերդի մը կրակեն հա կը կրակեն . . .

ՊԱՀԱԿ (մարդուն դարձած) . — Խեր ըլլի . . .

(Որոտմունքը դարձեալ կը վերսկսի վարէն ու Բերդի վի վրայէն) :

ՄԱՐԴԻ. — Սէնքի իրենց չաթլաղուճները մեր վը-
րան նետելով՝ ի՞նչ կ'ուզեն ըսել ...

ՊԱՀԱԿԻ (գուարնանալով). — Վար չիջնե՞ս, չը հար-
ցընե՞ս ...

ՄԱՐԴԻ. — Ա՛յս, ես անոնց ...

ՊԱՀԱԿԻ (խիստ). — Աէրսէրի, սէրսէրի ժուռ դա-
լուն տեղը, կոռուին կողմերը դնա, սէլքի բանի մը եա-
րար դաս ...

ՄԱՐԴԻ. — Ճոռուիքս չեն բոներ ... (կը քոնի սը-
րութիւները) :

ՊԱՀԱԿԻ. — Թէ՞ էօտդ փաթլամիշ կ'ըլլի ...

ՄԱՐԴԻ. — Ա՛հ ... Դո՛ւնալ ... Ես սազլամ ըլլէի,
անոնց պիւթիւնին հում հում կ'օւտէի, էվէլ Ասուած ...

(Այս միջոցին կը մօտենայ ծերուկը եւ տեսակ մը
սարսափախառն հիացումով՝ արագ արագ կը պատմէ) :

ԾԵՐՈՒԽԻ. — Դէհպէ թամզարացիք Բըրգըցի Հա-
յեր ճեւանալով՝ ուզեցեր են խարել մերինները ... Ու
շան սատակ են եղեր ... Ամմա Վարդան Զավուշին դիր-
քը առնուեր էր, իրեն հոն չըլլալուն սէպէսով ... Քիչ
է մնացեր որ շները Բերդին գրան մուտքը գոցող պատը
քակելով՝ հէմէն հէմէն դուռը առնեն ... Պէրէքէթ վէր-
սին ջուխտ ասլաններուն՝ զմ՝ Գարակէօզեանին ու Գր-
Պարոնվարդեանին ...

ՄԱՐԴԻ. (հիացումէն քերանը քաց մնացած) . — Աս-
ուա՞ծ սիրես ...

ԾԵՐՈՒԽԻ (շունչ առած՝ շարունակելով) . — Եր-
կուսն ալ կը զարնուին ... Շները սիրտ առած՝ կէնէ
հիւծիւմ կուտան, երբ դօչախ Արշակ Թէվէքէլեանը,
ժեռ քարէն վար կախուած՝ սլօմպանները կը նետէ մէկը
միւսին ետեւէն ...

ՄԱՐԴԻ (վերացած) .— Ասուա՛ծ սիրես . . . է՛լ' է՛լ'

Տղա՛յ, քեզ բերողին մատաղ . . .

ԾԵՐՈՒԿԻԼ. .— Շները ե՛տ, ե՛տ կ'երթան . . . (ձայնը փոխած) Ես հասայ նէ, Թէվէքէլեանը մէկ ձեռքով ժեռ քարէն կախուած՝ մէկալով տասնոցը կը կրակէր ու պօմպա կ'ուղէր . . . Տիկին⁶ Արաքսին հրեշտակի պէս պօմպաները հասցուց՝ քարն ելլելով . . .

ՄԱՐԴԻ .— Ասուա՛ծ սիրես . . . Մօրդ կաթը հալաւ ըլի, գոչախ կնիկ . . .

ԾԵՐՈՒԿԻԼ. .— Թէվէքէլեանը իրարու ետեւէ նետեց . . . Աս անդամ չները ոռնալով ու զլորուելով փախան . . . Ամմա, Թէվէքէլեանն ու տիկին Արաքսին ետաման զարնուեցան . . . իլլէ Թէվէքէլեանը . . .

ՄԱՐԴԻ (զարինուրած) .— Մեռա՞ն . . .

ԾԵՐՈՒԿԻԼ. .— Զէ՛, տահա սադ են . . .

ՄԱՐԴԻ .— կվէլ Աստուած կը լաւնան . . .

(Կը տիրէ լուռթիւն: Կը լուռին ընդհատարար հրադէնի պայթիւններ: Եւ ահա յանկարծ պայթող ամպրոպի մը նման աղաղակ մը կը լսուի):

ՂՈՒԿԱՍ ԱՂԲՈՐ ԶԱՅՆԻ. .— Թողնե՛լ դիրքերը . . . Դուրս դալ . . . կուրծք - կուրծքի . . .

(Մարդը եւ Ծերուկը կ'անյայտանան տարբեր ուղղութեամբ):

(Պահակը ելեքտրականացած՝ զլուխը ցցած է ձայնին կողմքի):

(Քանի մը հրադէնի պայթիւններ եւս կը լսուին եւ ահա կը տիրէ արհաւրատ լուռթիւն մը . . . կուրծք - կուրծքին սկսուած է, վրէժինդրութեան ու ատելութեան զաղանական հռնդիւններով ու կատաղանքի մոռլոցներով ու մոլուցքով . . . Այս դրութիւնը կը տիրէ

բաւական պահ մը եւ ահա յանկարծ նոր որոտմունք մը համազարկներու եւ ասոնց զուգընթաց շղթայազերծ երդ մը, որ կը հնչէ, կը բազմանայ, կը ծաւալի ու կը տիրէ Բերդին վրայ բոլորի ըրթունքներուն մինչեւ անխախտ արձանացած պահակը, սրբազն աղօթքի մը պէս օրհասական ժամին...

Շապինցիք իրենց փառապայքարին մէջ, կը յիշեն ու կ'երգեն, որպէս յաղթանակի ու հպարտ մահի դաշնակաւոր ազազակ, իրենց փառքը յաւերժացնող մեծագոյն Զաւկին՝ Անդրանիկին՝ երգը, զոր հայ ժողովուրդի երախտազէտ պաշտամունքը կերտած է բոլոր գալիք դարերու համար ...

Խնչպէս արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ,

Թրնդացնում ես երկինք գետին տեսնդավառ,

Քաջ անունը պիտի յիշուի դարէ դար,

Հսկայ լերինք ֆեղ ապաստան, Անդրամիկ :

Այս երգը այնպիսի կախարդական ազգեցութիւն մը առաջ կը բերէ որ՝ շատերը տեսիլքներ կ'ունենան, իբր թէ՝ Անդրանիկը սուրբ քաշած իր նժոյգին վրայ, կ'անցնի Բերդին վրայով, կամ կ'առաջնորդէ ուազմիկ ժողովուրդը ... Երդին ամէն մէկ տան վերջին մասին կրկնութիւնը, աւելի հեռուներէն կռուողներուն ու թըշնամին հետապնդողներուն կողմէն կուղայ եւ հետեւարար աւելի բամբ շնչտերով ու խուլ, հեռաւոր ամպերու որոտմունքին նման ... Իսկ Բերդին ժայռերը խորհըրդականդներով ...

Երբ բոլոր տուները երդուած են, կը յայտնուի պահակին դիմաց ծերուկը :)

ՄԵՐՈՒԿԱՐ (մանկան նման քոչկոտելով) . — Նա-
հա՞նջը . . . Նահա՞նջը սկսան չները . . . Մեր արիասիրու-
կիներն ու աղջիկները քարեր կը գլորեն անոնց վրայ . . .
Բալոցեան երևմեան իր տղոցմով մէջերը մտած՝ կը-
սես թէ՝ արտ կը հնձէ . . .

(Յանկարծ ծայր կուտայ ուրիշ երդ մը) :

— Թող կորընչի՛ն Տանիկները, Հայաստանի սուրբ
հողից . . .

(Այս երգի երկրորդ տունը նոր կը հնչէ, երբ բեմ
կը մանեն Արաքսին և բժիշկ Միքամանը: Արաքսիին
թեւերն են մտած երկու զթութեան քոյրեր) :

Պահակը իր պաշտօնական դիրքին մէջ մտած՝ դրւ-
խով նշան կ'ընէ Ծերուկին որ կ'անյայտանայ իսկոյն) :

ԲԺԻՇԿ (զգուշութեամբ Արաքսին արռոի մը վրայ
կը տեղաւորէ). — Այսպէս . . . Վիրաւոր թեւը բնաւ
չպիտի շարժէք . . .

ԱՐԱՔՍԻ (աջ քեւը տանուած է վիրակապերու մէջ
և վզէն ներմակ լարով մը տմրացնուած: Աչքերը դեռ
կ'արտացոլին միծ ապրումին յափշտակութիւնն ու վայ-
րագ գինովաւրինը . . . Զայնը քափանցող շեշտ մը ունի
և դեմքը ցաւագինօրէն կը նառագայրէ . . .) . — Զեմ
շարժէր . . . Շնորհակալ եմ, պարոն Բժիշկ . . .

ԲԺԻՇԿ. — Լաւ ազատեցաք . . . Քիչ կը մնար շըն-
չաւեղձ լնէին ձեզի . . .

ԱՐԱՔՍԻ (ոգեւորուած). — Յաղթանակը, պարոն
Բժիշկ, միայն չի գինովցներ այլ նաև կը վայրենացնէ . . .

ԲԺԻՇԿ. — Պաշտամունքի խելայեղ ցոյց մը, որ
կը նար շատ գէշ հետեւանքներ ունենալ ձեր վիրաւոր
թեւին համար . . . (ձայնը փոխած) կը ցաւի՞ . . .

ԱՐԱՔՅՈՒՆ. — Խուլ ցաւեր կը զգամ եւ այրուցք-ներ ... Ամբողջ թեւս կը կոտորայ ...

ԲԺԻՇԿ (մտահոգ). — Վէրքերը թարախ կը կապեն ... (աճապարանիվ) Իսկոյն վիրահատութեան պիտի սկսիլ եւ հանել կապարները ... Զշարժէք թեւերնիդ, նոյնիսկ եթէ վէրքերը պաղելով՝ սուր, անտանելի ցաւեր զգաքը ... (ֆայլին վրայ) Վայրկենապէս կը պատրաստեմ գործիքներն ու դեղերը ... (դէպի դուրս ֆայլին վրայ) Նորէն կ'ըսեմ, չշարժէք թեւերնիդ ...

ԱՐԱՔՅՈՒՆ (վերացումի մէջ). — Ո՞չ, պարո՞ն Բժիշկ...

(Բժիշկը մեկնումին մէջ կը դիմաւորուի Ղուկաս Աղօրօրմէն ու Վահանիկէն) :

ՎԱՀԱՆԻԿ (յաղթական ու խրոխտ եւ միեւնոյն առեն մտահոգ). — Բժիշկ ... Արաքսի՛ն ...

ԲԺԻՇԿ (մատնանշելով). — Հո՞ն է ...

ՂՈՒԿԱՍ (վսեմ եւ տխուր կը խօսակցի բժիշկին հետ) :

ՎԱՀԱՆԻԿ (կ'աճապարէ դէպի Արաքսին, քեւերը քացած՝ պաշտամունքի եւ սիրոյ բուռն արտայայտութեամբ ... կը չոքի առջեւը). — Իմ Արաքսիս ... Իմ հերոսուհիս ...

ԱՐԱՔՅՈՒՆ (աճխառն երանութեան մէջ կը դիտէ վահանիկը) :

ՎԱՀԱՆԻԿ. — Ի՞նչպէս են վէրքերդ ... Շա՞տ կը ցաւին ...

ԱՐԱՔՅՈՒՆ. — Ամբողջ աջ բազուկս համազարկէն ծակծկուած է ...

ՎԱՀԱՆԻԿ (գլուխը աճոր գրկին խոնարհած). — Վա՞խ իմ Արաքսիս ... Իմ հալաբտութիւնս ...

ԱՐԱՔՍԻ . — Վերաբուժական գործողութիւնը իսկոյն պիտի սկսի ...

(Դուկաս բժիշկին հետ աւարտած իր խօսակցութիւնը կը դիմէ դէպի Արաքսին : Բժիշկը ուշացածի մը պէս դուրս կը նետուի) :

ՂՈՒԿԱՍ (Արաքսիի առջեւ) . — Եթէ պատուանչաններ ունենայի, առաջնակարգը անտարակոյս ձեզի կուտայի, տիկին Արաքսի . . .

ԱՐԱՔՍԻ (տառապելով բայց ժպտուն) . — Զեր այդ խօսքերը, Դուկաս Աղբար, արդէն բարձրագոյն պատուանչաններն են . . . Բայց յաղթանակը նախ ձեզի եւ ապա հերոս Արշակ Թէվէլէլեանին կը պարտինք . . . Անոր ոռումբերուն . . . (մոայլ եւ չափազանց մտահոգ) Ի՞նչպէս է վիճակը . . .

ՂՈՒԿԱՍ (մոայլ) . — Տակաւին կ'ապրի . . .

ԱՐԱՔՍԻ . — Ինձմէն առաջ անոր հոգալու է . . . Փրկիչին . . .

ՂՈՒԿԱՍ . — Միւս բժիշկը անով է զրադած . . .

ԱՐԱՔՍԻ (փայլատակող աչքերով, վերապրելով ամբողջ վեհութիւնը կատարուածին) . — Ա՛հ . . . Հացթուխներու քովէն՝ գահավէժ ապառաժէն կախուած՝ սեւ ու մութ ամպրոպի մը նման, իր չանթերը կը նետէր . . . Հրաշալի՛ էր . . .

(Ներս կը մտնեն Խոսրով, Հմ . Մարկոսեան եւ Իսր. Օղանեան) :

ԵԲԵՔԸ ՄԻԱՍԻՆ (շրջապատած Արաքսին) . — Կեց-ցէ՛ք, տիկին Արաքսի, կեցցէ՛ք . . .

ԽՈՍՐՈՎ . — Ի՞նչպէս են ձեր վէրքերը . . .

ԱՐԱՔՍԻ . — Գործողութեան պիտի սկսուի շուտով . . . ԽՈՍՐՈՎ (ոգեւորուած) . — Ժողովուրդի սղախառն

ուրախութիւնը սահման չունի . . . Շղթայազերծ հեղեղի
մը նման՝ սրտերէն դուրս ժայթքած Բերդը կ'ողողէ . . .
(զմայլանի մէջ) թէ՛ կը թաղեն, թէ՛ կը պարեն, թէ՛
կ'երգեն, թէ՛ կ'աղօթեն . . . Մէ՛ծ ժողովուրդ, իսկա-
պէս . . .

ՀՄ. ՄԱՐԿՈՍԵԱՆ. — Հապա կանանց քարեր դլու-
րելը . . .

ԽՈՍՔՈՎ. — Ի՞նչ հուժկու կիներ, աղջիկները նոյն-
պէս . . . Կարծես մրցումի էին մտած . . . Ահազին ժայ-
ռերը իրենց դարեւոր տեղերէն հանած վար կը դլու-
րէին . . .

(Ներս կը մտնէ բժիշկը):

ԲԺԻՇԿ. — Ամէն ինչ պատրաստ է . . .

ՂՈՒԿԱՄ (ձեռքով նշան ընելով՝ որ սպասէ: Շուրջը
ակնարկ մը նետելէ յետոյ տրտում հանդիսաւորու-
թեամբ մը). — Տիկին Արաքսի, Զինուորական Խորհուր-
դի անունով՝ պաշտօնապէս ձեղի մեր երախտապարտու-
թիւնը կը յայտնեմ . . . (զինուորական բարեւի կը կե-
նայ):

((Վահանիկ, Հմ. Մարկոսեան, Խոսքով, Խոր. Օ-
զանեան միեւնոյնը կընեն):

ԱՐԱՔՍԻ (ամօրխած եւ խորապէս յուզուած). —
Զիս կ'ամչցնէք . . . Լրածս երբեք արժանի չէ՛ այս գե-
րագոյն պատուին . . . (մոայլուած շուրջը զննելով) Բայց
ինչո՞ւ կայան չեն դար Հմայեակ մօրեղբայրն ու պարոն
Գր. Պարոնվարդեանը . . . (յափշտակուած) Ա՛հ, իսկա-
կան առիւծներու պէս կը պայքարէին, կողք կողքի, Շէ-
մալը իերքին շուրջը . . . Որքա՞ն գեղեցիկ ու ահաւոր
էր տեսարանը . . . (կը լոէ եւ տեսնելով որ շուրջինմերը

կորագլուխ լուր կը մնան ... սաստիկ մտահոգուած) լոէ՛ք, ինչո՞ւ կ'ուշանան ...

ՂՈՒԿԱՋ (Ժիշ մը ուշացնելով խօսքը, մռայլ ու գրւխահակ). — Առիւծները յողնած իրենց փառքի քունը կը քնանան գրկախառն ... Բացօդեայ եկեղեցիի խորանին առջեւ ... Եռազոյնով պատանքուած ...

ԱՐԱՔՄԻ (Խորապէս ազդուած եւ զգացումներու փլուզումով մը). — Վա՛խ, վա՛խ, վա՛խ ... Անո՞ր համար կ'ուշանան ... Անո՞ր համար ... (Ժիշ մը վերջը, տարօրէն տրտում եւ խորիրդաւոր ձայնով մը) Ա՛չ ... փո՞ւջ աշխարհ ... Ուրեմն որքա՞ն, որքա՞ն թանկ ձեռք բերուեցաւ այս յաղթանակը ... Որքա՞ն թանկ ...

ՂՈՒԿԱՋ (Խորասուզուած). — Յաղթանակները թանկ, չա՞տ թանկ ձեռք կը բերուին ... Այս այսպէսէ ...

ԲՃԻՇԿ (Արաքսիին մօս գալով). — Տիկին Արաքսի, զործողութեան սկսինք ... (Գրութեան քոյրերը մեծ զգուշութեամբ ոտքի կը հանին Արաքսին):

ԱՐԱՔՄԻ (ոտքի, թժիշկին). — Պարոն Բժիշկ մէկ վայրկեան ... (Վահանիկին դարձած) Վահանիկ, չե՞ս կարծեր թէ վեհափառ եւ երջանիկ վախճան մընէ, քիչ վերջը դահնակին տակ մեռնիլս ...

ՎԱՀԱՆԻԿ (յուզուած). — Արաքսի՛ ...

ԱՐԱՔՄԻ (շարունակիլով). — Արեւին պէս, որ ջերմութիւնը սփոելէն ու շողալէն վերջ՝ արիւնաներկ իր մայրամուտը կը դիմէ քնանալու ...

ՎԱՀԱՆԻԿ. — Ապրիլդ ... Ապրիլդ կ'ուզնմ Արաքսի ...

ԱՐԱՔՄԻ. — Զե՛ս ուզեր ... (հառաչելով) Բայց զուցէ փնտուեմ այս պահը ...

ՊԱՀԱՆԻԿ (փղձկելով) — Ռ'չ Ռ'չ Ապրե՛լդ, ապրիլդ կ'ուզեմ Եթէ նոյնիսկ երկու թեւերդ աւ կտրել հարկ ըլլայ ...

ԱՐԱՔՍՄԻ (երկար նպատածք մը ուղղելով Վահանիկին) — Երթա՛նք, պարոն Բժիշկ Կաշխատիմ ապրիլ ... (Բժիշկին) Ապրեցուցէ՛ք զիս Վահանիկս այնպէս կ'ուզէ ...

(Արաքսին կոթնած գթութեան քոյլբերուն՝ Բժիշկին և Վահանիկին հետ դուրս) :

(Դուկաս, Հմ. Մարկոսեան, Խոր. Օզանեան, Խոսրով, զինուորական բարեւի են կեցած, մինչ անոնք դուրս կ'ելլեն) :

(Պահ մը ետք՝ կը լսուին հրազէնի պայթիւններ Ամէնքը յանկարծակիլի եկած՝ մեքենականօրէն կը քաշեն ատրճանակները) :

ԴՈՒԿԱՍ. — Պահա՛կ ...

ՊԱՀԱՆ (ներս) :

ԴՈՒԿԱՍ. — Ի՞նչ է առ ...

ՊԱՀԱԿ. — Երկու պահուըտած թուրք զինուորներ դտնուեցան եւ աեղին վրայ հրացանի բռնուեցան ...

ԴՈՒԿԱՍ. — Ինչո՞ւ ինծի իմաց չտրուեցաւ ...

ՊԱՀԱԿ. — Խուզարկուներուն հրաման էր տրուած...

ԴՈՒԿԱՍ (խիստ). — Բռնել, բայց ո՛չ առանց դատաստանի սպաննել ... Կոիւզ վերջացած էր մեկնէ ... (յանկարծ միտքը փոխած) Կեցիր, ներս մտցուր Վարդան Զավուշը ...

ՊԱՀԱԿ. — Խոկոյն ու (դուրս) :

(Պահ մը ծանր լսութիւն կը տիրէ եւ յետոյ կը մանէ Վարդան Զավուշը որ զինուորական բարեւի կեցած կ'արձանանայ) :

ՂՈՒԿԱՍ (վերէն վար չափելով ու յայտնապես տառապելով) . — Շէմալըի տակ ութերորդ գիրքը քեզի՞ն էր վստահած ...

Վ. ԶԱՎՈՒԻՇ. — Այո՛, ղեկավար ...

ՂՈՒԿԱՍ . — Այդ քու դիրքը ամէնէն կարեւորն ու վտանգաւո՞րն էր ...

Վ. ԶԱՎՈՒԻՇ. — Այո՛, ղեկավար ...

ՂՈՒԿԱՍ . — Եւ այս մեծ կոռւին, դիրքէդ բացակայելուդ պատճառով՝ անիկա թշնամիէն դրաւուցաւ, առաջին իսկ յարձակումով մը եւ որը քիչ մնաց պատճառ պիտի զառնար Բերդին դուռն ու թերեւս ամրողջ Բերդը զրաւուելուն եթէ վրայ չհասնէին զոյդ առիւծները՝ Հմայիեակն ու Գրիդորը ... Եւ անոնց նահատակուելէն յետոյ, եթէ Թէվէքէլեանը հացթուխներու քով ժայռէն իր ոռոմբերը չը նետէր ...

Վ. ԶԱՎՈՒԻՇ (ընկնուած) . — Այո՛, եթէ դիրքիս մէջն ըլլայի, անիկա չէր զրաւուեր ...

ՂՈՒԿԱՍ . — Ինչո՞ւ էիր լքած դիրքդ :

Վ. ԶԱՎՈՒԻՇ . — Զէի կարծեր թէ կոիւը այդքան չուտ պիտի սկսէր ...

ՂՈՒԿԱՍ . — Կը խոստովանի՞ս թէ՝ յանցապարտ ես ...

Վ. ԶԱՎՈՒԻՇ . — Այո՛, ղեկավար ...

ՂՈՒԿԱՍ . — Որոշէ՛ պատիժդ ...

Վ. ԶԱՎՈՒԻՇ . — Մա՛հ, ղեկավար ...

ՂՈՒԿԱՍ (ակամայ ցնցուած եւ ֆիչ մը կեդրոնանալէ յետհյ) . — Զէ... Դաւաճանութիւն կամ դասաւութիւն չէր ըրածդ ... Քեզ կը պատժեմ երկու շարաթմեր կոիւներուն չմասնակցիլ ... Ճո՛ւր հրացանդ ...

Վ. ԶԱՎՈՒՇ (մեքենականօրէն կը յանձնէ հրացանը) :

ՂՈՒԿԱՍ (նշմարելով անոր մեռելային դէմքը) . — Քաելիք մը ունի՞ս ...

Վ. ԶԱՎՈՒՇ (զլխին հարուած կերածի մը պէս՝ ինքնիրեն) . — Կոիւներուն չժանակցի՛ւ ... (բարձր եւ կորովի) Ղեկավար, ես խմբապետ մըն էի, եւ պէտք չէր որ դիրքէս բացակայէի ... Եւ քանի որ բացակայած եմ եւ պատճառ դարձած թանկազին զոհերու ... (աննըշմար գրպանին կը հանէ տարնանակը եւ քունքին բընած) Մնաք բարով, Ղեկավար ... (պայթիւնի հետ' դիակը կը տապալի Ղուկաս Աղօրօ ոտքերուն առաջ) :

(Խոսրով, Մարկոսեան, Օզանեան վրան կը յարձակին դողահար ու տժդունած եւ կը ցնցեն դիակը ու կը հաստատեն թէ մահը շանթահարիչ է եղած) :

ԽՈՍՐՈՎ (Ղուկասին) . — Լմնցած է ...

(Կը տիրէ ճնշող լոռութիւն մը, ամէնքն ալ կը խորհին դժբախտ անակնկալէն խորապէս ազդուած) :

(Ղուկաս հիացած ու միանդամայն զարհուրած պատահարէն՝ բնազդօրէն զինուորական բարեւի կը կենայ, որու կը հետեւին մնացածները : Եւ այս միջոցին վարդոյրը դանդաղօրէն կ'իջնէ) :

Ե. ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ

Բերդի վերջին օրն է: Քսանեւեօթ օրերու առնական անհաւասար գիմաղբութիւնը, ընդհանրապէս յաջող ու յաղթական, իր կիսայոյս սպասումին ու ակնկալութեան մէջ՝ յուսախար եղաւ ու դաւաճանուեցաւ ... Եւ հաստ անխուսափելիօրէն օրհասի գժիսեմ պահը ...

Զինական տեսակէտէ, գիմաղբութիւնը դեռ երկար կրնար տոկալ ու տեւել, սակայն ամէն ճիկ՝ քլայ այրուած տուներէն, ըլլայ զինեալ ասպասակութեամբ շրջակայ գիւղերէն՝ պարեն ճեռք բերելու, շատ անբաւար եղաւ, եթէ ոչ ապարդիւն: Մօտալուտ սովը իր մահանու ճիրանները երեւան բերելով ժայռերուն վըրայ՝ անձնատուութեան կամ զանգուածային ինքնասպանութեան ահապանդը հնչեցուց ...

Մեծ տառապանքներու եւ դառն յուսախարութիւններու քուրաններուն մէջ թրծուած հայ ժողովուրդի քաղաքական բնազդը չէր խարած իրեն: Յաղթանակը համաձայնականներու կողմն ըլլալ կը զուշակուէր, ինչ որ ալ եղաւ, եւ սակայն կար ու կը մնար նենդամիտ Անդիան, իր եսական ու խարդախ քաղաքականութեամբն ու դիւանագիտութեամբը:

Գլուռ Ֆարբէր, Պուվէ զրահաւորի նաւապետը, որ մասնակցած է Տարտանէլի բոլոր կոիւններուն, իր օրագրին մէջ — « Տարտանէլի Արշաւանքը » — դիմուն մէջ՝ ականատեսի վկայութեամբ կը յայտարարէ՝

— « 1915 թ. 18 մարտ (ն. տ.) ժամը 2ին կէսօրէ վերջ, Տարտանէլի կոիւը յաղթականօրէն վերջացած էր

Համաձայնականներուն համար : Եւ միեւնոյն օրն իսկ անգլեւ ֆրանսական նաւատորմիզը կրնար խարսխել Տօլմա-Պաղչէի առջեւ, եթէ անգլիական վերին հրամանատարութեան « նահանջ »ի դաւադիր հրամանը չտրուէր, որ ամէնքիս զարմանքն ու զայրութք առաջ բերաւ ...» :

Պոլսոյ գրաւման հետեւանքը անմիջականօրէն պիտի ըլլար՝ Ժէօն-Թուրքիրու կառավարութեան արտաքսումը եւ խաղաղութեան կնքումը, հետեւաբար նաեւ հայութեան բնաջնջման ծրագրի զործադրութեան իսպառ խափանումը :

Այս թուականէն հինդ շարաթ յետոյ միայն, Ժէօն-թիւրք կառավարութիւնը ինքզինքը ապահով ու ամուր զգալով անողորմութեան ու անգթութեան բովանդակ շնական նրբութիւններով՝ համարձակեցաւ իր գիւային ծրագիրը իրագործելու յանդգնիլ ...

Անգլիան, Պոլսուը գրաւելով, ըստ պայմանագրութեան զայն պէտք էր Ռուսիոյ յանձնէր, իսկ ասիկա հակառակ էր նորին վեհափառութեան Մեծն Բրիտանիոյ շահերուն » եւ զործադրուեցաւ դաւաճանութիւնը, եւ որով՝ նոյն այդ « վեհափառութիւնը » պատճառ ու մեղսակից զարձաւ այն անսրակելի մեծ Եղեռնին, պայթած Հայ Աղդի զվարուն, զոր մարդը մարդուն չզործեց նոյնիսկ ամենավայրենի դարերուն մէջն անդամ եւ որ արձանագրուեցաւ որպէս crime de lèse - humanité — մարդկային կոչումին զէմ զործուած ոճիր — մարդկային պատճութեան մէջ ...

Գալով երկրորդ եւ մասնաւորապէս Շապին - Գարահիսարի հայութեանը անմիջականօրէն շահագրգոռդակնկալութեանը — ուռսական բանակի յառաջիազար-

ցումին, որով անտարակոյս էր որ բնագաւառի հայութեան մեծազոյն մասը պիտի փրկուէր տեղահանութենէ, եւ հոս ալ, ժողովուրդի բնազգը զինքը չէր խարած, եւ սակայն այս հաւանականութիւնն ալ ուզզակի խափանեցին ուստական բանակի վրացի եւ թուրք կամ թաթարական ծաղումով հրամանատարներն ու սպաները, որոնք կարծես որոշ զիտումով մը նշանակուած էին գործել թուրքիոյ ճակատին վրայ ...

Եւ այսպէս անյոյս, անսպաշտպան, աշխարհէն ու Աստութմէն լքուած Շապին-Գարահիսարի հայութիւնը բոնազատուեցաւ երկընտրանքի՝ կամ անսպատիւ անձնատութեան եւ կամ հերոսական ինքնապատարագումի ... Եւ փառք իրեն, որ անվարան ընտրեց վերջինը, իր իմացական մահով անկորնչելի փառապսակ մը հիւսելով Հայ Ազգի ճակատին ...

X

Բեմը կը ներկայացնէ Դ. գործեղութեան տեսարանը :

(Բեմին վրայ են՝ Ղուկաս Աղբար, Վահանիկ, Խոսրով, Հմ. Մարկոսեան եւ իսր. Օղանեան — Զինուորական Խորհուրդը: Բեմի վրայ են նաեւ Անդր. Պարոն-Վարդեան եւ Նշան Սերճանեան — պատգամաւորներ:)

ՀՈՒԿԱՍ (մեծ տառապանիքի մէջ է: Հազարաւոր մտքեր զիրար կը իրմշտկեն եւ ուղեղը կը բգֆտեն ... Մերք ընդ մերք կը հանէ խուլ հառաչներ՝ մորքուելու մտրակուող ըմբռստ ցուլի մը նման: Խելագարի մը նըման կ'երբեւեկէ ... Պահ մը այսպէս սեւելէ յետոյ, յանկարծ կը ծառանայ պալգամաւորներու առջեւ պըրկուած ցասումով՝ որոնք խոնարի դիրք առած սպասու-

մի մէջ են) . — Դիմում կ'ընէք վա՞ր իջնալու համար . . .
Անդր (անհաստատ ձայնով) . — Այս', եթէ թոյ-
լատրէք . . .

ՆՇԱՆ (միջամտելով) . — Եւ պէտք է որ թոյլա-
տրուի . . .

ՂՈՒԿԱՄ (տիան եւ որոտագին) . — Եւ ինչո՞ւ հա-
մար « պէտք է » . . .

ՆՇԱՆ (ֆիչ մը համարձակ) . — Որովհետեւ բարո-
յալքումը սկսած է արդէն եւ կը ծաւալի սպառնադին . . .

ՀՄ . ՄԱՐԿՈՍԵԱՆ . — Սխա՞լ է , ես որ շարունակ
ժողովուրդին հետ շփման մէջ եմ , այդպիսի բան չեմ
նկատած . . . Ընդհակառակը . . .

Անդր . — Երեք օրուան պարեն միայն մնացած է . . .

ՆՇԱՆ . — Սովը մօտալուտ է . . .

ՂՈՒԿԱՄ (պատզամառմիներուն) . — Որքան կը յե-
շեմ , ասով երկրորդ անդամն է որ գիմում կ'ընէք . . .

Անդր . Եւ **ՆՇԱՆ** . — Այս' . . .

ՂՈՒԿԱՄ (սաստող ձայնով) . — Այս անդամ շարժա-
ոիթը բարոյալքումն ու սովը կը բռնէք . . . Բայց բա-
ւական օրեր առաջ , երբ յաղթանակ , երդ ու պար կար
բերդին վրայ , նորէն վար իջնալ կը ինդրէիք եւ որ
կտրուկ մերժուեցաւ . . .

ՆՇԱՆ . — Ճիշդ է , սակայն ամէն պարագայի , մեր
անձնական մորթը փրկելու համար չէ' , վկայ այն իրո-
ղութիւնը , որ հոս մեր բազմանդամ ընտանիքները կը
ճգնաք եւ ո՞վ կրնայ ըսել թէ' ողջ պիտի վերադառ-
նա՞նք . . .

ԽՈՍՔՈՎ . — Այդ մասին բնաւ մի' տարակուսիք . . .

ՂՈՒԿԱՄ (դէմքերը զննելով) . — Դուք ճեր մահը
միայն կը փութացնէք . . .

ԱՆԴՐ. — Ի՞նչ որ ճակատագիրնես է, ա՛յն կ'ըլլ-
լայ ...

ՆՇԱՆ. — Ժողովուրդը չուզեր սովէն կոտորուիլ,
կ'ուզէ յանձնուիլ ...

ՂՈՒԿԱՍ. — Մուտ է ...

ՆՇԱՆ. — Մեր երկուքին պատզամառոր է ջնարած ...

ՂՈՒԿԱՍ. — Դուք, դուք էք վարակեր ու մոլոր-
ցուցեր ժողովուրդը ...

ԱՆԴՐ. — Մենք բան մըն ալ ըսած չունինք ...

(Կը տիրէ ծանր լոռութիւն մը) :

ՆՇԱՆ (լուսարի եւ համոզիչ շեշտով մը) . — Ղու-
կաս Ազրար, մի՛ բարկանաք ... Ժողովուրդը հնազան-
դութեամբ ամէն բանի տոկաց՝ աղանդութեան, ժայռե-
րու կարծրութեան, ջրի սակաւութեան, սպաննուած
բազմաթիւ թուրք դիակներու զարչահոտութեան եւ
կէսանօթութեան ... Բայց սովին չի՛ կրնար դիմանալ ...

ԱՆԴՐ. — Այդպէս է ...

(Կը մտնէ պահակը) :

ՊԱՀԱԿ. — Ճերմակ դրօշակով կնոջ նորէն երեւ-
ցած ըլլալը կ'իմացնեն զիտարանէն ...

ՂՈՒԿԱՍ (իր մտքերուն անձնառուք) . — Թո՛ղ ձը-
գեն ...

ՊԱՀԱԿ (դուրս) :

ՆՇԱՆ (գաղտնի ուրախութեամբ՝ Անդրանիկիմ կա-
մացուկ) . — Աստուծմէն եղաւ ...

ԱՆԴՐ (նոյնպէս՝ նշանի ականջին) . — Միասին
վար կ'իջնանք ...

ՂՈՒԿԱՍ (մտածկոտ երբեւեկելէ վերջ՝ կեցած եւ
դէպի ընկերները) . — Ի՞նչ կ'ըսէք ...

ԶԱՅՆԵՐ. — Ի՞նչ ըսէնք ...

ԽՈՍՔԸՎ (պատգամաւորներուն) . — Մէկ բան չեմ հասկնար , հայրենակիցներ , ի՞նչ պիտի ըսէք եպիսկոպոսները պայտել տուող գաղանին ... ի՞նչ պիտի խոստանաք ... Հպատակութի՞ւն , հաւատարմութի՞ւն ... Բայց հրամանն ու հրահանզը թալէաթ - ինվէրէն է ու բացարձակ ... Անոնք այլեւս Հայ չե՛ն ուզեր ունենալ իրենց տիրապետութեան տակ եղած հողերուն վրայ ... Զեր հարստութի՞ւնը պիտի առաջարկէք , արդէ՛ն իրենն է ... Ամօթ է ըսելը՝ ձեր պատի՞ւը ... Սակայն անձնատուր ըլլալու վայրկեանէն , ա՛յդ ալ իրենն է ու իրենը ... Ալ ի՞նչ ...

ՎԱՀԱՆԻԿ (բուռն) . — Զեր ամօթիսած հարսերն ու անարատ աղջիկները , որոնց դէմքերն անդամ նայիլ չէիք տար , թուրքին ու Զէթէներուն անկողինները պիտի բռնաքաշուին ... Ու ձե՛ղ , հայրերուդ , մէկիկ մէկիկ պիտի կացնահարեն նոյն այդ պղծութեան մահիճներուն առջեւ ...

ԽՈՍՔԸՎ (տրտում) . — Հաւատացէ՛ք , հայրենակիցներ , սովոր հազար անդամ գթառատ է , քան թուրքը ...

ԱՆԴՐ (ամօթահար ու խղնալի) . — Մէնք թրքանալ պիտի առաջարկենք ամբողջ ժողովուրդով ... (աւելցընելով) Առերսա ...

ՂՈՒԿԱՄ (տեսդազին երբեւեկի քայլին վրայ կեցած՝ արգահատանիքով) . — Եւ տարօրինակ միամտութիւնն ունիք հաւատալու թէ՝ պիտի յաջողիք ... (կը վերսկսի երբեւեկը) :

ԱՆԴՐ . — Կը յուսանք ... Այդ տեսակ առաջարկենք մենք ստացեր ենք , երբ տակաւին վարն էինք ...

ՆՇԱՆ. — Յաղթանակը, ամէ՞ն պարագայի, Համաձայնականներու կողմն է, հետեւաբար մեր առերևս թրքացումը շատ երկար չպիտի տեսէ ...

ԱՆԴՐ. — Թուրք ազգեցիկ ծանօթներս քանի քանի անդամներ ինծի հասկցուցին, ես ականջ չկախեցի ... Սակայն այսօր, իմ առժամեայ թրքացումս կը գերադասեմ սովամահ ըլլալէ ...

ԻՄՐ. ՕԶԱՆԵԱՆ. — Իմ խելքիս բանը չէ՞ ... Անտեղի է եւ անօպուտ ...

ՆՇԱՆ. — Փաստեր կան, ահաւասիկ պարոն Վահանիկի տիկնոց հօրեղբայրը, Յովսէփ էֆէնտին, որ մըտիկ ընելով Տէֆտէրտարին՝ թրքացաւ եւ այսօր զերծ է աքսորէ եւ մահուան սպառնալիքն ...

ՊԱՀԱՆԻԿ (քունի). — Ինչէ՞ն զիտէք ... Եւ յետոյ ստրուկի մը խօսքը կ'ընէք, վախկոտի մը, դաւաճանի մը, թուրքի պաշտօնեայի մը ...

ՆՇԱՆ. — Մի՛ խօսիք այդպէս, պարոն Վահանիկ, Յովսէփ էֆէնտին զէշ Հայ մը չէր, Շապինի մէջ զէշ Հայ չկայ, մանաւանդ դաւաճան ...

ԱՆԴՐ. — Խոհեմութիւնն ու ժամանակին յարմարուիլ ո՛չ վախկոտութիւն է եւ ո՛չ ալ դաւաճանութիւն, այլ դիւանազիտութիւն, ժողովուրդի դիւանազիտութիւն, զոր մեր պապերը կիրարկած են ...

ՆՇԱՆ. — Եթէ ոչ այսօր Հայ անունն անդամ ջըն-ջուած կ'ըլլալը ...

(Պահանկը ներս) :

ՊԱՀԱԿ. — Կինը հասած է ...

ՂՈՒԿԱԾ. — Ներս մտցուր :

ՊԱՀԱԿ (դուրս եւ խկոյն կնոջ հետ ներս, կը ժակէ աչքերը եւ նորէն դուրս կ'իլլէ) :

ԿԻՆԸ (նամակ մը կը յանձնէ Ղուկաս Աղքօր) :

ԴՐԻԿԱՆ (նամակն առած կը յանձնի Խոսրովին) :
ԽՈՍՐՈՎ (կը կարդայ քարգմանաբար) :

Շապին-Գարահիսարի մոլորական Հայերուն,
Զեր ոճրագործ յանձնապաստանութիւնը պատճառ
դարձաւ նոր եւ ողբալի արիւնհեղութեանց : Ամենավեր-
ջն անգամն ըլլալով, կը դիմեմ ձեզի եւ կ'առաջարկեմ
որ յանձնուիք ձեր զէնքերով միասին, որու փոխադարձ
կ'երդնում ձեզ բոլորիդ անխտիր, ինչքի եւ պատուի կա-
տարեալ անձեռնմխելիութիւն ու ապահովութիւն : Կա-
ռավարական ո՛ր պաշտօնեայի դէմ որ զանգատ կամ մե-
դադրանք ունիք, ուշադրութեամբ պիտի լսուին եւ յան-
ցապարտները խստիւ պատժուին ... իմացած եղէք որ՝
Կարնոյ ճակատէն զօրարանակ մը հասած է մեծ թնդա-
նօթներով միասին եւ որ տրամադրութեանս տակ կը
դանուին ... Զեր բնաջնջումը մէկ երկու ժամուան զործ
մը պիտի ըլլայ այլեւս ...

Ականջ ունեցողը թող լաւ լսէ :

Սվագի վալի ՄՈՒԿՄՄԵՐ

(Բնթերցումին կը յաջորդէ պահ մը լարուած լուս-
թիւն) :

ԴՐԻԿԱՆ (ընկերմերուն) . — Խմբագրեցէ՛ք պատաս-
խանը ... Վերջաւորութիւնը՝ շատ դան եւ շուտ դան ...

(Վահանիկ եւ Խոսրով քով քովի կուգան խմբագրե-
լու) :

ԴՐԻԿԱՆ (կնոջը դարձած) . — Ինքո ի՞նչ ըսելիքներ
ունիս ...

Կինը (տրտում) . — Շիտակ է զրածը, սարսափելի
զօրք է եկած եւ ինչե՛ր, ինչե՛ր կը պատմեն ... Պա-
տերազմը շատ դէշ կ'երթայ եւ ատոր համար ալ Հայե-

բուն դէմ ալ աւելի կատղեր են ... Անոնք պատճառ կը բռնեն եղածներուն ...

ՂՈՒԿԱՍ. — Մեր վերջին կոսով մասին ի՞նչ կը խօսին ...

ԿԻՆԸ. — Ի՞նչ սլիտի խօսին ... Ամէն տուն սուգու չիվան է մտեր ... Ամէն սահաթ քիւֆիւր ու անէծք կը թափեն, որ իրենց սատակներուն զէնքերը Բերդին-ները կողոպտեր են ...

ՂՈՒԿԱՍ. — Ի՞նչ կարծիք ունին մեր դիմանալու մասին :

ԿԻՆԸ. — Կ'ըսեն թէ՝ մինչեւ ձմեռ կրնաք դիմանալ ... Ասոր համար թէլէղրաֆ թէլէղրաֆի վրայ կուզան ու կ'երթան ... Թալէտաթ վաշան կը պահանջէ մաքրել անխնայ եւ անմիջապէս՝ հատ մը անդամ չթողնելով ...

ՂՈՒԿԱՍ (քիչ մը խորիելէ վերջ) . — Թրքացածներ կա՞ն ...

ԿԻՆԸ. — Բլլալու են ... Բայց անոնց ալ խեթ կը նային ...

ՂՈՒԿԱՍ. — Դուն թրքացածն ես ...

ԿԻՆԸ (գլուխը կախ չի պատասխանել):

ՂՈՒԿԱՍ. — Զհասկցա՞ր հարցումս ...

ԿԻՆԸ (միշտ գլուխը կախ եւ ամօքահար) . — Այս', մեղի մեր գեղի աղան թրքացուց ...

ՂՈՒԿԱՍ (կը լոէ եւ մտարումներու մէջ կիյնայ) :

ԽՈՍԹՈՎ (վերջին անգամ աչքէ անցուցած գրութիւնը) . — Պատասխանը պատրաստ է ...

ՂՈՒԿԱՍ. — Կարդա՛ ...

ԽՈՍՔԱՎ (քարգմանաբար կը կարդայ) :

Սվագի վալի Մուտամմէրին !

Դարձեալ ընդունեցինք ձեր պատղամարերը : Մեռնելու սահմանուած բուռ մը ժողովուրդին հետ զուր կը բանակցիք : Զեր խոստումներուն բնա՛ւ չենք հաւատարու մեզի կը վերապահենք մեր մեռնելու եղանակը : Երկրնարանք չէ եղեր երրե՛ք եւ չի ալ կրնայ ըլլալ ... Մասնաւոր պատիւ եւ հպարտութիւն է մեզի համար՝ կարնոյ ճակատէն զօրաբանակ մը ձեր կողմը բերել տաւը՝ ծանր թնդանօթներով ... Ամենավերջին անդամն ըլլալով՝ կը յայտարարենք՝ որ շատ դաք եւ շո՛ւտ դաք ... Թուրք կառավարութեան բարբարոսութեթէն փախած՝

Շաղին-Գարահիսարի բուռ մը Հայութիւնը

ՂՈՒԿԱՍ (նամակն առած կնոջը կը յանձնէ) . — Պահաւ'կ :

ՊԱՀԱՎ (ներս) :

ՂՈՒԿԱՍ . — Նամակարեր կինը սպասցուր դուրսը եւ մինչեւ նոր հրաման մը չստանաս, մի՛ արձակեր :

ՊԱՀԱՎ (կնոջ աշքերը կապած՝ կ'առաջնորդէ զայն դուրս) :

ԱՆԴՐ. եւ ՆՇԱՆ (նոյնուածքները յառած Պուկտ Ալգրօ՛ պասման մէջ են) :

ՂՈՒԿԱՍ (կոսիկով անոնց միտքը) . — Դուք ալ պահակին քով սպասեցէք մեր պատասխանին :

(Պատղամաւորները դուրս կ'ելլեն) :

ԻՄՐ. ՕԶԱՆԵԱՆ (սպասելով որ Պուկտ Ալգրարը կը խօսի, բայց նկատելով որ ան լուռ կը մնայ) . — Երկա՛ր խորհելէ յետոյ՝ ես այն կարծիքին եմ եկած թէ՝ պէտք է արտօնել վար իջնալը :

ՂՈՒԿԱՍ (ծամբ մտմտութիւն մէջ՝ միւսներուն) . — Դուք ի՞նչ կարծիքի էք ...

ՎԱՀԱՆԻԿ (խօսքը ժիշ մը ուշացնելով՝ կտրուկ) . — Ես հակառակ եմ որ թոյլատրուի վար իջնալ ... եւ բանակցիլ այն հրէշին հետ ... Մենք թերժօպիլեան քաջերու երդումով Բերդ բարձրացանք եւ պէտք է որ մեր դիրքերուն մէջ մեռնինք ... Ո՛չ, ես գէմ եմ ...

ԻՄՐ. ՕԶԱՆԵԱՆ. — Էստ իս, երբ խնդիրը առարկայականօրէն քննենք, պէտք է որ արտօնուի պատգամաւորներուն վար իջնալը ... Մեր պարենը երեք օր միայն կրնայ բաւել, չա՛տ չա՛տ շարաթ մը ... Մեր պարենահաւաք ասպատակները չյաջողեցան չօշափելի յաջողութիւն մը ունենալ եւ դուրսէն ալ ո՛չ մէկ օդնութիւն եկաւ ...

ԽՈՍՐՈՎ (խոր կսկիծով՝ ինքնիրեն) . — Ակսո՞ս ... Հերոսական դիւցաղներզութիւնը իր յաղթանակներու պանծալիք զբուազներով՝ խեղճ ողբերզութեան կը վերածուի, անփառունակ վախճանով ... Ակսո՞ս ...

ՀՄ. ՄԱՐԿՈՍԵԱՆ. — Լոկ սովի սպառնալիքով ... Հոս այլեւս մեր զէնքերը անզօր են ...

ՎԱՀԱՆԻԿ (բուռն) . — Մահը մահ է, ընկերներ, թէ՛ վերը, թէ՛ վարը ... Բայց լաւագոյն է մահանալ սովէն, կամ նոյնիսկ մե՛ր ձեռքով, քան Թուրքին ...

ԻՄՐ. ՕԶԱՆԵԱՆ. — Ասպետական վախճան մըն է քու ըսածդ, Վահանիկ, սակայն երբ ժողովուրդը չուզէ ո՛չ սովէն մահանալ եւ ո՛չ ալ մեր ձեռքով ու փորձէ առերես թրքանալով իր կեանքը փրկել, հարց կուտամ, իրաւունք ունի՞նք զայն գիտակցարար սովին գատապարտելու կամ մեր ձեռքերով զնդակահարելու եւ թոյլ չտալու իրեն օդտագործել վերջին կարելիութիւնը, թէ-

եւ շա՞տ կոկծալի եւ ամօթալի դժբախտաբար, ու թերեւս ալ հարցական, բայց նաեւ այնքան մարդկային...

ՀՄ. ՄԱՐԿՈՍԵԱՆ. — Այս' ... Հերոս ըլլալը չատլաւ բան է, բայց եւ հերոս չըլլալը նոյնքան մարդկային ...

ԽՈՍԹՈՒԼ (ոգեւորուած). — Իմ տեսածներս ու ապրածներս զիս հաստատ եղբակացութեան են բերած Շապինի հայ ժողովուրդի մասին ... Աղաներու խաղն է այս բարոյալքումը, ժողովուրդը տարրեր կը խորհի...

ԻՄՐ. ՕԶԱՆԵԱՆ. — Ժողովուրդը, ամբոխ է, իսկ ամբոխը յարափոփոխ եւ վտանգաւոր ... Ան ստրուկդէ եւ երկրպագուդ, երբ յաղթական ես ... Պարտեա՞լ ես, ան բռնաւորդ է ու դահիճդդ ...

ԽՈՍԹՈՒՎ. — Գուցէ ճիշդ ըլլայ այդ բնորոշումը ընդհանրապէս, բայց ո'չ, հազար անգամ ո'չ Շապինի հայ ժողովուրդին համար ...

ՎԱՀԱՆԻԿ. — Իմ վերջին խօսքս է ... Այս ժողովուրդը, մենք ալ իրեն հետ միասին, դատապարտուած ենք ոչնչանալու, քանի որ ո'չ մէկ տեղէ օդնութիւն հասու ... Գիտնանք մեռնիլ ազատ մարդու մահով ...

(Կը տիրէ ծանր եւ ճնշող լոռութիւն):

ՂՈՒԿԱԾ (վեհափառ տրտմութեամբ). — Նախ յայտարարեմ թէ՝ պատգամաւորներու վար իջնալ արտօնուելու պարագային, անոնք պիտի բանակցին յանձնուիլ ուզող անգէն ժողովուրդի կողմէ եւ անոր անունով միամիայն ... Հետեւաբար ոչ մէկ հակասութիւն պիտի համարուի անոնց ընկերակցութիւնը մեր պատասխանագրին ... (Խիզախ եւ կտրակ) Թերմօպիլեան երդումը, մինք, զինուորհալներս, սրբութեամբ կը պահենք մինչեւ մեր ամենավերջինին անշնչացումը ... Պատերազ-

մական լեզուով խօսելով՝ մենք հասած ենք ա՛յն կէտին, որուն կը հասնին նոյնիսկ մէծ քանակները իրենց անելի վայրկեանին, երբ այլեւս գիմազրութիւնը աննպատակ կը դառնայ եւ կը սկսի ամէն մէկ զինուոր իր ազատման ճարն ու ճամբան խորհիլ . . . Կազմափառ ա՛ն, ով կրնայ... Այս տեսակէտով, մանաւանդ ա՛յն պատճառով՝ որ պատասխանատուութեան ամէնէն ծանր բաժինը ի՛մ ուսերուս վրայ կը ծանրանայ, ես կը սարսափիմ, խորհելով թէ՝ սովոր ճիշաններուն մէջ ու թուրքի թնդանօթներու կրակին տակ, անդէն ժողովուրդին փրկութեան յոյս մը կար, բայց Դուկաս Ազրարը արգիլեց օպտագործել . . . (Կը տիրէ ծանր ու կոկծալի լուութիւն եւ ամէնին ալ գլուխնին կախ կը մտորին յայտնապէս տառապելով) :

ՂՈՒԿԱՍ (լրացնելով իր խօսքը՝ համդիսաւոր ու վնասկան) . — Զինուորեալներուս մասին, կը կրկնեմ, ո՛չ մէկ խօսք չկայ . . . (համբարտ) Իմ կարծիքովս պատգամաւորները կրնան արտօնուիլ վար իջնալու . . .

ԻՄՐ. ՕԶԱՆԵԱՆ. . — Ուրիշ ելք չկայ . . .

ՃՄ. ՄԱՐԿՈՍԵԱՆ. . — Ստիպեալ . . .

ՎԱՀԱՆԻԿ եւ ԽՈՍՐՈՎ (լուռ կը մտորին) :

ՂՈՒԿԱՍ (բաւական զննելի յետոյ վահանիկն ու խորովը, տկար ձայնով մը) . — Վահանիկ, դրէ երկու աղատ անցքի տոմսեր . . .

ՎԱՀԱՆԻԿ (խոր տրտմուրեան մէջ եւ ակամայ կը կատարէ իրամանը եւ տոմսերը կը յանձնի Դուկաս Ազրօրը ստորագրելու) :

ՂՈՒԿԱՍ (ստորագրելով տոմսերը) . — Պահա՛կ :

ՊԱՀԱԿ (ներս) :

ՂՈՒԿԱՍ. . — Ներս մտցուր պատգամաւորները :

ՊԱՀԱԿ (դուրս եւ կը դրկէ պատգամաւորները) :

ՊԱՏԳԱՄԱԽՈՐՆԵՐ (ներս կը մտնին խոնարհ ձեւեր առած) :

ՂՈՒԿԱՍ (տոմսերը տալով) . — ԱՀԱՅԱՍԻԿ ձեր աղատ անցքի արտօնագրերը ... Զեղի զրկողներուն, եթէ իրօք կան ... (պատգամաւորներու կողմէ բողոքի անխօս շարժում մը) անունով միա՛յն է որ զուք իրաւունք պիտի ունենաք բանակցիլ վալիին հետ ... եթէ հրաշքով տեղ հասնիք ... (խիստ եւ խրոխտ) Գալով մե՛զ, կոռուպներուս, մեր պատասխանագիրը արդէն ձեզի հետ իրեն կը տանի բանազնաց կինը ... (բարձր եւ շեշտելով) Զեղ լացարձակապէ՛ս կ'արդիլուի մեր մասին խօսիլ եւ սակարկութեան մտնել ... Պահա՛կ :

ՊԱՀԱԿ (ներս) :

ՂՈՒԿԱՍ . — Պատգամաւորները կնոջը ընկերակցուցած՝ վար զրկեցէք ...

ՊԱՀԱԿ . — Լաւ :

ԱՆԴՐ . — Շնորհակալ ենք, Ղուկաս Աղբար, որ կը թոյլատրէք ... Մեկնելէ առաջ անդամ մը եւս կը չեշտենք թէ՝ մեր նպատակը փրկութեան եւք մը գտնելն է եւ Հայ մնալը ... Մնացէք բարով ... (քայլ կ'առնի՛) :

ՆՇԱՆ (քայլին վրայ) . — Տէնիզէ տիւշէն եղլանասարըլը ... Կեցէ՛ք բարով ...

ԻՍՐ . ՕԶԱՆԵԱՆ եւ ՀՄ . ՄԱՐԿՈՍԵԱՆ . — Երթաք բարով ...

(Պատգամաւորները կը մեկնին պահակէն առաջնորդուած) :

(Կը տիրէ երկար պահ մը մահասարսուու լոռութիւն մը: Ամէնքն ալ տրտում են խորապէս եւ կարծես ամօ-

թահար ... Աչ ոք սիրտ ունի գերեզմանական լոռութիւնը խղելու, ըսուելիք բան մը չըլլալուն համար ...):

(Բեմը այս վիճակին մէջն է, երբ՝ յանկարծ ներս կը մտնէ պահակը դաժան նայուածքով):

ՊԱՀԱԿ. — Ղուկաս Աղբար, սննդակայանէն մէկն է եկած եւ անպատճառ կ'ուզէ ձեզի հետ խօսիլ ...

ՂՈՒԿԱՍ. — Թող դայ:

ՊԱՀԱԿ (դուրս):

(Կը մտնէ մարդը):

ՄԱՐԴԸ (այլայլած ու դժոխացած կերպարանքով, երեւյրէն դատելով՝ հացրուխ մը, արմուկները վեր սօրտած եւ առջեւը ալիւրի պարկ մը կապած). — Ղուկաս Աղբար, ներողութիւն ... (գրերէ զայրոյրով) իմացուեր է որ երկու հոգի վար կ'իջնեն մեզի թէսլլմտալու թուրքին ձեռքը ... Զիւքի կէօյէ ուտելիքը պակսեր է եղեր ... Շիտակը ալուր շատ կայ, ամմափառն ու ջուրը քիչ մը զըթ է ... Ան ա Աստուած ողորմած է ... Հիմի հարուրներով օլուխ չօճուխ չեն ուզեր իրենց բաժինները ... Ի՞նչ հրաման կ'ընէք ... (կարծես ծանր բեռ մը ուսէն վար դրած՝ շունչ կ'առնի՛ եւ պիրկ նայուածքը կը սեւեռէ Ղուկաս Աղբօր վրայ):

ՂՈՒԿԱՍ ԱՂԲԱՐ (ընկերներուն իետ միասին զարմացած ու հիացած՝ մէկ մը կը նայէ եկողին, մէկ իրընկերներուն, որոնք ամենէն ալ ապշահար ու ափիրերան մարդուն կը նային ... Յետոյ, կարծես ակամայ՝ խզելով այս պատահարի առաջ բերած սբանչանքի լոռորիւնը՝ ընկնուած ձայնով մը եկողին դարձած): — Ի՞նչ ըսեմ ...

ՄԱՐԴԸ. — Սէնքի ի՞նչ էնենք ... Կոռուղներուն բաժինը էվէլ տանք ...

ԴՐԻԿԱՍ (ժողովուրդի այս ինքնարութ ժեստի վըստութենէն կարծես զիմովցած) . — Իրենց բաժինները կռուղղներուն կ'ուղեն տալ ...

ՄԱՐԴԻՆ. — Հա՛, եա որ էրկար դիմանան ...

ԴՐԻԿԱՍ. — Սակայն իրենք ինչո՞վ պիտի ապրին ...

ՄԱՐԴԻՆ. — Կ'ըսեն թէ՝ մենք խոտ կ'ուտենք, քար կը լիզենք ... թէքի թուրքին ձեռքը մեզի թէսլիմ չենքն ...

ԴՐԻԿԱՍ. — Ի՞նչքան կ'ըլլան չուղղները ...

ՄԱՐԴԻՆ. (կը խորիի պահ մը եւ մէկէն) . — Շիտակը ես հինգ հարուր ըսեմ, գուն հազար ... Շա՛տ են շա՛տ հէլէ տահա իրար ետեւունց ալ կուզան հա կուզան ... (Աքանչանի լուրեան մէջ ամէնքը յատկանշական ձեռվ իրար կը նային) :

ԴՐԻԿԱՍ (խորապէս յուգուած ու յայտնապէս զախշախուած ժողովուրդի ինքնազրկանիքի մեծ ժեստի ծանրութեան տակ՝ յոզեած ձայնով մը, որուն մէջ կարծես աբցունիք կայ խառնուած) . — Ամէնքին բաժինն իրեն տուէք ... (կուռ) Բաէ՛ք, տարածեցէք ամէնուն եւ ամէն տեղ թէ՝ զիրենք թուրքին ձեռքը յանձնող չկայ ... Եւ ով որ նման լուր մը կը հանէ, իսկոյն հրացանի կը բռնուի ...

ՄԱՐԴԻՆ. (յաղթական եւ ուրախութենէն խելայեղ) . — Գլխոււս վրայ, Ղուկաս Աղրար ... Ներողութիւն ... (անապարանիով դուրս կը փուրայ) :

ՎԱՀԱՆԻԿ (նայուածք մեկնող մարդուն ետեւէն գամած) . — Եւ այս անձնազոհ ժողովուրդին անունովնէ որ զթութիւն պիտի խնդրեն արիւնկզակ ու նախամարդ հրէշէն ...

ԽՈՍՔՈՎ (հիացած) . — ՄԵծահողի , հերոս ժողովուրդ ...

(Կը մտնէ պահակը) :

ՊԱՀԱԿ . — Դիտարանէն իմաց կը տրուի թէ՝ խուժան կը համախմբուի թրքական առաջին գծին ետեւը ...

ՂՈՒԿԱՍ (իրականութեան եկած՝ խոժոռ այսինվ) . — Դիրքերուն տեղեկացնել , որ մերոնք չկրակեն , քանի դեռ յարձակման նշան ցոյց չեն տար ...

ՊԱՀԱԿ (կատաղի նայուածք մը պտղոցնելով՝ դուրս) :

ԽՈՍՔՈՎ (դառն հեզիանենվ) . — Հին բարեկամներուն ընդառաջի կ'աճապարեն ...

ՎԱՀԱՆԻԿ (ընդպատ ոտքի) . — Ես վայրկեան մը Արաքսիին հանդիպիմ ...

ՂՈՒԿԱՍ . — Կեցիր քիչ մը ... (ծանրակշիռ յայտարարութիւն մը ընել ուզողի մը ինքնամփոփի , մոայլ ու խիստ դէմքով ու շեշտառոր խօսքերով) . — Ընկերներ , մենք պէտք է որ այս ի՞սկ վայրկեանին վերջնական որոշումներ կայացնենք , քանի դեռ հաւանական ոմբակոծումը մեզի դիրքերը չէ նետած ...

ԻՍՐ . ԶԳԱՆԵԱՆ . — Ու քանի դեռ սովն իր մանգայք Բերդին վրայ չէ պաշտցուցած ...

ԽՈՍՔՈՎ . — Ճիշդ է ...

ՂՈՒԿԱՍ (շարունակողի պէս) . — Գիտենք արդէն թէ՝ պարենը երեք օր միայն կրնայ բաւել ... Ժողովուրդի պաշտելի ինքնազրկումը , այդ երեք օրը կրնայ անշուշտ բազմապատկել եւ սակայն վերջաւորումը , ուշ կամ կանուի , դարձեալ նոյնն է ...

ԻՍՐ . ԶԳԱՆԵԱՆ . — Եթէ պատղամաւորները իրենց առաքելութեան մէջ յաջողին ու Բերդէն մեծ բազմու-

թիւն մը պակսի ոչկառւողներէն, այն ատեն խնդիրը բառական կրնայ փոխութիւն ... Եւ դիմագրութիւնը երակացնելով՝ թերեւս, ո՞վ գիտէ, գուցէ փրկութեան ձեռք մըն ալ մեզի երկարէ ...

ԴՐԻԿԱՍ (քերահաւատ) . — Ես այդ կարելիութիւնը բնաւ նկատի չունիմ ... Որովհետեւ, նախ չեմ հաւատար անոնց յաջողութեանը, եւ յետոյ, ժողովուրդը Բերդէն գուրս չի' դար եւ չի' յանձնուիր Թուրքին ձեռքը: Այլ է սեւ յուսահատութեան, եթէ իրօք բարօյաւըում կայ, մէջ խորհիլլ, այլ զործագրելլ ... Իսկ դրսէն եկող փրկութեան ձեռքն ալ, եթէ հասնի անդամ, շա՞տ ուշացած պիտի ըլլայ ...

(Պահակը կը մտնէ) :

ՊԱՀԱԿ . — Դիտարանէն կը տեղեկացնեն թէ՛ մեր պատղամաւորները հաղիւ հասած թրքական առաջին գիծը, խուժանէն կացիններով չարաչար սպաննուած են ... (կատաղի նայաւածքը շտրչը պտըսցնելի յետոյ դուրս կ'ելլէ) :

ԴՐԻԿԱՍ (պահ մը քարացած մնալի յետոյ, դառն ժպիտով մը) . — Ահաւասիկ պերճախօս կարելիութիւնը ... (ու խայրուածի մը պէս անհամբեր կ'երբեւեկի եւ երբալով ալ աւելի դաժան կը դառնայ) :

ԽՈՍՔՈՎ (դառն) . — Կացիններով ընդունուեցան... ի հարկէ ...

ԻՄՐ. ԶՃԱՆԵԱՆ (զարհուրանիքն կը կմկմայ) . — ԽԵ՛ղճ մարդիկ, տես թէ ի՛նչ բանի հանդիպեցան ...

ՎԱՀԱՆԻԿ (որ լուս կը խոկայ, յամկարծ որոսումով մը ոսքի) . — Ամէնքի՛ս ալ միեւնոյն կացինները կը սպառնան, եթէ չվճռունք անխոսսափելին ...

(Ամէնքն ալ իրենց նայուած քը կը դարձնեն Վահառ
նիկին) :

ՂՈՒԿԱՍ (ելք մը նշմարտղի յուսով՝ Վահաճիկին
առջեւ արձանացած). — Ի՞նչ ...

ՎԱՀԱՆԻԿ (խիզախ). — Բերգը լքել ու դուրս դալ
կոռուկ ...

ՂՈՒԿԱՍ. — Լա՛ւ, մնացողնե՞րը ...

ՎԱՀԱՆԻԿ (անողորմ շեշտով մը). — Ով կրնայ դալ,
կուգայ, իսկ ով որ չի կրնար ...

ՂՈՒԿԱՍ (Վահաճիկին քեւը բանած). — Ի՞նչ ...

ՎԱՀԱՆԻԿ (մքնած նայուածքով ու որոտագին). —
Թո՛յն տալ ...

ՂՈՒԿԱՍ (քեւը ձգելով շանքահարի մը նման ետ
ևս երթալով). — Ա՛չ ...

(Ողբերգական խորին լոռութիւն մը կը տիրէ : Ամէն
մէկը ահաւոր դալիքի ամեհութեան տակ ճղմուած գը-
լուխը կախ կը խորհի) :

ՎԱՀԱՆԻԿ (ամխոռվ նահատակի մը պայծառու-
թեամբ ու վնականութեամբ). — Դուկաս Աղբար, կը
յիշե՞ս, երբ իմ աննման ընկերոս՝ Շապուհը, կառավա-
րական պալատին ու բանտին վրայ յարձակած միջոցին,
սրտէն զարնուած էր ... Մի առ մի միտքս են այն առ-
տեն ըսած քու խօսքերդ՝

— « Ոչի՞նչ պէտք է մեղ կասեցնէ, եւ ո՛չ մէկ սըր-
բազան դիակ մեր քայլը պատնէշէ » :

Եւ ա՛յն վայրկեանէն, ես իմ թանկագին ընկերոջ
դառն սուզը, հօրս սրբազան սուզին հետ թաղած սրտիս
մէջ, կանգ չառայ ու չթուլացայ ... Նորէն չպիտի
թուլանամ, եթէ ուրիշ նուիրական դիակ մը ուզէ քայ-

Երբա պատնէշել ... (խոր ցաւ մը կը զգայ եւ աչքերը
զցած՝ ամբողջ մարմնով կը ցնցուի) :

(Արծուեխոյանքի վայլատակումները կը տողանցեն
ամէնքի աչքերուն մէջ) :

ԽՈՍՔՈՎ. (խիզախ կեցուածքով ու կուռ շեշտով) .—
Այո՛, դուրս պիտի գալ Բերդէն ու կոփւը դաշտերն ու
լեռները տեղափոխել ... կոռւելով ու ասպատակելով՝
անցնիլ միանալ Հայ կամաւորական գունդերուն, որոնք
շատ հեռու չեն ... եւ վերագանալ հեղեղ դարձած ...

ԶՄ. ՄԱՐԿՈՍԵԱՆ. — Միանալ մեր Անդրանիկին...
ԻՄ. ՕԶԱՆԵԱՆ. — Խսկ անոնք որ չեն կրնար միա-
սին դա՞լ ...

ԽՈՍՔՈՎ. — Վահանիկն ըստ արդէն ...

ՎԱՀԱՆԻԿ (դաժան ու անընկնելի) . — Պարենը կը
բաժնուի Բերդէն դուրս ելնողներուն եւ մնացողներուն...
ԶՄԻԿԱՍ (բնազդական շարժումով մը կը զոցէ Վա-
հանիկին բերանը՝ ընդմիջելով) . — Գիտե՞նք ... (պահ
մը լուռ եւ անհունօրէն տառապելի վերջ՝ յանկարծ խը-
րխստ եւ որոտագին) Ո՞վ համամիտ չէ' ...

(Ամէնքը լուռ կը մնան) :

ԽՈՍՔՈՎ. (ինքնիրեն) . — Ճակատագրական է, այս
այսպէս պիտի ըլլար ...

ԶՄԻԿԱՍ (վայրագ ու անողոք) . — Ո՞վ համամիտ
չէ' ...

(Եորէն լոռութիւն) :

ԶՄԻԿԱՍ. — Վերջին անգամ կը հարցնեմ, ո՞վ հա-
մամիտ չէ' ...

(Լոռութիւն) :

ՎԱՀԱՆԻԿ. — Վճռուած է ... Ամէն զնով պէտք է
շատ ապրեցնել հարուածող բազուկները ... Միատեղ

մեռնելով՝ ոչինչ կը չահի հայ ցեղը, միասին տանելով՝
ամէնքս կը կոտորուինք ... (նակատազրի մը անագո-
րոյն ուժգնութեամբ) ներկայ օրերուն, կեանքը անո՞նց,
որոնք զիտեն զարնել ու յափշտակել... կեանքը անո՞նց,
որոնք վրէժինդիր զատախազները կը զառնան հայ տա-
ռապանքին ... իր չարքաշօրապահիկը զինուորեալնե-
րուն տուող ժողովուրդը, իր կեանքն ալ կուտայ ար-
դար ու սրբազան վրէժին համար ... (վեհ հանդիսաւո-
րութեամբ) Ղուկաս Աղբար, զո՞ւն մեղի խրատեցիր չը
թուշնալ ... Արդ, զթալը թշնամանալ է ժողովուրդին,
ինայելը՝ զայն չարչարանքի եւ ամօթալի մահուան զա-
տապարտել ... (հանդարտ ու վնալկան) Մենք կ'եր-
թանք ժողովուրդին մէջ, նախապատրաստելու միտքե-
րը գերազոյն զոհաբերումին, կազմելու դուրս ելնել
կարողացողներուն ցանկերը եւ մնացած պարենը ամբող-
ջովին բաժնելու անոնց մէջ ... Մնացածը քե՞զ կը պատ-
կանի ...

ՂՈՒԿԱՍ (անհուն տառապանի մէջ չի կրնար բառ
մը արտասանել) :

(Ամէնքը, բացի Ղուկասէն՝ դանդաղ եւ յուսահատ
Ղուկասը զիտելէ յետոյ՝ ստուերներու պէս կ'անյայ-
տանան դուրս) :

(Այս պահէն սկսեալ՝ Ղուկաս Աղբօր հոգեկան վի-
ճակը, սկիզբները չափազանց բարդ է եւ ողբերգական:
Ներաշխարհը տակնուվրայ է եւ միտքը՝ հակասական
խուժումներու խաղալիք՝ մերթ անհաւասարակշոփ
մօտ ... Շարժումներուն մէջ դանդաղ է, մոլորական ու
անվճռական եւ աչքերը ապակիներու փայլն ունին ...
Երբեմն ճիգ կ'ընէ մենախօսելու, սակայն կարծես խօ-
սիլը մոռցած ըլլայ ... Կարծես ոճրագործի մը խղճա-

հարութիւնը կ'ապրի եւ ձեռքը վրայ չի երթար ։ Պահ
մը վերջ՝ խելազարի եւ յուսահատի ժեստերն ու շար-
ժումները դադրեցուցած՝ կը սկսի կեղրոնանալ, ինք-
նամփոփուիլ եւ հետզետէ խաղաղիլ ։ Հակասու-
թիւնները կը հաւասարուին եւ տակաւ առ տակաւ կը
ստանայ ուզմականի իր սովորական պաղարիւնութիւ-
նը, թէև տաժանագին պահներուն՝ ընկրկելու մօտ կ'ըլ-
լայ, բայց եւ այնպէս այլեւս տեղի չի տար եւ կը պատ-
րաստուի ահաւոր ու արհաւրատ վճռի գործադրու-
թեան ։

ՂՈՒԿԱՍ (ձայնը կարծես անդնդախոր վիհե մը
կ'ելլէ) . — **Պահա՛կ** :

ՊԱՀԱԿ (ներս) :

ՂՈՒԿԱՍ (տակաւին չի կրնար արտաքերուիլ հա-
մարձակիլ ։ Խոժոռ դէմքը կը գունատի եւ կարծես
ամօքահար) . — **Ոչի՛նչ ։ Մեկնէ՛ ։**

ՊԱՀԱԿ (կը զննէ Ղուկասի տարօրինակ վիճակը եւ
շուարուն ու դանդաղ դուրս կ'ելլէ) :

ՂՈՒԿԱՍ (հոգեկան ամենի տագնապին հետ յամա-
ռորէն ըմբշամարտելով՝ զբերէ լալազին) . — **Ինչպէ՛ս ։ Ինչպէ՛ս** այս զարհուրելի յանձնառութիւնը ստանձնե-
ցի ։ Զե՛մ կրնար, չե՛մ կրնար ։ Եւ ո՞ր իրաւուն-
քով ։ (Խելազարի աչքերը պահ մը պարապին սեւե-
ռած՝ սարսափահարի մը սարսուռներով) **Թունաւորե՛լ ։ Բնաշնչե՛լ** կեանքեր, **որոնց փրկութեան համար ինքդ**
քո՛ւ կեանքդ ես դրած ։ (կեղրանացած պահ մը, ա-
ղերսական եւ տրատում շեշտով) **Ուրիշ ելք չկայ սա-**
կայն ։ Աւա՛ղ ։ Ուրիշ ելք չկայ ։ պատուաւոր ու հը-
պարտ մահուան համար ։ **Ուրիշ ելք չկայ ։** (գլու-
խը երկու ձեռքերուն մէջ սեղմած՝ կը մտածէ խոր տան-

ջանքի մէջ ... Կը լսուի ուժգիմ համազարկ մը ... Կը սրափի, կ'արբենայ ... Աչքերը վայրագօրէն կը բոցավառին ... Լսելիք եւ ուշադրութիւն դարձած՝ կ'արձանանայ ... Հրազդնի ձայնը չի կրկնուիր ... Յանկարծ կատաղի վճռականութեամբ մը) **Պահանկա:**

ՊԱՀԱԿ (ներս) :

ՂՈՒԿԱՄ (ուշացնելով խօսքը, գլուխը կախ ակրնը արք մը եւս խորհեկէ յետոյ՝ յանկարծ գլուխը բարձր եւ անողոք քուրմի մը նման՝ դաժան ու հանդիսաւոր, որ գերագոյն տեսիլքի մը մէջն է եւ կը գործէ ինչ որ աներեւոյք հզօր ուժի մը ցուցմունքներով) . — **ԲԺԻՇԿ ՄԻՐԻՃԱՆԸ ԽՍԿՈՅՆ ՀՈՍ ՊՐԻՔ** ...

ՊԱՀԱԿ (դուրս շտապով) :

ՂՈՒԿԱՄ (անհանգիստ կ'երք եւեկէ ... Բայց արդէն հաւասարակշռութիւնը գտած կը բուի քլալ ... Մէկ երկու շրջանէն յետոյ քայլին վրայ՝ դէպի մուտքը դարձած՝ կը կենայ անդրդուելի դիմագրաւողի մը դիրքն առած) :

(Կը մտնէ բժիշկը աճապարած եւ Հարցական նայուածքով կ'արձանանանայ) :

ՂՈՒԿԱՄ (տրատում նայուածքով) . — **ԲԺԻՇԿ, ԳԵՂԱՐՄԱՆԻՆ մէջ չանթահարող թոյներ ունի՞ք** ...

ԲԺԻՇԿ (անսպասելի հարցումէն այլայլած ու անխօս, կը սառի կը մթայ) :

ՂՈՒԿԱՄ (մեղմ եւ տեսակ մը ընկնուած) . — **ԻՆչո՞ւ չէք պատասխաներ** ...

ԲԺԻՇԿ (անհամարձակ) . — **Հարցումը ինքնին թէեւ այնքան տարօրինակ չեմ գտներ, բայց ձեր աչքե՞րը** ...

ՂՈՒԿԱՄ (դառն ժախտով) . — **Խելագարուածի՛ աչ-**

քեր ... Անշուշտ ... (խոր հառաչելով) Բայց թողէ՛ք
ուսումնասիրելը ու պատասխանեցէ՛ք հարցումիս :

ԲԺԻՇԿ (գումար եւ վախով) . — Ծանթահարողներ
քիչ կան , բայց առհասարակ ուժեղ եւ թոյլ թոյներ բա-
ւական ունինք ...

ՂՈՒԿԱՄ (կարծես զոհ) . — Լաւ , այդ թոյները իսո-
կոյն իրար խառնելով՝ զինենման կարմիր հեղուկ մը
պատրաստեցէ՛ք :

ԲԺԻՇԿ (սառած ու ապշահար կը քարամայ) :

ՂՈՒԿԱՄ . — Հոգ տարէք , որ ազգու ըլլայ եւ քանի
մը կաթիլները արդէն բաւեն ... Յետոյ ... Նամանա-
ւանդ չը չարչարէ ... Գինովցնէ միայն ... (տառապան-
ֆով ու կամաց) Ու քնացնէ՛ ...

ԲԺԻՇԿ (դեռ միշտ միեւնոյն դիրքին մէջ կը մնայ
անխօս ու շուարուն) :

ՂՈՒԿԱՄ . — Ինչո՞ւ անիօս էք եւ չուարա՞ծ ...
(խորհրդառոր) Բժիշկ , կոռուիլը քաջութիւն է , բայց
իսկական հերոսութիւնը անձնազոհութեան մէջն է
մի՛շտ :

ԲԺԻՇԿ (սարսափահար) . — Սակայն Բերդին պաշտ-
պանութիւնը որո՞ւն կը յանձնէք , երբ դուք այլեւս ...
(չի համարձակիր խօսքը վերջացնել) :

ՂՈՒԿԱՄ (կոահելով միտքը) . — Ա՛ա՛ա՛ , ինձի հա-
մար չէ՛ , բժիշկ , ինձի համար չէ՛ , դժբաղդաբար ...
(խորտակուած) Կը ցանկամ , բայց իրաւունք չունիմ ...

ԲԺԻՇԿ (մասամբ մը հանգստացած) . — Հապա՞ ...

ՂՈՒԿԱՄ (հառաչանելով) . — Բոլոր անոնց համար ,
որոնք չպիտի կարողանան Բերդէն դուրս դալ , երբ լը-
քումը ազգաբարուի ...

ԲԺԻՇԿ (անալինկալին զարհուրած) . — ԲԵՐԴԸ պի-
տի լքուի՞ ...

ՂՈՒԿԱՍ (խուսափողական) . — ԹԵՐԵՒՄ ...

ԲԺԻՇԿ . — Բայց , տիկին Արաքսին , որու վերջին
դործողութիւնը թէեւ յաջող անցած է , բայց չափաղանց
վտանգաւոր բարդութիւններ կ'անցընէ ... Ծմբաձիդ
Արշակ թէվէքէլեանը , որու աջ թեւը , քունքը եւ աջ
աչքը փնացած եւ անշարժ ինկած՝ կը ինամուի ... Յե-
տոյ տասնեակ մը առիւծի պէս կոռուզններ , որոնք չար-
ժելու հնարաւորութիւն չկայ եւ դեռ ուրիշներ ... Ա-
սոնք ամէնքը թունաւորե՞նք պիտի ...

ՂՈՒԿԱՍ (համբերութիւնը սպառած՝ խորապէս
տառապելով) . — Մի՛ չարչարէք զիս , բժիշկ , ես արգէն
զժոխքներու մէօ կը ճենճերիմ ... (աղերսական) Խնա-
յեցէք զիս , գթացէ՛ք վրաս ... (քիչ մը շունչ տառած)
Զինուորական Խորհուրդի վճիռը կատարելու աճապա-
րեցէք , եւ կէտ առ կէտ ... խնդրածիս պէս ... Ազդու-
եւ նուազ չարչարող ... Որքան որ հնար է ... Թմբե-
ցընող ու խորո՞ւնկ քնացնող ...

ԲԺԻՇԿ (ծանր ու մտախոնի , զլուխը կախ , կարծես
կը վարանի երքալ) :

ՂՈՒԿԱՍ . — Գացէ՛ք , զացէ՛ք ... Բժիշկ , պատրաս-
տեցէք փրկարար ու պատուաւոր մահը ...

ԲԺԻՇԿ (դանդաղօրէն դուրս) :

ՂՈՒԿԱՍ (բժիշկին ետեւեն խոր հառաչանք մը հա-
նելէ յետոյ) . — Պահա՛կ :

ՊԱՀԱԿ (ներս) :

ՂՈՒԿԱՍ . — Աւագ քահանան կանչէ ...

ՊԱՀԱԿ (դուրս) :

ՂՈՒԿԱՍ (նոր դժուարութեան մը համեստ զըս-

նուռդի մը մտահոգութեամբ, կը շարունակէ իր երքեւիլը մերք ընդ մերք խուլ մոնչիւններ հանելով, ինչ որ կ'արտայայտէ իր ներաշխարհի գեհենական տառապանիքը) :

ՔԱՀԱՆԱՆ (անապարանիքով ներս անակնկացի մը եկողի այլայլած դէմքով). — **ՈՂՋՈՇՅՆ**, **ՂՈՒԿԱՍ Աղբար:**

ՂՈՒԿԱՆ (քահանայի առջեւմ աշտարակուած եւ հանդարտ երեւալու նիգով մը). — **Տէր Հայր**, **ԳԻշեր-նամուտի ժամերգութիւնը աւարտեցի՞ք**:

ՔԱՀ. — **Օրհնած**, եկեղեցին բացօղեայ է եւ ամէն պահ լեցուն ազօթողներով ... **Յաճախ հսկումներ ալ կ'ընենք** ...

ՂՈՒԿԱՆ. — **Ամբողջ ժողովուրդը եկեղեցի հրաւիրեցէք**:

ՔԱՀ. — **Հսկումի՞ն համար**:

ՂՈՒԿԱՆ. — **Վերջին ժամերգութեան համար** ... (կը ցնցուի):

ՔԱՀ. (ապշահար). — **Վերջի՞ն** ...

ՂՈՒԿԱՆ (աշխատելով տառապանիքը խեղդել). — **Այո՛, ամենավերջին** ... **Հաղորդելու համար** ...

ՔԱՀ. — **Ամէն պատարագի հաղորդուողներ շա՛տ կ'ըլլան**:

ՂՈՒԿԱՆ (գրեք ինքն իր խօսքեն սարսափած). — **Վերջին հաղորդութիւնը** ...

ՔԱՀ. (ափ ի բերան սառած կը մնայ):

ՂՈՒԿԱՆ (քահանային շեշտակի նայելով). — **Բաւարար մաս ունի՞ք** ... **Նշարհ** ...

ՔԱՀ. (դեռ միշտ շուարում մեքենայականօրէն). — **Կա՛յ, օրհնած** ... **Բայց պատարագի եւ թաթախման համար անխառն դինի չմնաց** ...

ՂՈՒԿԱՍ. — Ես պիտի տամ ամէնէն անխառն գեղին ...

ՔԱՀ. — Բերդի մօտ հինդ հազար հոդի՞ն ալ հաղորդելու է ...

ՂՈՒԿԱՍ. — Ո՞չ ամէնքը, անոնք միայն, որ անկար են ու հիւանդ եւ կամ Բերդէն դուրս գալ չեն կրնար կամ չեն ուզեր, երբ հարկն ստիպէ ... (տրտմագին) թուրքերուն ճեռքն իյնալ չեն ուզեր ...

ՔԱՀ (զարիւրած՝ քայլ մը ետ). — Ինչ մը կեր կը լքէք ...

ՂՈՒԿԱՍ (իշխելով ինքն իրեն). — Այս', այս գեղեցիկ իսկ ...

ՔԱՀ. (քեւերը վեր ամբարձուցած՝ կ'արձանանայ աղօքողի մը պէս):

ՂՈՒԿԱՍ (լսիսո). — Տէր Հայր, աղօթքի ժամանակը չէ' ... Զինուորական Խորհուրդի վճիռը զործադրելու շտապեցէք ...

ՔԱՀ. (երկար զննելով Ղուկաս Աղբարը, անորոշաբունքու մեկնելով վրայ):

ՂՈՒԿԱՍ (ետեւէն). — Հազորդութիւն տալ միայն անոնց, որոնք կը յայտնեն թէ չեն կրնար մեկնիլ ...

ՔԱՀ. (լսեդուկ ձայնով մը). — Լաւ ... (կը մեկնի):

ՂՈՒԿԱՍ. — Պահա՞կ:

ՊԱՀԱԿ (ներս):

ՂՈՒԿԱՍ. — Կանչել տուր մօտս բոլոր խմբապետները: Թող գիրքերը փոխանորդներուն յանձնեն եւ իսկոյն դան:

ՊԱՀԱԿ (դուրս անապարանքով):

ԴՐԻԿԱՆ (տառապանքը, որ ժիշ մը հանդարտած կը բուէր, վերստին կը սաստկանայ եւ իր դաժան անողոքութիւնը յանկարծ տեղի կուտայ տեսակ մը սարսափի եւ անվճուականութեան ... Շնչահեղձ եղողի մը նման արագ ու կարճ շունչ կ'առնէ հոնդիւններավ եւ կարծես իր մքնող նայուածքը օգնութիւն կը մուրայ ... Հաւասարակշութիւնը կորսնցնել սկսողի մը նման կ'երերայ եւ այլեւս ոտքի վրայ չկրնալով կենալ կը փուրայ արողին եւ անոր գոզն ինկած՝ արմուկները կը դնէ սեղանին ու ծամրացած ու դժոխացած գլուխը անոնց վրայ դրած՝ կարծես կը հեկեկայ ... Յետոյ յանկարծ՝ ներքին հզօր նիզով մը գլուխը վեր առած՝ քրջած աչքերը՝ աղօքողի մը նման, դէպի վեր, կը մրմնջէ). — Ահաւո՞ր վայրկեան ... Ի՞նչ ըսեմ, ի՞նչպէ՞ս յայտնեմ ... Խլէ՛, Եթէ կրնաս, առիւծի կորիւնները, երբ մայրը կը դիեցնէ զանոնք ... Հրամայէ՛ արծուին չխոյանալ, երբ նա իր որսի ճախրանքն է առած ... Զսպէ շզմայզերծ հեղեղը, կանգնեցուր մըրիկը, ցամքեցուր հողմակոծ ծովը ... Եթէ կրնաս ... (յուսահատ եւ աղքագին) Ա՛խ, երանի, երբէ՛ք, երբէ՛ք ծնած չըլլայի եւ կամ արդէն սպաննուած ...

(Կը մտնեն խմբապետները) :

(Խմբապետները թիւով եօթը, ստուերներու պէս, հրացաններն ուսերուն, անձայն ներս կը սողան եւ խառնիխուռն կը կենան ... Ամէնքն ալ արեւախանձ ու դաժան գէմքեր ունին: Աչքերը բոցավառ են ու կարմրած, կոպերը ուռած, կեցուածքնին կուորէն մարտական ... Ղուկաս Աղքօր աւերակուած գէմքէն գէշ տպաւորուած՝ ամէնքն ալ կը մուայլուին չարագուշակ

նախազգացումով մը եւ անհանդիստ ու անհամբեր կը սպառեն գալիքին ... :

ՂՈՒԿԱՍ (իր մքնած նայուածքը, հիացումով ու գուրգաւրանեով խառն, անոնց հասակներն ի վեր պըտքցնելով՝ վճռական ժեստով մը, տեղին վեր կ'ելլէ եւ դեպի բեմի խորք երթալով՝ կը կենայ անոնց դեմ ուղղաձիգ եւ անշարժ ... ու կատաղի աղաղակով մը, որ պայքող ամպրոպի մը որոտմունքն ունի) — **Շարքի'**:

ԽՄԲԱՊԵՏՆԵՐ (մեքենականօրէն մէկ գծի վրայ կը շարուին) :

ՂՈՒԿԱՍ (որոտմունքով) . — **Պատրա՛ստ :**

ԽՄԲԱՊԵՏՆԵՐ (կեցուածքնին կ'ուղղեն) :

ՂՈՒԿԱՍ . — Նչա՛ն !

ԽՄԲԱՊԵՏՆԵՐ (մեքենականօրէն հրացաննին անոր կ'ուղղեն) :

ՂՈՒԿԱՍ (ոռումքի մը պէս) . — **Կրա՛կ ...**

ԽՄԲԱՊԵՏՆԵՐ (գարիւրած հրացանները վար կ'առնեն եւ քարցած ու հարցական իրար կը նային) :

ՂՈՒԿԱՍ (երկա՛ր, երկար անոնց նայելէ վերջ) . — **Զէ՛ք սպաններ ... Բայց ես ոճրազործ մըն ևմ ...** (կուրծքը բացած եւ կատաղի) **Սպաննեցէ՛ք զիս ... Կրա՛կ ...**

ԽՄԲԱՊԵՏՆԵՐ (ապշուրեան կը մատնուին) :

ՂՈՒԿԱՍ . — Զէ՛ք կը ակեր ... (եւ այլեւս ոտքի վըրայ կենալու ուժը իրեն պակսելով՝ զինովի մը պէս զըրերէ զլտորոտելով՝ ինքզինքը կը ճգէ արոռին վրայ՝ ու զլուխը սեղանին յենած՝ կը սկսի բարձրածայն հեկալ ...) :

ԽՄԲԱՊԵՏՆԵՐ (այլայլած ու անվճռական, սարսա-
փով իրաք երես կը նային, ինչպէս նաեւ լացող Ղուկաս
Աղօրը) :

ԽՄԲ. ՔԱՀԱՆԱՆ (վճռական ու մտահոգ կը մօսե-
նայ եւ բնեմութեամբ Ղուկաս Աղօր ուսը քօրուե-
լով) . — Ղուկաս Աղբար, մի՛ լար, Հասկցուր մեզի թէ՝
ի՞նչ կայ ...

ՂՈՒԿԱՆ (զլուխը դանդաղօրէն վեր առած՝ խոր
կոշմարէ մը արք նցողի պէս, կեդրոնանալու եւ իրակա-
նուրիւնը նշդելու հիգ ընելով՝ ընդոստ ոտքի կ'ելլէ եւ
կ'արձանանայ անոնց առջեւ խօսողի մը պէս եւ որ սա-
կայն խօսիլը մոռցած ըլլալ կը քուի ...) :

ԶԱՅՆԵՐ. — Հասկցո՛ւր մեզի, Ղուկաս Աղբար ...
ի՞նչ կայ ...

ՂՈՒԿԱՆ (սկիզբները ծանր ու կարծես խօսելու վար-
ժութիւնը կորսնցուցած՝ յետոյ տակաւ առ տակաւ տը-
պաւորիչ ու հանդիսաւոր եւ երբալով կուռ ու վճռա-
կան) . — Խմբապետ ընկերներ, քսանեւութը օր է ահա
որ Բերդն ենք ... Դուք, ձեր կտրիճ տասնեակներով
կուրծք տուեք, զիշեր ու ցերեկ, բազմահազար ու կուշտ
թշնամուն, բացառիկ արխութեամբ եւ առասպելական
տոկունութեամբ ու յաղթականօրէն տարանք այս ան-
հաւասար պայքարը՝ հզօր թշնամին երկու անդամ մեր
ոտքը բերելով ... կը խոնարհիմ ձեր պարտաճանաչու-
թեան եւ անվեհեր քաջութեան առաջ ... Նոյնպէս եր-
կիւղածութեամբ կը խոնարհիմ այն քաջերու յիշատա-
կին առաջ, որոնք անխախտ ժայռերուն նման՝ իրենց
դիրքերուն վրայ ինկան ... (յիշտեկի պահի կարի լը-
ռութենէն յետոյ՝ շարունակելով) Մենք գեռ երկար կըր-

նանք դիմադրել եւ սակայն սո՞վը, սո՞վը արդէն Բերդի դրան չէմքին է կեցած եւ իր բորենիի նայուածքը մեզի յառած ... եւ, աւա՞ղ, մեր դիմադրական կուռ ոգին ու զինեալ բազուկները անզօր են զայն ե՛տ մղելու, ինչ պէս որ թուրքը կը մղեն ...

ԶԱՅՆԵՐ (կարճ լուսքենէ մը վերջ՝ որպատագին) . — Մինչեւ մահ կոխւ, մինչեւ վերջին փամփուշտը ...

ՂՈՒԿԱՍ (շարունակելով) . — Բերդին մէջ երեք օրուան պաշար միայն է մնացած (ձայնը կը դողայ) Արդ՝ Զինուորական Խորհուրդը, տաժանակիր խորհրդակցութենէ մը վերջ, վճռած է Բերդը Լքել ...

ԶԱՅՆԵՐ (խուլ որպատագով) . — Լքե՛ե՛լ ...

ՂՈՒԿԱՍ (ինքինին տէր) . — Այո՛, եւ ա՛յս գիշեր իսկ ... (խիզախ) Լքե՛լ, ու կռուելով երթալ միանալ Հայ Կամաւորական Գունդերուն ու վերադառնալ վրէժի անապարտելի հեղեղ մը դարձած ...

ԽՄԲԱՊԵՏՆԵՐ (ընդհանուր ապշանքի եւ ֆարացումի մէջ արձանացած ըլլալով հանդերձ աչքերուն մէջ կը սկսին փայլակներ շոդալ) :

ՂՈՒԿԱՍ . — Ընկերներս արդէն ցուցակներ կազմելով են զբաղած՝ Բերդէն դրւոս դալ ուզող եւ կարողացողները արձանապելով ... (ծանր) Պարենը պիտի բաժնուի ասոնց վրայ ...

ԶԱՅՆԵՐ . — Հապա մնացո՞ղները ...

ՂՈՒԿԱՍ (անհամարձակ) . — Անոնք պէտք չպիտի ունենան պարենի ...

ԶԱՅՆԵՐ . — Թուրքերո՞ւն պիտի յանձնուին ...

ՂՈՒԿԱՍ (կտրուկ) . — Երբե՛ք ...

ԶԱՅՆԵՐ . — Հապա ...

ՂՈՒԿԱՄ (դժուարամալով) . — **Պիտի մեռնին** ...
(կը սարսի եւ կը կֆի իր իսկ յայտնութեան ամեհութեա-
նը տակ) :

ԶԱՅՆԵՐ. — **Ի՞նչպէս** ...

ՂՈՒԿԱՄ. — **Թո՛յն քնդունելով** ...

(Կը տիրէ զարհուրանքի քարացում մը) :

ԶԱՅՆԵՐ (խուլ ու խոպու, կարծես գերեզմաննե-
րէն) . — **Թունաւորե՛լ** ...

ՂՈՒԿԱՄ (վայրագ ու կատաղի) . — **Եթէ չէ՛ք ուզեր**
որ փրկարար ոճիրը գործադրուի, ապա այն ատեն
(կուրծքը բացած եւ առջեւնին կեցած) **Սպաննեցէ՛ք դիս**,
սպաննեցէ՛ք ... **Հաւատացէք**, ամենամեծ բարիքը գոր-
ծած կ'ըլլաք ինձի հանդէպ ... (աղերսական) **Սպաննե-**
ցէ՛ք զիս ...

ԽՄԲԱՊԵՏՆԵՐ (անխօս կոկիծով գլուխնին խոնար-
հած կը կենան) :

ՂՈՒԿԱՄ (հրաբուխի պէս խօսերը ժայթեցնելով).
— **Խողհեցէ՛ք որ մնացողներուն մէջ պիտի ըլլան ձեր**
հայրե՛րն ու մայրե՛րը, ձեր կինե՛րն ու քոյրե՛րը, ձեր
զաւակնե՛րը ... **Ամէ՛նքը, ամէ՛նքը, որոնք դուք սիրած**
էք, որոնք ձեր կեանքի զնով պաշտպանած ... (վայ-
րագ) **Ե՛ս, ես պիտի թունաւորեմ բոլո՞րը** ... **Փրկելու**
համար հարուածող զինական ուժը ... **Կ'ընդունի՞ք** ...
Պատրա՞ստ էք այս գերագոյն զոհաբերումին եւս ...
Պիտի թոյլատրէ՞ք ... **Պիտի հանդուրժէ՞ք որ այս ո-
ճիրներուն ոճիրը ես գործեմ** ...

ԽՄԲԱՊԵՏՆԵՐ (ընկնուած եւ յուսահատ՝ անկարող
են բառ մը իսկ արտաքերել) :

ՂՈՒԿԱՄ (կարն սպասումէ մը յետոյ) . — **Մաւէ կը**

թեւածէ Բերդին վրայ, զատապարտուա՛ծ ենք ամէնքս
ալ մահուան . . . Զկա՛յ ազատում, չկա՛յ խուսափում . . .
ի՞նչ մահով կ'ուզէք որ մեսնին ձեր սիրելիները . . .
Թուրքին կացիններո՞վ . . .

ԶԱՅՆԵՐ (որոտմունիքով). — ԵՐԵՒՔ . . . ԵՐԵՒՔ'Ք . . .

ՂՈԽԿԱՍ. — ՍՈՎԵ՞Ն . . .

ԶԱՅՆԵՐ. — Ո՛Հ . . . Ո՛Հ . . .

ԽՄԲ. ՔԱՀ. — ՍՈՎԵ թէ կը չարչարէ եւ թէ ուշ կը
մեսցնէ եւ Թուրքերը կը հասնին . . .

ՂՈԽԿԱՍ. — ՈՐՈՉԵԳէ՞Ք . . .

ԽՄԲԱՊԵՏՆԵՐ (ծանր լուուրին կը պահեն, սարսա-
փահար ու անվնական են դարձած ալ աւելի այս ահա-
ւոր կացուրենին):

ՂՈԽԿԱՍ (տրտում նայուածքը անոնց վրայ պտրտ-
ցնելով). — Ծա՞նր է, չա՞տ ծանր . . . Եւ ատո՛ր համար
ուղեցի, հրամայեցի, աղերսեցի որ զիս սպաննէք . . .
Բայց վերջապէս սկէ՛տք է վճռել . . . (ու տեսնելով որ
լուր կը մնան, անողոք ձայնով) Վճռեցէ՛Ք . . . (ինքնի-
րեն լալագին) ԵՐԱՆԻ՛ ծնած չըլլայի . . .

ԶԱՅՆԵՐ (յանկարծական ակամայ պոռքիումով).

— Մեր ձեռքերով . . .

ՂՈԽԿԱՍ. — ՎՃՌՈՒՄ'Ժ է . . .

ԶԱՅՆԵՐ (վայրագ մոլուցքով). — ՎՐԵՇ, ՎՐԵՇ . . .
ԱՆՊՈ՛Ռ, ԱՆՊՈ՛Ռ . . .

ՂՈԽԿԱՍ (յոգնած եւ ուժասպան ձայնով մը). —
Կը յայտարարեմ նոյնպէս, որ ձեր տասնեակներէն ա՛յն
կոռողները, որոնք իրենց սիրելիներուն հետ միասին
մեռնիլ կ'ուզեն՝ ազատ են Բերդը մնալու . . . (ծանր ու
դամդաղ) Գացէ՛Ք տեղեկացնելու եւ նախապատրաստե-
լու ձեր տասնեակները . . . Պատրաստուեցէ՛Ք . . . Գիշե-

բական անակնեալ եւ ուժդին գրոհով մը դուրս պիտի ցանք Բերդէն ու ճեղքելով թշնամու շղթաները՝ կըռ-ուելով պիտի բռնենք բարձունքները ... Հաւաքավայրը Բերդին դուռն է եւ կարդախօսը « կծիկ » բառը ... Լուսինը ծագելէն առաջ, պէտք է որ արդէն անցած ըլ-լանք վտանգի գիծերը ... Մեկնեցէ՛ք:

ԽՍԲԱԳԵՏՆԵՐ (լուր եւ կարծես զլուխներէն զար-նուած՝ ուրբուականներու պէս դուրս կը սահին):

(Հազիւ խմբապետները բեմէն հեռացած են եւ Ղու-կաս Աղբարը անոնց ետեւէն իր խորունկ նայուածքն է ընկերակցուցած, երբ ժխոր մը ծայր կուտայ բեմին ե-տեւը, որու արձագանդները որոշակի մինչեւ կայանը կը հասնին եւ որ երթալով ալ աւելի ուժդին կը դառնայ եւ բառերը ներս կ'իջնան՝ պայմենող ոռումբերու շառաչ-ներու նման):

ԶԱՅՆԵՐԸ (բեմին ետեւէն). — Զե՞նք ուզեր ...

Զե՞նք ուզեր ...

Իրե՞նն ըլլայ իր հաղորդութիւնը ...

Թո՞ղ պաշտպանէ մեզի ... Կո՞յլ է թէ իուլ ... Մեռե՞ր է ... Մեռե՞ր է Հայոց Աստուածը ...

Եւ մինչ ժխորը կը բազմանայ եւ աղաղակները զի-րար խաչաձեւելով՝ բառերը անհասկնալի կը դառնան, աւագ քահանան՝ կարծես հալածական՝ դուրսէն բեմ կը նետուի):

ԱԽՎԳ ՔԱՀ. (զրգուած ու այլայլած եւ խորապէս զայրացած). — Ղուկաս Աղբար, այս ժողովուրդը յան-կարծ անաստուած է զարձեր ... (վեր նայելով) Մե-զա՞յ, Տէր, մեղա՞յ ... (կը խաչակնեուի) Քիչ կը մնայ հայհոյեն սուրբ մասն ալ ու Յիսուսն ալ ... (վեր նա-յելով) Մեզա՞յ, Տէր, մեղա՞յ ... Յիսուս Քրիստոս ... Մեղա՞յ ... (կը խաչակնեուի):

ՀՈՒԿԱՄ (հանդարտ) . — **ԲԵՐԳԸ** մնացողնե՞րն են
չուզողները ...

ՔԱՅ. (դեռ միշտ բարկացայտ եւ քենու) . — Ես
դիտե՞մ ... Մնացող, չմ՞նացող ... Չեն ււզեր, չե՞լ՛ն...
երեսս ի վեր կը պոռան թէ՝ իրե՛նն ըլլայ իր մարմինն
ալ ու արիւնն ալ ... Զի՞ տեսներ մեր քաշածները, կո՞յր
է թէ խուլ ... Զի՞ դիտեր թէ՝ մենք անմեղ ենք եւ ի-
րե՛ն համար է որ այս բոլորը կը քաշենք ... Մենք մեր
ետին թողած տան կատուներուն ու չուներուն հանդէպ
շատ աւելի գութ ունինք եւ կը մտարերենք ... (վեր
նայելով) **Մեղա՛յ,** **Տէր,** **մեղա՛յ** ... (կը խաչակնեռուի
եւ ձեռքերը աղօրողի մը պէս վեր կը բռնէ) :

ՀՈՒԿԱՄ (պահ մը մտորելի յետոյ՝ հանդարտ ճայ-
նով) . — **Տէր Հայր,** խո՞ր կոկիծներու եւ նամանաւանդ
սեւ անյուսութեան մէջ, ամէն այլանդակութիւն, եթէ
ներելի ալ չէ, գէթ հասկնալի է ... Մի՞ այլայլիք եւ
մանաւանդ բնաւ մի զայրանաք ...

ՔԱՅ. (իր ցասումին անձնատուր միշտ) . — Ի՞նչ-
պէս չայլայլիւ, ի՞նչպէս չզայրանալ, **Ղուկաս Աղբար...**
Ասոնք մէկէն ի մէկ թուրքա՞ն ... **Ալ ինչո՞ւ Բերգ ե-**
լան ...

ՀՈՒԿԱՄ. — **Խօսեցէ՛ք** իրենց հայրաբար : Համո-
զեցէ՛ք ... **Խօսեցէք** ի՛մ անունովս, **Զինուորական Խոր-**
հուրդի անունովը ... **Յորդորեցէք**, **Խրատեցէք** ...

ՔԱՅ. (բարկութիւնը իջած՝ յուսահատ շարժումնե-
րով) . — **Յորդոր,** **Խրատ օգուտ չունին** ... (խորհելով)
թէեւ չեմ յուսար, բայց ձեր անունը ... թերեւս ...

(կը մտնէ բժիշկը, ձեռքին կարմիր հեղուկով լե-
ցուն չիշ մը բռնած) :

ԲԺԻՇԿ (շիշը Ղուկասին տալով) . — Պատրա՛ստ է ...
ՂՈՒԿԱՍ (շիշն առած՝ գոյնին նայելով) . — Ազ-

դո՞ւ ...

ԲԺԻՇԿ . — Բաւականին ...

ՂՈՒԿԱՍ . — Իսկ էակա՞նք ...

ԲԺԻՇԿ . — Որքան որ հնար էր ... Քաղցր ու թշ-

բեցնող ...

ՂՈՒԿԱՍ (շիշը քահանային առաջարկելով) . — Տէր
Հայր, ահաւասիկ անխառն գինին ...

ՔԱՆ. (որ չէ հետաքրքրուած փոխանակուած խօ-
սակցութեամբ, միշտ իր մտքերուն ու ցասումին անձ-
նասուր ըլլալով, ինչ որ կը վկայեն իր ջղայնու շար-
ժումներն ու զլիսի օրօրումները մեքնականօրէն շիշը
կ'առնէ) . — Զո՞ւր է, օրհնած, զո՞ւր է ... Հաղորդուիլ
չե՞ն ուզեր ...

ՂՈՒԿԱՍ (քժիշկին) . — Թաթախումով միայն բա՞ւ
է ...

ԲԺԻՇԿ . — Ո՞չ ... Արագ ներգործելու համար,
չինդ վեց կաթիլ եւս անհրաժեշտ է վրայէն ...

ՔԱՆ. (որ այս անգամ ուշի ուշով հետեւած է խօ-
սակցութեան եւ արդէն կասկածն է արքնցած մշշը՝
յամիկարծակի) . — Թո՞յն պիտի տաք ...

ՂՈՒԿԱՍ . — Տէր Հայր, ձեռքինդ կեա՞նք է, յո՞յն
է եւ յարութիւն ... Մեղքերու թողութիւն եւ տառա-
պանքի իսպառ բարձում ...

ՔԱՆ. (սարսափահար, կարծես անգիտակցարար
ձեռքին մէջ իծ մըն է բռնած՝ խսկոյն շիշը գրեթէ սեղա-
նին նետած) . — Ո՞չ, ո՞չ, ո՞չ ... Ես կը հրաժարիմ ...
(ես ետ կը նահանջէ եւ ցաւալի դիրք մը առած՝ կը կը-
կուի եւ կ'ամիւնայ զարհուրանիէն) :

ՂՈՒԿԱՍ (քարացած երկա՞ր կը նայի քահանային) :

ԲՃԻՇԿ (տպառվուած կ'արձանանայ սպասումի մէջ) :

ՂՈՒԿԱՍ (հանդարս, բայց տառապելով). — Մի՛
զարհուրիք, Տէր Հայր, շա՛տ աւելի զթառատ է այս
թոյնը, քան սովորն ճիրանները կամ թուրքին կացինն ու
եաթաղանը ...

ՔՅՆ. (ալ աւելի ետ ընկրկած՝ վնասկան). — Ո՛չ,
ո՛չ, ես կը հրաժարիմ ... (յանկարծ ներքին կորու-
վի մղումով, ուղղաձիգ դիրք ստացած է եւ կուրծքը
քացած). — Անհնազանդ մըն եմ, Ղուկաս Աղքար, հրա-
ման ըրէք, որ զիս հրացանի բռնեն ...

ՂՈՒԿԱՍ (մօտեցած՝ կը բռնէ ֆնիուշութեամբ քե-
նէն եւ կը բերէ քժիշկին մօտ, ինքը երկուքի դէմն ան-
ցած). — Դուք, երկուքդ ալ, մահուան հետ հանապաղ
շփում ունիք ... Ու ձեզմէ աւելի ո՛չ ոք դիտակից է
կեանքի ունայնութեանը ... (քահանային) Սակայն,
Տէր Հայր, կան մահեր, որոնք ծնունդ մը կ'արժեն ...
« Մահ իմացեալ, անմահութիւն է » ... Ինչպէս որ դուք
շարունակ կը կարգաք ... (խրխու ու հրամայական,
տիրապետող շեշտով) Բերդը մնալ ստիպուած ժողո-
վուրդը ինքզինքը պիտի պատարագէ ... Քոու եւ բար-
բարոս թշնամուն ձեռքերովը անասունի պէս չմորթուե-
լու համար ... (շունչ առած եւ վսիմ հանդիսաւոքու-
թեամբ) Շապին - Գարահիսարի հայութիւնը վճռած է
ազատ մեռնիւ, ի՛ր իսկ ուզելովը, զիտակցարար ... Ան-
չի զիջանիր մահը, որպէս չնորհ կամ ողորմութիւն մու-
րալ դահիճներէն ... (ալ աւելի զիրագոյն վսեմու-
թեամբ) Իր Մեծ Զաւակ Անդրանիկը, ուշ կամ կանուխ

պիտի երեւայ իր նժոյգովն այս սարերուն վրայ ։ Պիտի այցելէ իր մանկութեան զրօսավայրն եղող այս Բերդը ։ Ու թող այն ատեն պատմեն իրեն Բերդին ժայռերը թէ՝ իր հայրենակիցները ի՞նչպէս կռուեցան եւ ի՞նչպէս մեռան, միշտ զինքը երգելով ։

(Հանդիսաւոր խոր լոռութիւն կը տիրէ) :

Բժիշկ. — Քիչ առաջ, երբ հոս կուգայի, արդէն հարիւրաւոր բերաններ կ'աղաղակէին դիրքերուն չուրջ՝ «Թո՛յն, թո՛յն տուէք մեղի եւ դուք հեռացէք, մեր վրէժը, ազգին վրէժը տանհապատիկ ու նոյն անողորմութեամբ հանելու ։» ։

ՂՈՒԿԱՍ. — Կը լսէ՞ք, Տէր Հա՛յր :

ՔԱՀ. (Քարացած ու շուպրած կը մնայ) :

ՂՈՒԿԱՍ (շիշն առած՝ ներկայացնելով) . — Առէ՞ք, անխառն զինին, Տէր Հայր :

ՔԱՀ. (կը շարունակէ պահել իր դիրքը) :

ՂՈՒԿԱՍ (մտնելով քահանայի դրութեան մէջ) . — Պատկերացուցէք ձեզի, սովի արհաւիրքը եւ թուրքի լկատութիւնը հիւծուած հարստաղջիններու անդիմադիր մարմիններուն վրայ ։ Անոնց վատուժ կմախքներուն ճարճատիւնը բութ ու արնաժանդ կացիններու հարուածներուն աակ ։ Ու համեմատեցէք այս տանջալի ու նախատական վախճանները, հողեւոր սրտառուչ երդեցողութեան համընթաց հազորդութեան ճաշակումի քնարեր քաղցրութեան հետ ։ Ու ըսէ՞ք, «ըն է դերադասելին ։»

ՔԱՀ. (մոայլուած կը խոնկայ) :

ՂՈՒԿԱՍ (վնասկան) . — Միեւնո՛յնն է, կէս գիշերէն առաջ Բերդը կը լքուի ։ Կոխւը կը փոխադրուի հեռուները ։ Թեթեւցուցէք, Տէր Հայր, կռուողնե-

բուն բեսները, որոնցմէ հաւանականօրէն ոչ ոք պիտի կրնայ խուսափիլ ճակատազրական դնդակէն ... Մահարաժամէն ...

ՔԱՀ. (քանի մը քայլ կ'առնի դեպի սեղանը : Զերքը անհամարձակ կը մեկնի դեպի սեղանը եւ յանկարծ խայրուածի մը պէս ես կը քաշուի նորէն) :

ՊՈՒԿԱՍ (անհամբեր) . — Սրբազգծութիւն կը հասմարէք տակաւին ... Անթողիլի մեղքը մասը թոյնին մէջ թաթախելը ... (ըմբռուս շեշտով) . — Սակայն, միթէ՞ Քրիստոնէութիւնը նոյն թոյնը չեղաւ, մասնաւորաբար մեղի, Հայերուս համար, աստուածային քաղցր թոյնը, որ հազար հինգ հարիւր տարիներէ ի վեր, եկող - զացող սերունդներու կարաւանները սիրով ու տարփանքով խմեցին ու ջարդուեցան միջաւններու պէս ... (հանդարս վեհութեամբ մը) Գացէ՞ք, Տէր Հայր, զացէք, համախմբեցէք մեր մահամերձ հօտը եկեղեցուն մէջ, միսիթարեցէք եւ բացատրեցէք անոնց ազատ ու ինքնակամ մահուան անձառ դեղեցկութիւնը ... Ըսէ՞ք իրենց, որ այս կերպով Հռոմի գաֆինեպսակ մեծ եւ հպարտ կեսարները կը մեռնէին, երբ այլեւս չին ուզեր ապրիլ ...

ՔԱՀ. (հետզիետէ իմբնամիտնուած է եւ խորապես ազդուած ու տպաւորուած, յայտնապէս վնոնի կը պայմարի ինքն իր մէջ) :

ՊՈՒԿԱՍ (հանդարտ) . — Դուք ալ պիտի մասնակցի՞ք դիսուորեալներուն ...

ՔԱՀ. (կը մտորի ալ աւելի մոայլուած) :

ՊՈՒԿԱՍ . — Կ'ուզէ՞ք մեղի հետ դալ, Տէր Հայր:

ՔԱՀ. (յանկարծ վնառած, զլուխը բարձր բնառած պատկանելի դիմազծով ու լուսադայձառ նայուածէով, պատգամախոս քուրմի մը նման) . — Ո՛չ ...

ՂՈՒԿԱՍ (յանկարծակիի եկած ու տպաւորուած) .
— Ռւրեմն կը մնա՞ք ...

ՔԱՀ . (անդրդուելի եւ անկաշկանդ) . — Այո' ...
(երդում ընողի մը համդիսաւորութեամբ) Քահանաներս
կը մնանք ժողովուրդին հետ, եւ կը բաժնենք անոր վի-
ճակուած ճակատագիրը ... Ամէնքէն առաջ, մենք կը
հաղորդուինք եւ օրինակ կը դասնանք իրենց :

ՂՈՒԿԱՍ (շիշը ձեռքն առած) . — Այս գինիով թա-
թախուն ...

ՔԱՀ . (զրեք շիշը խլած) . — Այո', այս գինիով
թաթախուն ... (եւ ամբատանողի մը արդար ցասու-
մով՝ զրեք աղաղակելով) Ու եթէ իրօք կա'յ Աստուած
եւ Քրիստոս ճշմարտապէս իր Միածին Որդին է, ապա
այն տաեն մենք, նահատակներու գլուխն անցած՝ իրեն
կը ներկայանանք ...

(Յանկարծ բեմը կը մթնէ եւ բեմի խորը՝ նուազ-
կուն լոյսերու մէջ կը պատկերանայ Յիսուսը՝ փշէ պլո-
սակը գլխուն : Այս տեսիլքը որ խկոյն կ'աներեւութա-
նայ, քահանան միայն կը տեսնայ եւ որ սահմոկած խ-
կոյն ծունկի կուզայ, բաղուկները կարկառած՝ ան-
թարթ ու յափշտակուած նայուածքը տեսիլքին յառած) :

ՂՈՒԿԱՍ (առանց տեսիլքին վերահասու ըլլալու՝
հիացումով կը դիտէ չոքած քահանան) :

ԲԺԻՇԿ (նոյնապէս) :

ՔԱՀ . (տեսիլքը, որ միայն ակնքարք մըն է տեւած
ու մարած վերստին, բարարովին այլափոխած է քահա-
նան եւ կարծես տարաշխարիկ դարձուցած ... Ոտքի
կ'նլլէ, կը մօտենայ սեղանին եւ շիշը հանդարտօրէն ա-
նոր վրայ դրած՝ քաղցր ու անդրաշխարհային ճայնով
մը) . — Ղուկաս Աղքար, միմիայն մի' հրամայէք թա-

թախումը ... Ընդունեցէք քահանայի մը աղերսը, որ
իր կոչումին ու հաւատքին մէջ զօրացած՝ կ'աճապարէ
մեռնիլ իր դառնացած ժողովուրդին հետ միասին, եւ
որ ինքն այլեւս այս աշխարհէն չէ՛ ... Յօժարակամ կը
հաղորդուիմ ու կը հաղորդեմ եւ առաջինը ի՞նքս կ'ըն-
դունիմ կաթիլները, օրինակ դառնալով ... Թող բժիշկը
մատրուակողներ որոշէ, ամէն մէկին հաղորդուելէն յե-
տոյ, անմիջապէս կաթիլները տալու ...

ՂՈՒԿԱՄ (երկար ու մտորող նայուածք մը քահա-
նային ուղղելէ յետոյ) . — Թող այդպէս ըլլայ ... (բը-
ժիշկին) Բժիշկ, լեցուցէք բոլոր շիշերը եւ կատարեցէք
Տէր Հօր վերջին կամքը ... Բաւարար չափ կը նշանա-
կէք կաթիլներուն ու թող մատրուակուի պարզուած
փամփուշոներու խողովակներով ...

ԲԺԻՇԿ (մտախոն եւ կորագլուխ, շիշն առած, կը
մեկնի դուրս) :

ՂՈՒԿԱՄ. — Պահա՛կ, հետեւէ բժիշկին :

ՊԱՀԱԿ (կը հետեւի) :

(Կը տիրէ լարուած լոռութիւն մը : Ղուկաս Աղբար
եւ Աւագ քահանայ իրար աչքի մէջ կը նային երկար ու
օտարուաի նայուածքներով) :

(Քահանան հանդիսաւորապէս եւ կարծես վերա-
ցած՝ կը մօտենայ Ղուկաս Աղբօրը աղ ձեռքը պարզած :
Ղուկաս Աղբար հասկնալով անոր միտքը՝ դլուիր կը
բանայ եւ կը խոնարհեցնէ եւ իսկոյն կ'ընդունի քահա-
նային աջը իր դլիսուն) :

ՔԱՀ. (Վերացած ու տպաշխարհիկ) . — Պահպանիչ
եւ յոյժ հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահ-
եա՛, պահպանեա՛ զղեկավարս ինքնապաշտպանութեան,

Եւ զիսորհուրդս իւր զինուրական եւ զզինուրեալ մանակունս քո : Փրկեա' յերեւելի եւ յաներեւոյթ թշնամեաց , արժանաւորեա' զքեղ փառարանել ընդ Հօր եւ ընդ Հոգոյն Սրբոյ , ամէն ... (ձեռքը վերցուցած) Երթայք խաղաղութեամբ ու յաղթական եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ եւ ընդ ամենենեանդ ամէն : (Կը կենայ պահմը , յամկարծ Ղուկաս Ալքոր նակատն համբուրած՝ արագ եւ յուսահատ շարժումն մը ինքզինքը դուրս կ'ուզէ նետել) :

(Ղուկաս Ալքրար արզիլած՝ յուզմունքէն դողահար՝ կը խլէ քահանային աջը կը համբուրէ ու բաց կը ձգէ) :

(Քահանան կարծես երազանքի մէջ՝ վերջին նայուածքով մը , դուրս կ'աճապարէ օրորուելով :

(Ղուկաս ետեւէն երկա՛ր կը դիսէ : Ճիգ մը կ'ընէ իրականութեան վերադառնալու , կը նայի չուրջը եւ ինքն ալ իր կարզին դուրս կը նետուի աճապարանքով՝ հրդեհէն փախչողի մը պէս ...) :



(Բեմը առժամապէս բոլորովին պարապ կը մնայ : Զինուրական կայանը դադրեր է այլեւս իր պաշտօնական հանգամանքն ունենալ : Պահակը մեկնած է եւ կայանը բաց է ամէնքի քայլին առաջ... Ընդհանրական թունաւորման համընթաց , կայան կը մտնեն , կ'ելլեն կերպարանքներ՝ հրացանակիրներ , կահայք , երեխաներ ... Ոմանք զինուրեալներուն կը թախանձեն միասին տանիլ , ոմանք իրենց զերազոյն հրաժեշտը կ'առնեն ... եւ դարձեալ կ'անյայտանան ...) .

Յանկարծ «Տէր Ռզորմեա »ի մը ձայնը կը հասնի , որ բաւական մօտէն կուղայ եւ որ կամաց կամաց կը

տարածուի եւ կը սկսի երգուիլ հազարաւոր բերաննեւ րով՝ կը լսուին նաեւ բարձրաձայն հեկեկանքներ եւ յուսահատ աղաղակներ ... Երգեցողութիւնը ներդաշնակէ եւ շատ սրտառուչ եւ օտարութիւնը աղջեցութիւն մը կը դործէ լսողին վրայ, կարծես իրօք առասպելական Եղեամի Սերորեներն ու Քերորեներն են իջած Բերդին վրայ եւ կ'երգեն ... Երկինքը սեւ վարագոյրի մը նման կախուած է, եւ ահա ահարկու փոթորիկ մը կը շլթայաղերծուի պայթող որոտմունքին մէջ՝ փայլակներու եւ շանթերու խօլական պար մը կը սկսի դառնալ ... Բերդին մէջ կատարուող զարհուրելի արհաւելիքին համբնթաց ... Տեսիլքներ կը գծուին փայլատկներու եւ շանթերու կուրացուցիչ լոյսերուն տակ ... Ամպրոպները՝ հողմերէն հալածական զարհուրելի ճեւեր կը հաղնին ... Կարծես բիւրաւոր գլուխներ կը ցցուին անոնց ծոցերէն ու դէպի վար, դէպի Բերդը կը նային ...

« Տէր ողորմեա »ն կը շարունակուի աւելի հզօր, աւելի սրտառուչ եւ անոր սպաւոր աղաղակներուն ու ամբաստանիչ ու բողոքող շեշտերուն՝ հինաւուրց Բերդին փլատակները, քարայրներն ու ցից ժայռերը խուլ արձագանքներ կուտան ... Կարծես հայ լեղի ու սեւ տառապանքին համար ըսուածն է՝ որ կ'իրականանայ ...

— Եւ քարինքն աղաղակեն ... »:

Տէ՛ր ողորմեայ, Տէ՛ր ողորմեայ, Տէ՛ր ողորմեայ, Տէ՛ր ողորմեայ ...

Արի, Աստուած, Հարցն մերոց,

Որ ապաէնն ես նեղելոց,

Հաս օգնուքիւն ծառայից բոց,

Անօգնական Ազգիս Հայոց ...

Տէ՛ր ողորմեայ, Տէ՛ր ողորմեայ ...

ՎԱՀԱՆԻԿ (« Արի Աստուած »ը նոր է սկսուած, երբ Վահանիկը, այլայլած ու անհաւասարակշիռ ժայլերով, կարծես զինովցած, քեմին վրայ կը յայտնուի : Պահ մը անորոշ եւ յուսահասու մը շարժումներն ընթելէ յետոյ, յանկարծ կը կենայ՝ ականջը երգեցողոքքեան տուած... Դէմքն ու կեցուածքը կ'առնեն զարհուրանեի այն երեւոյքը, ինչ որ մահապարու մը կ'ունենայ լսելով իր մահավնիոը ... Յանկարծ կը սկսի մենախօսել՝ անրագործի մը իր գաղտնիքն յայտնողի բոլոր յատկանշական ձեւերով ու շարժումներով) . — Կը հազորդուի՛ն ... Եւ քիչ վերջը, ես պատասխանատուն պիտի դառնամ այս հազարաւոր անգերեղման մեռելներուն, որոնք Բերդի ժայռերուն ծոցն ու վրան՝ իրենց վերջին նայուածքները պիտի փակեն ... (սառած առջեւը կը նայի) :

(Երգեցողութիւնը կը շարունակուի ալ աւելի ուժ-դին եւ աղերսական) :

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս Խաղաղութիւն,
Նմջեցիոց արքայութիւն,
Ազգիս Հայոց ազատութիւն ...» :

Տէ՛ր ողորմեայ, Տէ՛ր ողորմեայ ...

ՎԱՀԱՆԻԿ (մինչ այս տունը կ'երգուի) . — Գուցէ իրօք է որ կայ Արարիչ մը ... Եւ այս մեռելները զիս պիտի ամբաստանեն Անոր աթոռին առջեւ՝ դեռ արեւը իրենց զիակներուն վրայ չծաղած ...

Կը հանէ ատրճանակը եւ խոր մտածմունքի մէջ կը սուզուի) :

(Կը մտնէ Ղուկաս Աղբարը) :

ՂՈՒԿԱՄ (սպառագէն, պատզամախոս քուրմի մը նման) . — Վահանիկ, համախմբումը լրանալու վրայ է : Վաշտերը իրենց հրամանատարներով նշանակուած : Ես հարուածող վաշտին զլուեխն անցած՝ քիչ յետոյ վար կ'իջնամ պաշտրման շղթան կարելու ... Յետսապահ վաշտը, որու հրամանատարն ևս նշանակուած՝ պիտի սպասէ լսելու « ի դէն Հայեր, ի սուր եւ ի հրացան » — երգին ձայնը : Այդ պահին վար պիտի խոյանայ՝ թշնամին կոնակէն զարնելու եւ միւս վաշտերուն միանալու... (զինուարական բարեւով կ'աներեւութանայ՝ երազի մը պէս) :

ՎԱՀԱՆԻԿ (մեքենականօրէն զինուորական բարեւին պատասխանած՝ պահ մը անորոշ կը մնայ տեղին վրայ գալուած : Դանդաղօրէն ատրհանակը պատեանին մէջ կը դնէ նորէն, եւ այն է որ դէպի դուրս քայլ պիտի առնէ, ներս կը մտնէ մայրը՝ Շաղակարը) :

ՇՈՂԱԿԱԹ (խելագար շարժումներով, իր ապակեցի փայլ աչքերը անիմաստօրէն շուրջը յածելով՝ յետոյ կարծես նանչնալով՝ կը մօսենայ Վահանիկին) . — Ա-զատութիւն է ... Հաղորդուեցա՛նք ... Վար կ'իջնան... (ու կը սկսի խելագարի մը բոլոր ձեւերն ընել՝ լալ, խընդալ, ինքն իրեն խօսիլ) :

ՎԱՀԱՆԻԿ (կը բռնէ մօրը եւ կը տեղաւորէ արողի մը վրայ) :

ՇՈՂԱԿԱԹ (պահ մը կարծես իր պայծառատեսութիւնը արքնացած) . — Ո՞ւր ենք, Վահանիկս ։ Հիւսեան Նաղարէթ է Փէնսուիին խաթունը զեղանի էր, մետաքս կը հազնէր ։ Զարդերը նմանը չունէին ։ Գորդէր կը վոէր ծառաներուն սկնեակները ։ Վահանիկս,

այս ի՞նչ եղաւ . . . Բոնէ , վար կ'իշնամ . . . (կը տապալի գետին եւ կը հեծկլտայ) :

(Մինչ Վահանիկը դրազած է իր մօրմով՝ ներս կը մտնէ Արաքսին) :

ԱՐԱՔՍԻ (իիւանդանցի շապիկով , մազերը հերարձակ եւ թերը կապած) . — Անկողնէն փախայ . . . Ի՞նչ է այս ամէնը . . . (շուրջը նայելով) Մայրի՞կն է լացողը . . . Վահանիկ , բացատրէ ինծի . . . Բերդը մեծ գերեզմանի մը պէս լուռ է . . .

(Բերդին վրայ արդէն չոքած է համատարած լըսութիւնը : Վայրէջքը վաշտերուն ու անոնց հետեւողներուն , արդէն անշշուկ սկսած է . . . Թոյնը , մէկ առմէկ , զթառատ մօր մը պէս սկսեր է փակել հազորդուողներուն աչքերը) :

ՇՈՂԱԿԱԹ (վերջին նիգով մը ոտքի ելած , լայնացող աշխերով կը զննէ չորս դին : Յանկարծ նշմարելով Վահանիկն ու Արաքսին , մազերը փետտելով ու միօրինակ լալիան երգի մը ճայնով՝ եղերամայրի մը նման) . — Ա՛խ , հազարներուն մէջ մէկ հատիկ մա՛նչս , խելացի մանչս . . . Արտոտ մանչս , տարսող մանչս (նիգ կ'ընէ գրկելու . . . յետոյ Արաքսիին դարձած) իմ հարսս , պարկեշտ հարսս . . . Անրախտ հարսս . . . (լուպուտ աղապակ մը համելով շանքահարաւած գետին կը տապալի եւ անշարժ կը մնայ) :

(Վահանիկ եւ Արաքսի սահմուկած կը նային) :

ԱՐԱՔՍԻ (յանկարծ սարսափելի դողով մը բռնուած կը պլուի Վահանիկին) . — Վահանիկ , գէշ կ'ըլլամ . . . Շրթունքներս կը կծկուին . . . կը չորսայ բերանս . . . Վահանիկս , չունչս կը կտրուի . . . Վահանի՞կ . . . (այլ եւս կը փլուազի լուած) :

ՎԱՀԱՆԻԿ (ֆիլոշուրեամբ կը տեղաւարէ Արաքսիի անշարժացած մարմինը, մօրը քով եւ կը չոփի առջեւնիքը՝ խուլ հեկեկանքներ հանելով) :

(Բեմին վրայ կը յայտնուին տարութերուող կերպարանքներ, որոնք իրենց քայլին վրայ կը տապալին լոելեայն) :

(Յանկարծ կը թնդայ հեռաւոր երդին ձայնը)՝

Ի գէն ձայեր, ի սուր եւ ի հրացան :

ՎԱՀԱՆԻԿ (երգի ձայնու պոմելով կը ցնցուի՝ կը համբուրէ զոյգ դիակները ուստի կը կենայ եւ աղաղուկելով) . — Պարտականութիւնս կը կանչէ ... (կ'անտպարէ դուրս) :

(Դժոխային կրակ է բացուած Բերդին վրայ : Ռումբերը կը տեղան եւ կը պայթին հեռուները ... Բերդը կարծես հրդեհուած է ... Բոցերուն տակ կը յայտնուին հազարաւոր դիակներ, ամէն սեռէ ու հասակէ, որոնց կողպուած շրթունքներուն վրայ կը կարդացուի եւ խորունկ կսկիծ եւ ամբաստանութիւն ... Երդը կը շարունակուի) :

ՎԱՐԱԳՈՅՐ



Վ Ե Ր Զ

imp. A. DER AGOPIAN
17, Rue Damesme - Paris